



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format


Adapt — remix, transform, and build upon the material


1247

G. Dufur



18 59







Printed in Turkey

10



82.09

\$-54

ԳՐԱԴԱՐԱՆ

ԿՎ



ԹԱՐԳՄԱՆԵԼՈՅ

ԱՆԳԼԻԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆ

Մ. Պ.



ԿՈՍՏԱՆԴԻՆՈՒՊՈԼԻՍ

Ի ՏՊԱՐԱԿԱ ՄԱՍԻ ԼՐԱԳՐՈՅ

— 1859 —

247

СИОДА

ОТКЛІЧЕННЯ

СІОДА СІОДА



1993

39

8

2003

Printed in Turkey

ԱՐ ԸՆԹԵՐՑՈՂԱՅ

Խնչպէս որ բնութեան ոքանչելեաց վրայ ըդմայլող եւ գրչով կամ վրձինով անոր զանազան տեսարանները նկարող մարդիկ կան, նոյնպէս կը դտնուին այնպիսիներ որ մարդկային բնութեան դննիչներն են եւ անոր ծածուկ թելերը երեւան հանողներ։ Այս վերջին տեսակէն է ներկայ թարգմանութեանս Անգղիացի բնադիր հեղինակը, որ թէպէտ եւ ուրիշ երկրի, տարբեր ժամանակի եւ սովորութեանց մէջ կ'ապրէր, առկայն իր նկարադիրն ընդհանուր բայց ցաւալի ճշմարտութեան կնիքը կրելնին ասկէ կը յայտնուի՝ որ այժմեան մարդկային ընկերութեան ալ քիչշատ համեմատութեամբ կրնայ յարաբերիլ:

Սայդ է որ բնութիւնը անփոփոխ է, բայց ան զեղծ սովորութիւնը եւ ընթացքը՝ զսր շատ մարդիկ ինքնիրենց կը ստեղծեն, կը քարոզեն, տակաւ առ տակաւ արմատ կը ձգեն, եւ անոնց բոլոր կենաց վրայ բռնապէս ներգործելով՝ վերջապէս բնատուր յատկութիւններ կը դառնան իրենց աչքին, երբէք բնական չեն, վասն զի փոփոխութեան ենթակայ են։ Աս տարբերութիւնը զանողանելու եւ շտկելու միջոցներէն մէկը կարծեմ՝ անպաշար միտքով մեր պատկերը դտնել ու նըկատելն է։

Այլաղեմ գինարբուն յաւիտեան աներկբայ
կը մնայ որ տմեն մարդ իրեն կը նմանի թէ որ
յանկարծ հայլի մը առջեւն իյնալով չի խելաբերի
եւ չզգաստանայ :

“Եոյնպէս բարոյական հայլի մը մերազնեից
հարկաւոր է . վասն զի այլազունք նախնի սեպա
հական բնութիւննին մեծ մասամբ կորուսեր են,
ոչ միայն նիւթապէս՝ այլ որ ցաւալին է բարոյա-
պէս : Չկայ հիմա հայկական բնաւորութեան դը-
րոշմական նշանները , որ է ազգի մը կենդանու-
թեան նախնական պայման մը : Չատ զատ որոշ
եւ անարատ գոյներու անգոյն եւ անանուն խառ-
նուրդ մ'է . հայ մանկտւոյն սրտին մշջ նոյն աղ-
դացոյց նշանները մինակ ողջամբտ դաստիարակու-
թեամբ մը կարող ենք տարրացընել . իսկ չափա-
հարքս թարգմանեալ Փայլունէ մը մասնական եւ
անուղակի խրատ մը թերեւս ընդունինք , քա-
նի որ հայ Փայլունէ մը խռովարկու աչքը դեռ շատ
տկար ենք տանելու :

Ահա այս վեր ՚ի վերոյ դիտողութիւններս
դրդեցին զիս ծանօթացընել օտարազգի Փայլուն-
նը ազգակիցներուս :

ՖԻԼՏԻՆ

ՄԱՍՆ ԱԹԱՋԻՆ

Կ արծառին +

Երիտանական կղզեներուն մէկուն մէջ նըս
շանաւոր գերդաստանէ մը ծնած եմ; եւ աղնուա-
կանի կարդը ելլելը ձեռքս էր՝ թէ որ նախադաս
չհամարէի միջին վիճակ մը ընտրելը, որպէս զի
ինէ ստորիններուն բնութիւնն ալ կարող ըլլամ
զննելու: Այս վիճակս մեծապէս յարմար կը գըտ-
նէի թէ բնաւորութեանս եւ թէ նպատակիս, որ
եր ամեն մարդ եւ բան դիտել՝ առանց մասնաւոր
կարգի մը կապուելու:

Այս մարդիկ որ ամեն տեսակ խելքով կը
փայլին՝ բաց ՚ի բանականէն: Եօս ասկէ զատ կա-
տարելութիւն մը չունէի, ու թէ որ ստուգիւ չեմ
ունեցեր, նոյնով միայն կատարեալ չէի սեպուեր:
Ոչէ եւ շատ ծախըեր եղան դաստիարակութեա-
նըս համար, գիտութիւնս սակաւ ինչէր ու ակայն
մանկութենէս ՚ի վեր գիտողէի, եւ աս գիտողու-
թեան եւանդս ինձի շատ սուղ նստաւ: Ինչպէս
որ առաջին, թերեւս բնական բայց անիրաւ հար-
ւածը Պէնէլոպէ մօրաքոյրէս կերաւ:

Առ աղղականս, որ պառաւկել աղջիկ մ'էր,
Պրայդըն եւ ուրիշ զուարձալի տեղեր ամեն տա-
րի եղանակին դնալու սիրական սովորութիւնը ու-
նէր, եւ բանին աւելի կուգար միշտ տան մը եր-
րորդ՝ դատիկոնը վարձու բոնելը։ Ասոր համար այլ
եւ այլ պատճառ, յառաջ կը բերէր. երբեմն կըսէր
թէ քրոջը մօտ ըլլալու իրաւի կը փափաքի, բայց
Քնչօգուտ որ անոր մօտիկ բնակարան մը չէր կտ-
րող գտնել. երբեմն, թէ շատ կ'ախորժի բարձրա-
շէն սենեակ նստելով մաքուր օդ ծծելը եւ ծո-
վուն տեսքը վայելելը։ Գրեթէ ինն տարեկան էի՝
երբոր անոր այռպէտ տրամաբանելը ստէպ լսելուս՝
անգամ մը միամտաբար ըսի. “ մօրաքոյր իմ, ին-
չո՞ւ այդ լեզուն կը բոնես. գուն չեի՞ր հօրս ըսո-
ղը որ թէեւ երբորդ դատիկոն մը նստելու կամքա-
նաս, բայց ի՞նչ օգուտ որ դրամչունիս տւելի վա-
րերը նստելու : ,

Աս խօսքիս փրփրեցաւ, իւնդ հապիկ պո-
ռաց երեսիս, եւ աղէկ մը ականջս քաշեց. ետքը
կատակի գարձուց բանը, բայց ականջիս ցաւը ու
դոյնը կատակի գործ չեին :

Իսկ ծանօթներուս մէջ սրամիտ շարաձճիկի
մը տեղանցեր էի. երբոր մօրաքոյրս մեռաւ, տեսան
որ անունս կտակէն սրբեր հաներ է եւ իրեն բոլոր
ստացուածքը ծիծ ուտող եղթօրս թողուցեր է :

Ջակաւին այնքան չափահաս չեի որ այս
քինառու գործին հիմք հասկընայի եւ կամ հառ-
կընալու փայթ տանէի. բայց նոյն կամաւոր եղե-
լութիւնը՝ կերպով մը մարդկային վարմունքին

(7)(

գաղտնի եւ ճշմարիտ շարժիչները որոց մինակ կեղծականը կերեւնային , քաջեւս քննելու աշխոյթո զօրացուց :

Վ արժարանն էի եւ արդէն գասակիցնեւ ըստ բնաւորութիւնը որոշեր էի՝ գեռ իրենք իրեն ացը չի ճանչցած : Ես ալ իմ ծածկելու բնաւչեի ջանար ու սիրաս բաց էր տաջեւնին : Չգիտեմ որ աս անկեղծութիւնս ուղղասրտութենէս կը ծագեր թէ ոչ . բայց սւրիշ բանէ մը չեր կընար ծընիլ , քանզի խիստ պարզամիտ էի :

Խսկ հայրս հարուստ եւ միանգամայն գիւղատէր մ'էր : Ես էի ժառանգը : Ա արձկան , ծառայ , մեծ ու պղտիկ կը դգուեին զիս : Բայց շատ շանցաւ հասկըցայ թէ ով ներքին դիտմամբ եւ ով յօժարակամ սիրով զիս կը յարդէր :

Տարիքս շառած՝ բնական համակրութիւն մը կզգայի կանանց համար . ու թէպէտ եւ բանական խելքիս վրայ պարծեցայ , աս իրաւէ որ շտատ անգամ անոնց որոդայթին մէջ որս ինկայ : Աեանքիս մէջ ան որոդայթէն պրծելու համար թափած քրտինքս ամէն քրտինքէ դառն գտայ :

Հայրս ահ ու դողի մէջ էր որ չըլլայ թէ հասարակաց գպրաց երթամ եւ աշխարհիս հետ հաշորդակցիմ : Ուստի զիս դիւղին մէջ եկեղեցականի մը հսկողութեան տակ դրաւ : Բայց ով իմ որամտութիւնս ստակի մը կ'առնէ եթէ իմանայ որ վեշտասանամեայ տարիքիս մէջ ակնկոր կը հառաջէի ու տեսակ մը ստրառու . կ'առնուր զիս քանի որ ձեռքս խնամակալիս քրոջը աղջկան ձեռքին

գալեք , որ ինէ տաս առարու մեծ էր :

Տարակոյս չիկայ որ մերինը անմեղ բարեկա-
մութիւն էր . բայց օրիորդը շատ կ'ախորժէր կար-
գալու ինձի ամեն բան աղյէ և երբ աղյէ էը վէրջանայ
անունով գիրը : Խոկ երբոր հանգստեան օրերը
հասան ու տուն երթալս հարկ եղաւ , սա ուստ-
նառորը կարդաց ինձ :

Պայծառ աչքին լոյսը

Միշտ սիրու վառ պահէր ,

Խմ սիրուն միակ յոյսը

Գիլտին հետը տաներ :

Յայտնի է որ խիստ ցաւադին եւ սրտաշարժ-
եղաւ մեր բաժնուիլը : Դառնապէս լացաւ խեղճ
աղջիկը եւ աչուրները կաս կարմիր գարճան : Բայց
հազեւ թէ կռնակս դարձուցի եւ ահա քահ քա-
հի ծայն մը ականջս զարկաւ , ու ասոր վրայ մտմբ-
տուքը պաշարեց զիս : Վիշ ատենէն , կին ծա-
ռայ մը՝ որ նոյն օրիորդին հետ կռուեր ու ձգեր
ելեր էր , ըստ ինձի որ անոր տրտասութն եւ կար-
մրցած աչքերը մինակ տեսակ մը լաւանդայի ջու-
րին գործն էին , որմէ շատ մը առաջուց աչքե-
րուն մեջ լցեր էր : Ասխաղը հաւատարիմ բարե-
կամուհիիս բանալու առիթ չինկաւ , վասն զի հայ-
րը եկեղեցականին քովէն զիս հանեց , ու թէ եւ
բանին էութեան հետամուտ էր , բայց ոչ ինձի եւ
ոչ խնամակալիս յայտնեց բուն պատճառը : Ա-
պա ըստ որ Օքսֆրատի համալստրանը զիս գլ-
նելէն առաջ՝ դիտաւորութիւն ունի տարրւան
մը համար Ալատկօ խրկելու զիս , եւ որովհետեւ

(9)(

բնաւ Ալլասկօ չե դացի , աս ձեւերը ինձի զարման
նալի թուեցան :

Սակայն պէտք է ըսել որ հայրս կեղծամիտ
մարդ չէր , այլ միայն չափէն աւելի բարեսկէր ըլլ ,
բալուն՝ խնամակալս վիրաւորելը իրեն ծանր կ'ե-
րեւար : Իսկ միւս կազմէն ան ալ տունը նստելուս
վրայ անշնուշտ կը զարմանար . բայց աս բաներուս
ներքին պատճառը վիճառելու՝ ոչ մեկին եւ ոչ մե-
կալին բերանը առաջ կերթար :

Արդէն ըսի որ հայրս՝ շատ մը հայրերու պէս՝
իրեն սեպհական ծանօթութիւնները ուներ դաս-
տիարակութեան վրայ : Աշխարհիս ապականու-
թենէն այնքան աչքը վախցեր էր որ գրեթէ ամեն
ընտիր գիրքերէ , ինչպէս մարդկային կենաց եւ բա-
րուց վրայ գրուածներէն՝ զիս կը զրկէր : Ամեն աւե-
սակ ողբերգական , երդիծական եւ իմաստասի-
րական գրութիւններ արգիլուած էր ինձի կարդա-
լու : Ուստի անդիր թուղթի կտորի մը կը նմանէի
աշխարհիս բազմատեսակ գիտութեանց առջին :

Բայց աս շատիղին մշջ անդադար քալելը
անհնար էր : Ամայ ակամայ հայրս իր աստիճա-
նը եւ յոյսերը պահելու համար պարտաւոր էր զիս
վարժարան յուղարկելու : Հսն նոր աշխարհ մը
տեսայ : Առջի բերանը՝ իբր դժուարագիւտ եւ
անբան նորընծայ մը՝ շատ մը թուլք ու մուր կը-
րեցի : Վիթէս կը բռնէին ու զիս ծաղը ու ծա-
նակ կրնէին : Արամտութիւնս երեւան ելաւ ,
յարդ եւ համարում ստացայ : Անաւանդ թէ
այնքան հետաքըրութեամբ ընկերակիցներուս

բնաւորութիւնը կը քննէի որ սկսան ծաւո ծուռ
նայիլ վրաս ու երկնչիլ : Այւտուգիւ ուրիշ դի-
տելու շատ բան կար : “Դաստիարակաց դուռ-
դութիւնը եւ նախանձը , տնօրինաց վերալի եւ ի-
մաստակ ամբարտաւանութիւնը , տղէտ բայց ձուխ
ինամակալաց բժախնդիր եւ ապարդիւն տեսչու-
թիւնը , անսոնց մէջի ազգաւէր հակառակութեան
սղին՝ արժանաւոր պատւղներ կը հանէին վարժա-
րանին մէջ , ուր ամեն մէկ աշակերտին հօրը վի-
ճակին համեմատ ուսմունք եւ գիտութիւն , շո-
ղբարթութիւն կամ ծեծ կը մեծարէին :

Բայց մ’աշխատիր աս զանազան ընթացք-
ներուն բուն իսկ շարժառիթը գտնելու , եւ ստոյդ
եղիր որ եթէ մասնաւոր դործի մը կատարման հա-
մար երկու դրդիչ պատճառ կան , կատարողը միշտ
տկարագոյն պատճառը առաջ կը նետէ :

Այսպէս անդամ մը որչափ խնդուքս բըռ-
նեց՝ երբոր թոշակաւոր եկեղեցական մը կը գան-
դատէր որ իր մատուռին նստարանները խիստ
ցուրտ էին , եւ ինքը տպնուատոհմ եւ ցաւա-
դար ըլլալուն՝ բոլոր հոգը կը թափէր որ նախե-
րէց ըլլայ՝ մի միայն առողջութեանը պատճառ ու :
Վասն զի նախերէցին նստարաններուն վըսյ
փափուկ թաւիշեայ բարձիկներ կան եւ սռակ ե-
կեղեցականինը լրկ տախտակ է :

Իմ բանական խելքո փսփսաց ինձի որ ան
փառասէր եկեղեցականին ըստծին հակադարձը
հասկընալուէ , բայց կը մտածէի որ աս ձեւերը
մարդուս բնաւորը են՝ եթէ ոչ եկամուտ :

Տակաւ տու տակաւ պալատականներուն եւ տիկիններու ընկերութեան մէջ ալ մտայ ելայ , եւ դիտեցի որ ասոնք տւելի վարպետորդի եւ փորձառու են քան թէ համբակ ժողովուրդը . վասն զի պատրուակով վարուիլ մէջերնին տեսակ մը արհեստ դարձեր էր :

Աս բանին տատջին փորձը ըրի ենձի հասակակից բարեկամի մը վրայ որ անշնորհ եւ կրտած պառաւի մը ետեւէն առջեւէն կը պտըտէր , եւ էն պղտիկ հրամանը կատարելու համար կտոր կտոր կը ըլլար : “ ա՞սդդ է հատեր . ինչէ՞ն է այդ իրար անցնիլդ ” , հարցուցի անոր : — Միմիայն գթարտութենէս է , ըստ . “ խեղճ պառաւին վրայ նայող չկայ , մեղք չէ՞ մի ” : Աս միամիտս նոյն պատանին խօսքին հաւացի : Բայց վերջը իմացայ որ մեծանուն եւ գեղեցիկ տիկին մը ատենօք նոյն պառաւին քով աշակերտութիւն ըրած ըլլալով անոր նամակներ դրել եւ լեզու թափել տալէն կ'ախորժի եղեր . ուստի ինչ որ բարեկամիա բերնէն ելլէր՝ իսկոյն պառաւին միջոցաւ ականջը կը հասնէր . պատանին նպատակն ալ նշանակուիլ էր նոյն բարձրաստիւն ինկան առջեւ , որ ան ժամանակ ընկերութեանց շնորհալի թագուհիներէն մէկը կը համարուէր : Ասկէ զատ գեղանի գուստը մը ունէր . եւ որովհետեւ մայր ու աղջիկ տարօրինակ բաներու հակամիտ էին , հարկաւ ան պատանին խօսակցութիւնն ալ պառաւին հետ կը առ ուց եւ ասպետական հիահրաշ զգացմնւեցով լի

Էր : Ա երջապէս վիավիաքին եւ կերպով մը նոյն գեղապանծ տիկինին ընտիր շընանին մէջ մըտնելու փառքին հասաւ :

Բայց անդամմը զատկական հանդէսի մը ներկայ գտնուելով որ խաղ , պար , խնտում , խօսակցութիւն եւ երաժշտութիւն կար , աւելի նշանաւոր օրինակ մը տեսայ : “ Այս հանդէսին նուազածու կուսաններէն մէկը՝ Ա արդու հին՝ քաջ դաշնակ զարնել դիտեր , եւ որ մեծն է ու հիանալին՝ միշտ ձեռնոցով կը խաղար , եւ թրթռուն մատերն այնպէս շուտ շուտ կը սառ հէին դաշնակին վրայ՝ որ տմենուն զարմանքը կը տանէր , եւ անոր գովեստալին հանդիսականք չեին դադրեր : Օրիորդին ուղածն ալ աս էր . իսկ անդին դաշնակահար օրիորդ մը որ ազդէն անուն հանած էր երաժշտական հանճարին համար , բոլորովին մութը ինկաւ եւ մուցուեցաւ : Ես նուաստութիւնը անոր մօրը որտին անտարակոյս մեծ կսկիծ տուաւ : Երբորնորէն ուրիշ հանդէսի մը ներկայ էինք , նոյն ցաւագին մայրը իմաշտալով որ բարեկամուհին զուստը Ա արդու հին հարբուխ ըլլալուն կարող չէ եղեր դաշու , “ Ա՛հ , խեղճ Ա արդու հիս , ըստւ , մեղք որ աս իրիկուն զուրիկ պիտի մնանք անոր դաշնակէն եւ զմայլելի ձայնէն : Բայց ժամէ մը ետեւ իր աղջկան ականշնէն վար վիավաց աս խօսքերը . “ Ուրախ եմ որ գէթ աս իրիկուն աշատօրէն տաղանդդ երեւան պիտի հանես , եւ անշահ Ա արդու հին լսելիք չունինք : Ապշեցայ մնացի աս ընտիր ժողովին :

մէջ շարժող բարեկիրթ ըստած կնկան վափրաստը լին վրայ եւ դիտողութիւններս շարունակեցի:

Առ հետաքրքիր ոգւովս՝ որ եւ է անոտի կամ նշանակելի դիպուածէ մը միշտ խրատ կրնայի հաւնել. թէպէտ առջի բերան անձարակ համբակ մ'էի: **Վասն դի տակաւին Լոնտօն չէի դաշտածու խուզարկութիւններս նեղ շըջանի մը կամշատը շատ** (Օքսֆրախ մէջ ըրեր էի: **Քիրաւի ես ինքս տղիտութեանս վրայ կ'ամշնայի եւ երբեմն ուրիշներուն առջեւ ծիծաղելի կ'երեւայի,** օրէ օր ըրած դիւտերուս վրայ զարմանք եւ հիացում ցուցնելուս :

Ահա այս միջոցիս հայրս մեռաւ: **Լոնտօն եկայ եւ սիրով իմ հօրեղբօրորդիններուս մէկուն պաշտպանութեանը տակ մտայ:** **Վայս մարդս ոչ միայն աշխարհագետ,** դիտող եւ բանիբուն էր, այլ եւ ճոռոմաբան ու դիւրահաղորդ ըլլալուն՝ շատ օգուտ քաղեցի անկէ: **Ատրիճ,** որ էր տնունը, 'ի բնէ բարեսիրտ եւ բարեսէր էր իրաւ, բայց երդիծաբանական ոգի ունէր: **Ուկայտեւ շատ կը ծիծաղէր կանանց խենդութիւններուն վրայ,** սակայն չիկար մարդ մը որ իրեն չափյարդէր ու պաշտէր աղնուասիրտ, համեստ եւ վլահանձն կանայքը:

Որովհետեւ ինքը ամեն տեղ ճանչցուած էր, քովեն չէի հեռանար՝ թէ դործի, թէ ըղբօսարան, թէ հանդէսի երթար, թէ տունը նոտէր, թէ հետեւակ եւ թէ ձիով պտրտելու. ելլէր: **Վասն դի ամեն անգամ ուշադրու-**

թեան արժանի դիտելիք մը կը սորվէի . վերջառ
պէս ուր որ մարդ եւ կին տեսնէր՝ իր սուր եւ
խորատես աչքը անթիւ դիտելիք նիւթեր կը
դանէր :

Աս իրեն զարմանալի հանձարին փորձը առ
ջե անդամտեսայ , երբոր ճեմելու երած ըլլա
լով՝ ուշիմեւ ճակատը բաց մարդու մը հանգիւ
պեցանք որ աշխատժութեամբ մը Խարիճին սկը-
սաւ ըսել . “Յուսամոր ատեն ատեն զքեզ տան-
ջող ցաւերը անհետ եղան վրայէդ , եւ շատ ու-
րախ եմզքեղ քաջառողջ եւ կորովի տեսնելուու .
Խնդրեմ ներէ որ Ապանիացւոց հառաբ ու քիւր
տուրէնէր տուրէն բարեմաղթութիւնը դործածեմ
այս պարագայիս մէջ ” : Ես որովհետեւ բնաւ
չեի տեսեր աս մարդո , անոր եռանդուն բարե-
կամութեանը վրայ զարմացայ . բայց Խարիճ բա-
ցատրեց ինձի բանին եռութիւնը ըսելով . “Հա-
ւաստի եղիր որ ան մարդը անկեղծութեամբ կը
խօսէր , վասն զի ապահովական ընկերութեան մը
նախագահն է , ուր որ կեանքս տարեկան տուրք
մը տալով ապահովութեան դրած եմ :

Անկէ ետեւ նորաձեւ շք՛ղ կառքի մը մէջ
նստած երիտասարդ մը դէպ՚ի մեղ քշեց եւ հար-
ցուց թէ իրաւ է որ թագաւորին ընդունելութեան
հանդէսը քանի մը օրուան համար ետ ձդեր են :
— Անշուշտ դուն ալ հօն պիտի գտնուիս , ըսաւ
Խարիճ : — Ստուգիւ շոտ կը փափաքէի , պա-
տասխանեց երիտասարդը հառաչելով , բայց գի-
տէք որ թշուառ բարեկամն Խորա Պ. երեկ մե-

ուաւ, ուստի անհնարին է որ պալատը երեւիմ՝
սուզի եւ ցաւի մէջ ըլլալուս իմ մտերիմ ։ Առա
Պի-ին համար :

Հիմայ որո՞ւ միտքէ կ'անցնի, ըստ Ետրիճ
երբոր բարեկամը անցաւ գնաց, որ անոր ըսածը
բոլորովին սուտ եւ անպիտան սուտ մ'է : Ա ան
զի արդէն ամեն մարդ դիտէ որ Առա Պի-ին հետ
բնաւ յարաբերութիւն չունէր :

— Բայց Պի-ին Ա . որդւոյն սրտակիցն է,
ըսի անոր, եւ անտարակոյս անոր վշտացն ալկա-
րեկից է :

— Ես պատմեմ դուն միտ դիր եւ դատէ,
ըստ ընկերս : Աս երիտասարդը բնութեամբ որ ս
տորդութիւն սիրող եւ արհեստիւ անխնայ վաշխա-
ռու մ'է . նախ հարիւրին յիսուն շահիւ դրամ
տալէն եւ շատ մը դեռահաս աղնուական ժա-
ռանդներ լաւմը խուզելէն ու կեղեցելէն ետեւ՝
անբաւ հարստութիւն դիդեց . վերջը մեծամեծնե-
րու եւ իշխաններու հետ տեսնուելու փափաքը
բոնելով ջանաց անոնց օրդւոյը ձեռօք՝ որ արդէն
իրեն պարտականներն էին, ժողովրդեան ան-
շուք եւ ստորին կարդէն աղնուականութեան պայ-
ծառ ափունքը անցնիլ : Աս նպատակին հասնե-
լուն պէս՝ սկսաւ վէհանձնութիւն ծախել, մեծ-
մեծ ջարդել եւ պարսաւել իր արհեստակիցնե-
րը ըսելով դուրի մէջ ապրիլը անդամկը համբաւ-
սունը քառակնին իյնայ, մինչդեռ ինքը աս կամ
ան լորտին, զոր բարեկամեւ միտնդամայն ծուխ

կրնար անուանել, մինակ քառասուն եւ մինչեւ
երեսուն շահով յօժարակամփոխ ստակառաստ
է միշտ տալու, մանաւանդ երբոր ծուխը ազա-
հով եւ ունեւոր է : Այս որովհետեւ բարեկա-
մութիւն բաածդ փոխադարձ պէտք է ըլլայ, աս
նոր աղնուականո գեռաշաս լորտէն մինակ կը
պահանջէր որ զինքը մեծամեծներու ներկայացը-
նէ, ասդիս անդին տանի, եւ եթէ կարելի է թա-
գաւորին առջեւն ալ հանէ : Ահա աս դաշնիքը
արդէն եփեր էր Պ-ին որդւոյն հետ, որ թերեւո
ստակի կարօտ ըլլալով պիտի կատարէր, երբ որ
յանկարծ հայրը մեռաւ եւ ժառանդութեանը
վրայ նստաւ . հիմայ կը մնայ քեզ որոշել թէ
վաշխառու երիտասարդին յաւը եւ կոկիծը Պ-ին
որդւոյն ունեցած սրատակցութենէն առաջ եկած-
բան մ'է, չէ նէ թաղաւորին ներկայանալս յոյսը
պարապ ելլելէն է :

Հազիւ թէ խօսքերնիս կարեր եւ Աէնդ—
Ճէմա Փարքին մէջ կը պտըտէինք, երբ որ յան-
կարծ զուարթերես, բայց խաժոսադէմ եւ բիրտ
անձին մէկը, որ կարծես թէ առջի իրկուն թուղթ
խաղալէն քնհատէր մնացեր, դէպ 'ի մէզ գալով՝
դգեհիկ լեզուաւ եւ կոպիտ ընտանութեամբ մը
Ատրիճին հարցուց թէ ինչպէ՞ս է : Աարեկամն
պաղ կերպով մը պատասխանեց . եւ խօսք ըլլա-
լու համար հարցուց թէ իր Զ-աղդական լոր-
տը ի՞նչ ջուրի մէջ է :

— Կարծեմոր Զ-ծերունին աղէկ է, ը-
ստ, բայց առէպ չեմտեսնուիր հետք, վասն զի

— Ապրծեմոր Զ. ծերունին ազէկ է , ըստ
սու , բայց ստէսլ չեմ առևնութիր հետը , վասն զի
անցածները տունը դնալուո՞ զիս պաղուժեամբ
ընդունեցաւ : Ա' երեւի որ պարտաւորութիւնս կա-
աարելո իրեն անհաճոյ է , եւ պատճառը
մօտերս վրան քանի մը անվայել եւ անպատիւ
խօսքեր հասարակութեան մէջ պարտելուն հա-
մար պիտի ըլլայ որ երեսը ցուցընել չի փափաքիր :

Երբ որ ան հարուստ բիրտը գնաց , Խա-
րիճ ըստաւ ինձի . — Աս անվայել խօսքերը ու-
րիշ բան չէին՝ բայց եթէ ամենազգուելի կաշա-
ռակերութեան յանցանքով Զ. լորտին բռնուի-
լը . իսկ արդէն ազգային բարձր ժողովոյն ան-
դամ ըլլալուն համար՝ ըրածը լոկ մատնութիւն-
կը :

— Ենտարակոյս աս բանիս վըայ զինըը ժո-
ղովին վանտած են :

— Բնաւ ամենեւին , ժողովին մէջ նման-
ները դաւաւ , դիւրաւ յորդորեց : Ենոնը ալ առ
քրեական դործը չիտեսնելու դարկին եւ անուշ
տեզը կապեցին :

— Ի՞նչ կը սոսկամ , կը սոսկամ , ըսի բարե-
կամիս . այդպիսի բաներ հնարաւո՞ր են ... բայց
խօսըս կիսկատար մնաց ։ տիկնոջ հանդիպել-
նուս համար , որն որ պատոյաի ելեր էր իր երկու
սիրուն զաւկըներուն հետ : Եսյնպէս անուշ եւ
շնորհալի կերպով սկսաւ խօսիլ բարեկամիս , որ
ըսի անոր .

— Որչափ բաղդաւոր եռ այսպիսի բարեկա-

մու հի մը հետ ծանօթութիւն ունենալուդ համար :

— Այս , ըստ , նազելի եւ զգայուն կին մ'է 'ի բնէ , բայց կը հայի եւ կը մաշի որ իր վիճակէն մեր համարուի : Ունէուետ եւ 'ի վաղուց անտի մեր դերդաստանին բարեկամուհին է , ստկայն անդամ մը հետո կախւ ըրաւ զինքը մեծ Փաղինօն չի տանելուս համար , թէ եւ անկարելի եր որ խնդիրը կատարէի :

— Ի՞նչ պատճառաւ :

— Ա տոն զի ան Փաղինօն բարձրաստիշան եւ բանաւոր կանանց պաշտպանութեան տակ ըլլալով՝ անոնցմէ մէկուն ծանօթ եղաղք միայն կրնար ընդունելութեան տումակ ստանալ . իսկ Ը ան ընտիր կարգէն չէր , ուստի պէտք էր նախ ան պանծալի պաշտպանուհիներուն մէկուն տունը գաղտնի իր այցելութեան անտանագիրը ձգել եւ յետոյ իբր ինքնակոչ հիւր մը Փաղինօն երթալ : Ը ասոր ալ յանձնառու էր :

— Ի՞նչ ամօթ եւ ցածութիւն :

— Այնպէս է , ըստ բարեկամս , եւ նոյն ցածութիւնը աչքին չէր երեւար եթէ անդամ մը ան ցանկալի արտօնութիւնը ստանար : Ասոր նման շատերը կան որ բնատուր ազնուութեամբ էր իբենց սեպհական շրջանին մէջյարգ եւ պատիւ ընդունիլը անդոսնելով՝ կ'ենեն այլեւայլ վոքրոգի հնարքներ եւ խաղեր կը հնարեն որ բարձր թռուին ու դրառաւորին : Բայց իբրոք վրանին կեզր

կը բերեն եւ կոյր սնափառութեան մը զո՞չ կ'ից-
նան : « Այս ոքչակի դեղեցիկ է դեռ եւ ինչպես
վայելուչ կը հագուի կը կապուի . բայց առ տա-
րի իր սիրուն զլուխը ահագին դժևարկ մը ան-
ցուցեր է որ պաղ չառնելու համար է կ'ըսէ , թէ
եւ բնաւ պաղ առած չունի կեանքին մէջ : Ար-
դէն նամիշտները դուրսը կ'ըսէն որ քանի մը
չարազուշակ ճերմակ մազեր գոյցելու համար է որ
անանկ անձունի գտակ մը դրեր է : Անգամ մը
հարցուցի իրեն թէ ինքը ծանօթէ և Արա ափկ-
նաջ : — Անշուշտ պատիւ ունեցայ զինքը տես-
նելու իր տունը , ըստ , եւ ի՞նչ զարմանալի կին
մ'է : Արևոյն ինչ աւեսակ բարեկամութիւն ըլլա-
լը կը հասկընառ էթէ իմանաս որ ստողիւ հեղ-
մը Արա արինսոջ տունը դացեր է , բայց կին ծա-
ռայի մը վրայ հորց ու փորձ ընելու առթիւ :

— Ուրեմն աս նորաձեւ ընթացքը ընկհաւ-
նուր դարձեր է , ըսի բարեկամիս . աս խնդիրնե-
րուս վրայ բոլորովին ագէտ , եւ քու խորհուրդ-
ներուդ կարօտ եմ :

— Ետքին պատասխանեց : — Ուրեմն չգի-
տես տակաւին թէ ի՞նչ վեճեր եւ ի՞նչ կոխւներ
կը ծաղին ամեն օր մեր կենաց արտեստական եւ
շինծու առվորութիւններէն , ընկերական անհիմն
եւ գժուարին կանոններէն , մարդկան եւ կնիկնե-
րուն հնարած այն ծանր շղթայներէն որով զիրար
կը կաշկանդեն : Անկվացիկ կը պարձենան որ իւ-
րենց մէջու արտօնութիւն եւ ոչ շնորհարաշու-
թիւն կայ , եւ ամեն մարդ ազատորէն ընտրած տա-

պարէղին մէջ կարող է նետուիլ եւ առաջ քալել :
 Այսուգիւ մեր տեսական սահմանադրութեան ու-
 ղին այսպէս կը պահանջէ . բայց դարձիր գործ-
 նականին եւ ամեն բան հակադարձը կը դտնես :
 Պիտի տեսնես որ իւրաքանչիւր դաս իրաբու վրայ
 անհնարին բռնութիւն կը գործածէ : Արդէն
 հասու ըլլալով որ ամենքը օրինաց առջին հաւա-
 սար են, նորահնար արարողութիւններ, արդելիչ
 հրամաններ կը հանեն, որպէս զի անսնց ետին
 իրը անասիկ տմբարտակի մը եաեւ պատսպար-
 ուին : Մեր փիլիսոփիայները գրասենեակնին նըս-
 տած՝ աս ձեւերաւն եւ սովորութիւններուն վրայ
 կը ծիծաղին . բայց երբոր հարկը պահանջէ, ի-
 բենք ալ կամայ ակամայ կը հնազանդին : Աովո-
 րութիւն եղեր է աս բռնական սովորութեանց
 բուն պատճառը ազնուականները սեպել . բայց
 այնպէս չէ : Մարդկային ընկերութիւն մէջ որ-
 շափ զատ զատ զասեր կան նէ՝ այնքան ալ գոյն
 զգոյն բարը եւ սովորութիւն կը դտնըլին : Ազ-
 նուականները վերադաս ըլլալով՝ աս տարբերու-
 թիւնը աւելի զգալի է անշուշտ մեր աչքին . սո-
 ւ կայն ասկէ չի հետեւիր որ անոնք քան զստորինս
 աւելի բռնաւոր եւ գուռզամիտ ըլլան : Յներեւո
 գուցներու եւ լորտերու մէջ տիրած ամբարտա-
 ւանութիւնը համեմատաբար կը հաւասարի վա-
 ճառականներու, եկեղեցականներու եւ օրէնքս-
 գեաններու մէջ եղածին : Խրաւ է որ հին գեր-
 դաստանէ, ընտիր դաստիարակութեամբ եւ նա-
 խանձորդէ հեռու եղողները աւելի նշանաւոր եւ

տուանձին շրջանի մէջ կը շարժին, բայց հարկ՝ ե
ըսել որ աս խտրութիւննը մինակ Անգղիոյ յա-
տուկ չեն: Լապրիցեր ալ ըսած է: “Ասքադա-
քըս պէսպէս ընկերութեանց բաժնուած է, որոցմէ
իւրաքանչիւրը իրեն սեպհական օրէնքը, բարքը,
ազաւաղեալ լեզուն եւ բանսարկութիւնը ունի, :

Խսկ աս անընդհատ հակառակութիւնը մօ-
տալուտ եղաղդասերուն մէջաւելի բուռն եւ սասա-
տիկ կերպով կը քշուի: “Եղնպէս մեր մէջը միջին
կարգի մարդիկ իրենց հարստութեան, Ճարտա-
քութեան եւ գիտութեան միջոցաւ կամաց կամաց
բարձրագոյն դասերուն մօտենալով՝ լորտերուն
ատելութիւնը եւ նախանձը այն աստիճան շար-
ժած են, որ ասոնք աչքերնին չորս բացեր են որ-
պէս զի անոնց յարձակման դէմ դնեն, թէ եւ ՚ի
զուր կաշխատին:

Ուստի որչափ որ մեր ազնուականները ոչ
արտօնութիւն ունին եւ ոչ ակնառութիւն կը
յօւսան անաշտու օրինաց առջեւ, դարձեալ սովո-
րութիւննին ու նախապաշտումնին անխառն եւ
զուտ պահելու համար այնպիսի գօրաւոր թում-
բեր կանգներ են իրենց բոլորահիքը դրսի ժողովը բա-
կան ալեացը դէմ, որ ստորիններուն եռանդը ա-
ռելի կը բորբոքի եւ իրօք փափաքելի կերեւի ի-
րենց՝ լորտերուն ընկերութիւնը եւ դերազանցու-
թիւնը, թէ եւ արհեստական եւ շինծու հիման
վրայ հաստատուած է: Ահա աս է պատճառը
որ քանի մեծամեծք կը ձղնին իրենց հետամուտ-
ներուն դէմ պատնէշ մը քաշելու, ոյնքան ասոնք

ալ նոյն պատճեշը խորտակելու համար անդուռ
յարատեւութեամբ կը մաքառին : Խակ երբոր ոմանք
չեն յաջողիք, իբր թէ վրեժնին առնելու համար լորա
տերը զուարձացընելու կ'ելլեն : Աս ալ տեսակ
մը վատութիւն է, զոր մեծը լաւ կը դիտէ, քիւ
թին տակէն կը ծիծաղի ու կ'անգոսնէ : Խրաւ է
որ կան ստորին կարդի մարդիկ որ բարձրագունէն
կը խորշին՝ վասն զի մօտէն իսկապէս խիստ վար
են, կան որ բոլորովին կը վախչին վասն զի իրենք
իրօք խխատ վերեն :

— Կ աս քաջ ճառեցիր աս նիւթիս վրայ,
ըսի բարեկամիս, եւ յուսամ որ քու օգնութեամ
բըդ աս նոր աշխարհս, ուր որ յանկարծ ինեայ,
քիչմը հասկընամ:

— Երիք է որ տչքդ բաց պահես, անս
թիւ փորձ եւ օրինակ պիտի տեսնես կեանքիդ մէջ
ըսաւ, եւ բաժնուեցանիք :

Խտրիճ բարեկամիս խորհրդանութիւնները
մեծ տպաւորութիւն ըրին միտքիս վրայ, եւ հետ
արդհետէ աշխարհիս մէջ անցած գացածը դիւ
տելով այնքան յիշողութիւնս լցաւ որ հարկ
սեպեցի օրադիթ մը բռնել, որուն բովանդակուա
թիւնը այս է :

Ասկայն չի կարծուի որ մարդկային բնուա
թեան, այսինքն ինչպէս թերութեանց, նոյնա
պէս եւ առաքինութեանց վրայ ընդհանուր տես
սութիւն մը ընել եւ ճառել է դիտաւորութիւն
նըս : Առաքինութիւնները թարդմանի կարօտ
չեն, ըստ որում ակներեւ եւ ճակատարադ են

ուստի չեմ վակագիր անոնց դպչելու : Ասկ թե քութիւնները որովհետեւ գիւմակի եւ պայմանական պատրուակի տակ թագուն են , հեռուեն մասով ցուցընելը հնարաւոր է ,

Եօրբ որ Առնառն եկայ , զարմացայ մնացի որ հարուստ պատանիներ եւ մանաւանդ օրիսրդքի շպես առաւօտեան ժամերնին կը դործածեն : Աննթագրէի որ մահու չափ տաղտկութիւն եւ լքտումկ'զգան անգործ ըլլալնուն համար : Այ դտոյ անոնց մէջ այն եռանգուն ողին որով միջին կարգը կը բորբոքի օգտակար զբաղումի մը պարապած ժամանակը :

Գլխաւոր զբաղումնին ամենաձանձրալի տեսակէն եր . քիչ մը ասզնեգործութիւն , քիչ մը կար , քիչ մը գաղղիարէն , քիչ մը երաժշտութիւն (ան ալ ճարտ ըլլալուն համար) սորվելով անդին ժամերնին կը վատնէին : Կատ մը ոսկեկազմ մատեաններ մեծադին սեղաններու վրայ ծոյցի համար կարդ կարդ շարուած կեցեր էին : Կարդացող կա՞ր թէ ոչ ասիկայ հանելուկ մ'եր . ըստ որում երբէք իրենց խօսակցութեանը նիւթչեին ըլլար , բայց միայն անձնական ակնարկութիւններ ընելու դիտմամբ : Եօրբ որ չափահատիկիններ կակուզ աթթուներու վրայ տարածուած քանի մը ժամօրորուելով կ'անցունեն , թերեւս խելքի դէմ չի գտնենք . բայց երբ որ անդին կը տեսնես որ իրենց նորափթիթ աղջիկները առաւօտէն մինչեւ կէս օրէն ետքը բազմարաններուն վրայ հեղդօրէն երկնցած թոյլ թոյլ եւ անհոգ

կերերան , ան տուն չի զարմանալ անհնարին է :

Աս փափկասուն պատանիներուն մարմնական կրթութիւնը կառքով փսղոցները շրջիւ էր , որոց մեջն ալ քանի քանի անգամ յօրանջելնին տեսուեր եմ : Ո՞ինակ երբեմն գեղանի աղջիկներ ձի հեծնելով երեանին գոյն եւ սիրալիր ու փափուկ մարմիննին շարժումեւ ոյժ կ'առնուր : Ահա ասեր ան ժամանակի կենսավարութեան սովորական դրութիւնը որսւն վրայ հանճարեղ մարդ մը ըստ աւ : “ Աը նայիմ որ մարդուս ընկերութիւնը տակաւ առ տակաւ շնչաւոր մեքենայ մը կը դառնայ , որքանի հոլովի , թէ եւ անվեաս՝ բայց տաղտկալի եւ միօրինակ կերպով կենցաղոյս մէկ ծայրէն միւս ծայրը կը հասնինք : ”

Խոկ որամիտ Բաելէյն կ'ըսէ : “ Շատերը օդագիտը զբաղումի չի պարապելնուն համար է որ խաղու սեղանին չորս դին կը հաւաքին , կամ ձիարշաւի կը դիմեն , կամ երկպառակութեան սերմեր կը ցանեն : Ո՞իտքս հարտւսար եւ մեծը մեղագրել չէ բնաւ , թէ երեւս անկէ աւելի արժանաւոր գործ մը անկարող են կատարելու , ”

Անգամ մը իմ ազնուածին մօրաքեռս աղջկանը հետ կառքով բրած լպտոյաս բնաւ չեմ մոռնար : — Ո՞րչափ կը սիրեմ , ըստ ինձի , շրջակայ հովուական պարտէղներուն մէջեն կառքով ստհիլ պարտիլ . ո՞րչափ աւելի բնական եւ ընտրելի են անոնքքան թէ աս տաք եւ տխուր փաղոցները , աննշան եւ անօգուտ փոխադարձ այցելութիւնները : Բայց առ ալ իրաւ է որ վարչ

գերու մէջ անդ սմ մարդ ։ խօսող էակ մը իլ
 պնաբռուե . ուստի շատ բարեպատեհ ժամանէ եւ
 կար հոս , բարեկամ : Աս զդալի եւ սիրուն լի-
 զուն թափող ։ տիկինը նորահաս եւ չքնաղ
 աղջիկ մ'էր . առաջարկու թիւնը յօժարակամ ըն-
 դունեցայ , որովհետեւ օրն ալ պոյծառ եւ մա-
 քուր էր : Առէն թեթեւ անձրեւ մը եկեր եւ
 գետնի փոշին նստեր էր . յօտակայ պարտէզնե-
 րը փալփլոն կաթիլներէ գոյնզգոյն կըշողշողա-
 յին . իսկ ծաղկանց հոտը , որ հեռ ուէն կը
 բուրեր , ։ տիկինը բիւրեղեայ ամաններուն մէջ
 բուսածէն աւելի անուշ , աւելի ախորժելի էր :
 Արեւան տաքութիւնը մեղմ եւ թաշուններուն
 երգը զմայլելի էր : Ես դհտերով որ ։ տիկինը
 յոիկ նստեր կը խորհի , կարծեցի որ ինձի պէս
 ինքն ալ ան սքանչելի տեսարանին վրայ կը հի-
 անայ . ուստի ձայն չեի հաներ որ իրեն տե-
 սիլները չե վրդովեմ : Իսյց ինչ դարմանք , ինչ
 ապշութիւն տիրեց վրաս՝ երբ որ ։ սկսաւ
 տրտնջալ , եւ զիւ բուրաստան մը չե հասած՝
 կառավարին ապսովրեց որ տու՞ զատնայ : Իսկ
 ինքը զարմանալս տեսնալով յանձն առ աւ աս
 շտաղման պառատու մեկնել ինձ ըսելով իւ է
 կարեւոր բան մը ունի կատարելու եւ միաքնն
 ելեր էր : Երբ որ տու՞ հասանք , ան կառեւոր
 ըսած բանին որչափ պարապրլալը տեսայ : Աիս
 կողմէն դիտեցի որ ուշի ուշով եւ եռանդագին
 սկսաւ աչքէ անցընել շատ մը այցելուներու ան-
 ուանտատամները՝ զոր հոն չեղած ատենը եկեր ծը-

գեր էին

— Ատուդիւ զուարծալի բան մ'է , ըստ ,
եկող դացողին անունը քննել , թէ եւ իրօք ձանձ-
րոյթ պիտի տային ինձ թէ որ հոս դանուէի :
Բայց ինչ պիտի ընենք հիմայ . դժբաղդաբար
դնելու բան մ'ալ չունիմ :

— Պանենք որ , ըսի , նորէն ան քու սիրա-
կան պարտէզներուդ դառնայինք . չըլլամք մի :

— Վայ , չէ , չէ . ատենք ուշ է (թէ եւ
ժամը չորսն էր) :

Աակայն ձանձրութեան դէմքանի մը դեղա-
թափներ կը դանուին , որ է ճաշի ատենները :
Կոյն պահուն մարդս թէ սիրտը եւ թէ ըե-
րանը կը բանայ , ու անկեղծաբար ներսինը դի-
նիին շոգիովս դուրս կը թափէ : Ահա այս բա-
նըս դիտեցի երեւելի լորտ Ո՞ւ ին տունը , որ
նշանաւոր էր տուած խնձոյքներուն համար : Աս-
լորտին միմիայն դիտութիւնը եւ պարծանքը ա-
ղէկ ուտել խմել եւ նորանոր կերակուրներու դիւ-
տեր կինտուել էր : Խր սեղանը ծանօթներուն
բայ եւ պատրաստ կը պահէր ու անոնցմէ մինակ
շողոքորթութիւն կ'սպասէր : Աս ստակը դիւ-
րին էր վճարելը , իրաւ , բայց վայ անդուշու-
թեամբ կամ դոս սղութեամբ չի վճարողին դլխին .
վասն զի նորէն ուրիշ անդամ կերակուրի չէր հը-
րաւիրուէր : Այնքան բժախնդիր էր աս մասին
բրտը՝ որ հեղ մը հիւրին մէկը կերակուրին աղ-
ցանելուն համար բարկացաւ , եւ ուրիշ մ'ալ դի-
նին բաւական պաղչէ ըսելուն համար կատաղու-

թիւնը բռնեց :

Ուստի Երեւակայելու է թէ որչափ սսոկանցի մնացի տեսնելով որ բարձրահասակ ու թխամորթ սեղանակիցներէն մէկը կը համարձակէր բացէ 'ի բաց թէ կերակուրները եւ թէ ըմպելիքը դատել ու կտրել առանց լորտին գժալը գալու : Աս էր պարոն Ա., որ ծանօթներուն մէջ իբր հռչակաւոր հացկատակ մը եւ անծանօթներուն առջեւ իբր աննման ուղղախօս մը կ'անցնէր : Ու ատի սկսաւ եզան խորվածի մը վրայ մումուալ շատ աղի է ըսելով եւ ընտիր գարեջուրին տեղ սեւը խընդրել, եւ աս ալ անախորժ գտնելով վերցընել տալ ու երեսը ծռմրկել :

Լորտը զուարթ երեսով հարցուց թէ ինչ չնւ տժգոհ է : Պարոն Ա. պատասխանեց որ իր սովորական անկեղծութեամբը պէտք է խոստովանի որ թէ միսը եւ թէ դարեջուրը ստակ մը չեն աժեքը :

— Ըստ կը ցաւիմ, ըստ լորտը, որ ան միսը եւ գարեջուրը ճաշտիկիդ անախորժ են . բայց իմ սիրական ուտելիքս չեն անոնք, պարոն, եւ ես անդիմական քմաց համարատաւն չեմ : Ասու գիւ չեի կարծեր, պարոն, որ դուն՝ որ այնչափ դուրսերը պարտերես, չեի կարծեր որ աս ընտիր, համեղ եւ աղնիւ կերակուրները թողուս ու երաթաս ան յետին ուտելիքը ճաշակես որոնք միայն իբրեւ ցոյց գրուած են հոն :

— Ովէ ճաշակողը, գոչեց կրակով պարոն Ա., վակս ան է որ եթէ ընտիր կերակուրներուդ

Համը բերանս մնայ՝ միշտ պիտի վնատռեմ. ու միթէ ուրիշ լորտի մը տուն սեղանդ երած համագամուտելիքիդ, անմահականնեկտարիդ եւ համայն անուշեղենիդ նմանը կայ միւ Աս ըսկլով կերակուրներուն վրայ ինկաւ ու սկսաւ լավել: Ահա ոյապէս պարոն Ա-գովելու եւ պարտաւելու հնարը եւ տեղը դիտնալով աղատախօսի մը համբաւը ստացեր էր :

Խմքովս նստած էր դաւառաբնակ պարունին մէկը որ քանի այս ինչ կամայն երեւելի լորտին անունը խօսակցութեան մէջ կը յիշուէր, անոնց ամենուն հետ ալ ծանօթ եւ մտերիմ կ'ելլէր, թէպէտ եւ տարին հաղիւ թէ չորս հինգ անդամ ինքը ։ ոնտոն կուղար իր դաւառէն :

— Խիստ կարեւոր զ լոճով մը ժողով մը ներկայ պէտք էր գտնուէի, ըստ ինձ, բայց ի՞նչ օդուտ որ լորտին հրաւերը անշնար էր մերժել:

Ճրաւէր ընդունիլս իրաւ էր, բայց մի միայն պակաս տեղ մը լեցունելու համար լորտը դիպուածով անոր տօմսակ մը խրկեր էր :

Ճաշէն ետքը խօրքը քաղաքականութեան դարձաւ. ոմանք կը պարսաւէին, ոմանք կը պաշտպանէին պաշտօնէից ընթայցը: Պարսաւ ողներէն մէկը մոլեղնաբար կը խօսէր, մանաւանդնախաղահին դէմ, նենդամիտ եւ մասնտու հայրենեաց անուանելով:

— Խնչու այդքան կը բորբոքիս անոր անձին դէմ, հարցին ոմանք :

— Ատոն զի մի միայն նպատակս, ըստ,

Ժաղովրդեան աչքը բանալ, անոր շահը պաշտպանել եւ թշնամին Երեւան հանել՝ է :

ԱՇ, սղորմելի մարդկային բնութիւն. նոյն պահուն հասու եղայ սր, նախագահին կինը անգամ մը պալատին մէջ կրնակը դարձուցերէ հայրենասիրին կնկանը. “բայց մի զարմանար առող վրայ, ըստ ինձի խօսակիցս, վասն զի՞ ԱԷ մարդախանալ մահը դտաւ, այսինքն 18րորդ Լուին բուն իսկ նոյն պատճառ աւ թողլով”, *

ԱՌ բաներուն խելքս չի հանելուն, իսկոյն Էտրիճին դիմեցի :

— Ատմիք սավորական բաներ են, ըստու ։ Անհնարին է երեւակայել թէ բարեւ մը, ակնարկութիւն մը տալէն կամ չտալէն ինչեր կը պատահին : Տաղանդ աւոր մարդ մը կը ճանչնամ որ տարի մըքէն պահեց նշանաւ որ կնկան մը հետ թատրոնի մէջ բարեւ տալուն եւ ան ալ չտանելուն, թէ եւ ինեղճ կինը ուրիշի հետ զբաղած ըլլալով զենքը չէր տեսեր : Ուրիշ գրադեալ ամենեւին չէր համարձակեր մեղադրելու անուանի կոմսուհի մը՝ որ օր մը քանի մը անուշ խօսքեր ըսեր էր իրեն, նա մանաւ սնդ իբր խոնարհութեան պատկեր կը նկարագրէր, մինչդեռ բոլոր աշխարհ կոմսուհին դէմ շանթ կտրձակեր ամրարտաւ սնութեանը համար :

Բայց Ալմազս† փալփլուն հայելի մ' էր որ

* Նոյն իսկ ենքը կըսէ որ պալստականաց պազութիւնը կնկանը անտանելի էր, որն որ ամեն զիւեր կուլար կըած ցուրտ ընդունելութեանը համար :

† Ալմազս պարտհանդէս մ' էր՝ որուն անդ ամենը

աչքիս ան ատեն նոր եւ պահչելի աշխարհ մը
կ'ընծայէր, իսկ հիմայ ներսը դուրսը զիտեմ:
Արծէի որ տնոր համայն պաշտպանուհիները
յաւերժահարսունք են, եւ բոլոր կուսանք՝ հը-
րեշտակներ: Աւաղ ի՞նչ եղան հիմայ անոնք.
ուր են քսան տարիէ հետէ: Խն գեղանի դէմ-
քը խորշոմեր է. հրացայտ աչքերը մարեր եւ
կայտառ ճակատները թմրեր են: Բայց մեր խօս-
քին գառնանք:

Նոյն միջոցին երեւելի գքուհի մը այն ըն-
տիր կանանց նուիրական կաճառը մանելու ձիգ
մը կը թափէր: Ծաէ եւ գեղատեսիլ, խոհեմ,
բարեսէր եւ տէրութեան մէջ յառաջադէմ տի-
կիններէն մէկն էր, բայց զինքը անդամուհի չըն-
տրեցին, ինչու համար՝ վասն զի, ըստ ընտրու-
հիններէն մէկը, կին մը՝ մի թէ գքուհի ըլլալովը
շնորհ, հրապոյր եւ նորաձեւութիւն ալ կրնայ մի
ունենալ: Ուստի գային անկէ ստորինը ընտրե-
ցին, որ քիչ շատ խոնարհութիւն եւ գոհար ու-
նէր: Երբ որ հանդիսին մէջէն կը սահէր կ'անցւ-
նէր, մէկուն գլխով, միւսին ժպիտով, ասոր փըս-
փըսուք մը, անոր նայուածք մը տալով կը բարե-
ւէր եւ վերջապէս ամենուն ալ զատ զատ խօսք մը
կը նետէր: Աակայն դարձեալաս ձեւերովը զուրկ
էր ան մեծանձնութենէն, փափկութենէն եւ
փորձառութենէն՝ որով կին մը անխոռվ կը մնայ

Ասնասոնի էն նշանաւսը եւ նորաձեւ տիկիններէն կը բազ-
կանային, եւ հոն մուտ ունենալը ամենադժուարին բան
մ'էր:

իրմէ վեր եղողներուն ալ առջեւք : Խարիճ ըստ
ինձ :

— Անտարակոյս կը Ճանչնաս դու աս նոր-
բնտիր անդամուհին որ ատեն մը Խօռք քաղաքը
իրեւ հասարակ կին մը պարահանդէսը կը տես-
նէիր, եւ հաղիւ թէ Լոնտոն տարին մէկ երկու-
անդամ կ'երեւէր . իսկ Ամաքս երազին մէջ ան-
դամ տեսած չունէր անշուշտ :

— Ի՞նչ, իրաւ ա՞նէ , գոչեցի, երբէք չէի
երեւակայեր որ անանկ աննշան կին մը ամենըն-
տիր ընկերութեանս դադաթը հասնի եւ անդին
դքսուհին դուքս մնայ :

— Ի՞նչ կը զարմանաս, ըստ իմ Վէնտո-
րը , թերեւս աս յաջողութիւնը բուն իսկ աննշան
բլալուն համար ձեռք ձգեց : Թէ որ աշխարհ ա-
ւելի հասկընաս՝ պիտի տեսնես որ ինչպէս ամեն
բանի՝ նոյն պէս նորածեւ եւ փառազարդ ժողովի
մը գլուխը անցնելու համար երկու միջոց կայ .
Նախ՝ բնածին աննկուն գերազանցութիւն մը՝ որ
երբէք լուծի տակ չիյնար , այլ գոռալով իշ-
խանութեան կը դիմէ եւ շանթահարելով կ'ստա-
նայ . երկրորդ՝ յարատեւ , չարքաշ եւ անշուք
հլութիւն մը՝ որ ծանր ծանր կը քալէ , քաջալե-
րութիւն կ'սպասէ եւ չի փայլեր : Առջի կերպը
բուն եւ վտանգաւոր է . վասն զի հետամուտ եւ
հակառակորդ կը հանէ , միւսը՝ շատ մը իյնալէն
եւ ելնելէն ետեւ երբեմն նպատակին կը հասնի :
Այսպէս աս կոմսուհին՝ որուն ամուսինը յան-
կարծ անբաւ ժառանգութեան մը վրայ նստաւ ,

ոչ փառասիրութիւն, ոչ տաղանդ, ոչ շքեղութիւն ունենալով՝ այս պանծալի աստիճանին հասաւ, եւ դըսուհին որ գ' բագոյն արժանաւորութիւններ ունէր՝ գուրս մնաց : Ասոր բուն պատճառը ան է որ աս շրջանին մէջ պարտող մանր եւ աղօտ լուսաւորները վախցան որ դըսուհին աննըսեմ արեգական առջեւը բոլորովին մօւթը կ'իյնան :

Երբոր Խարիճ դիտողութիւնները կը շարունակէր, պարահանդէսին աւարտը հասաւ եւ ամեն մարդ դ' ու յս ենիւլու կ'արտոր : Կատքնական բան մ'էր ան միջոցին պատահներուն կտոր կտոր ըլլալը որ իրենց տիրուհիները օդէն եւ հովին պատուպարեն . բայց երբ որ տեսայ որ ասպետը շալերով եւ վերմակներսով իր կողակիցը կը ծածկէր եւ սիրով կը պատուիրէր անոր որ հովին զդուշանայ, զարմանքս եւ խնդոքս չի կրցայ զապել : Ասան զի շատ լաւ դիտէի որ ասպետը մազի չափ չէր սիրէր իր կինը, որուն ու շիշ անձի մը հետ ունեցած մտերմութիւնը բարեկամութեան սահմանէն ելեր էր : Աս ուրիշ անձն ալ հեռուն կեցած՝ կինը կը դիտէր :

Խարիճ զարմանքս տեսնալով չարամտութեամբ մը ականջիս փսփսաց :

— Աս ալլիովին համամիտ եմ քեզի . խիստ նշանակելի բան մ'է աս, բայց չես դիտեր անդին կնկան հայրը ու մայրը որ անհամար ժառանգ ութիւն ունին փեսանուն ձգելու, ինչպէս կ'ըգմոցլին ասպետին ամուսնական սիրաշարժ ակնա-

ծութիւներուն վրայ : Խսկ դիմացը կեցող անձը
ինչպէս կրնայ ընտիր բարեկամ մը համարուիլեր-
քոր եւ ոչքայլ մը կ'առնու . կնկանը շալը շիտկե-
լու :

Վար իջնելու վրայ էի երրոր իմազգականո
լորտ **Վ**-տեսայ , որ գիտնական անձ մ'էր , եւ
զիս միւս օրուան ճաշին հրաւիրեց : — Գիտես ,
ըստու ինձ , որ ես պարզասէր եւ անշուք մարդ
մ'եմ : Ուստի չի կարծես որ լորտ **Վ**-ին փառա-
ռոր խնճոյքը կ'երթաս : Աակայն անոր տեղ քե-
զիս մտաւոր մնունդ մը ունիմ տալու : Ասկէ ե-
տեւ կոչնականները անու անեց , որոնցմէ մէկը
բանաստեղծ , միւսը պատմաբան , երրորդը դա-
տաքննիչ եւ չորրորդը խորունկ թուաբան մ'էր :
Այսպիսի ուսումնագրայլ տկումքի մը առջեւը ել-
նելու համար դողս բռնեց : Բայց ազնիւ ազգա-
կանիս ըսելուն որ խոհեմութեամբ կարող եմ մաս-
նակցիլ նոյն ժողովին , ընդունեցայ հրաւերը :

— Աը տեսնե՞ս , ըստու լորտ **Վ**- , որ աս
դարուս երեւելի հանճարները քաջալերելք պարագ
կը համարիմ եւ սեղանս միշտ բաց է անոնց :
Վեր կը դասեմ անոնք դուքսերէն եւ կոմսե-
րէն : Ես ալ անհոգութեամբ մը հարցի թէ պա-
րոն **Վ**ագլէնոր արդեօք ներկայ պիտի դանուի :
— Ո՞հ , ոչ ամենեւին , Աստուած չընէ : Են
մարդը ճոռոմաբան է եւ ամենուն լեզուն կը կա-
պէ : Ես շատ անուանի քերթողներ եւ շատա-
բաններ չեմ սիրեր : Ուստի թէ որ դուն ալ ին-
ձի պէս պարզ եւ անզարդ բանականութեամբ կը

շատանաս , աներկիմիտ եւմ որ իմ փոքրիկ ակումը
բես պիտի ախորժիս :

Միւս օրը Խարիճը տեսայ :

— «Եայէ որ խելքով չի փայլիս , ըստ . ա-
զա թէ ոչ լորտ Ա - զքեզ իրեն ինտոտասիրա՞ն
հայկերոյթին ուրիշ անդամ չհրաւիրեր : Ա ան
չի մեր Լագլէնտ բարեկամը գրականութեան
դաշտին մէջ շանթահար կործանեց՝ իրաւ՝ իր
հակառակորդները , բայց ինքն ալ մինակ եւ թա-
փուր մնաց :

**Հայս Լագլէնտին վրիզակներուն եւ աղե-
տիցը վոայ քանի մը խօսք ըսելը անպատճ չեմ
համարիր :**

Լագլէնտ դիտուն , ուշիմ եւ եռանդուն
անձ մ'էր : Ատեն մը ուսմանց եւ հնութեանց
անուշ աղբիւրէն ծարաւը անցրնելէն ետեւ , սկը-
սաւ այրիւ ու մրկիւ որ աշխարհիս մէջ մեծ ա-
նուն մը ձգէ : Արդէն համալսարանին նեղ շըր-
ջանին մէջ մեծ պատիւ եւ իշխան Թիւն ստա-
նալով երջանկութիւն եւս վայելեւ իր ձեռքն
էր , եթէ մէկ կողմէն փառասիրութեան եռան-
դը անսահման եւ միւս կողմէն աշխարհական
դիտութիւնը թերի շըլար :

**Ա արժարանի դաշտը սահմանաւոր եւ զը-
րականութեան արհեստը չոր եւ ապարդիւն դը-
տաւ : Ա սեմախոն մարդ մ'էր Լագլէնտ ու
ծերակուտին անդամ ըլլալը իր մէկ հատիկ փառ-
փաքը : Ան հրաշագան եւ հոյակապ մարդիկը՝
որ երբեմն իլր քաղաքագէտ , տտենաբան եւ**

իշխանապետ անմահ կանգներ , իշխանութեան
եւ համբաւոյն թեւերուն վրայ ելեր ճոխութեան
մէջ կը լողային , ահա ան մարդիկը իր երեւակա-
յութիւնը անդադար կը բանկցընէին , արիւնը
կը բորբոքէին : Արբոր Լազլէնտ տեսաւ որ ա-
նունը քիչմը քաղաքին մէջ հռչակուեր է , թոթ-
ուեց ծառայութեան կապերը , թողոց աշակերտ
ու թոշակ քամահնելով , եւ առ ձեռն ապրուս-
տին վրայ անվիսթ եղած՝ մազապոր ազատեալ
բանատաւորի մը պէս դուրս ինկաւ , հաղիւ թէ
գրպանին մէջ մէկ տարուան ապրելիք ունենալով :

Եւ ի՞նչ հոգ ուներ Լազլէնտ մաածելու .
դրիչը ոսկիի հանք մ'էր , բաւական էր որ շարժէ :
Գրադէտը եւ լրազրապետը տարին միլիոններ կը¹
շահէին : Արդարեւ նախ պատիկէն սկսելու եր .
բայց Լազլէնտ չեր գիտեր ինչպէս սկսի : Իր համ-
բաւը տուածնորդեց իրեն եւ զանազան գուռներ
առջևուր բացաւ , ուսկէցներս մանել չուղեց : Ար-
բոր Լազլէնտի տուածարկեցին որ հանդէսներու
օդնական խմբագիր ըլլայ , գրեթէ յանձնառու ե-
ղաւ՝ դիտելով որ շատ մը գրադէտներ նոյն կեր-
պով գերազանց պաշտօններու հասեր են : Բայց
տեսնելով որ գրութիւնները մամուլը չանցած ու-
րիշին քննութիւնը եւ սրբադրութիւնը կը կրեն ,
կըսկ ու բոց փշեց ու մէկդի քաշուեցաւ : Ան-
կէ ետեւ հարուստ ձեռադրավաճառի մը քով
իրրեւ քննիչ խորհրդական խնդրեցին , սակայն ,
թէ եւ ինքը բազմահմուտ եւ նրբաճաշակ հեղի-
նակ մ'էր , իր ժամանակին եւ քաղաքին ճաշա-

կը բնաւ չէր ճանչնար, թողթէ տոհմակիցներ
 րունը : «Քանի մը տպագրիչներ յորդորեցին որ
 վէպէր շինէ . սակայն, թէ եւ տեղեակ էր Յու-
 նաստանի բարքերուն, բնիկ երկրին սովորութեանց
 լիովին անհմտաւէր . վասն զի յունական գրաշմ
 չի կրող իր մը միշտ զգուելի էր աշքին ու սե-
 ւաթոյը : Ոմանը ալ շատ ստակ խոստացան իրեն
 թէոր քաղաքական ազգու պարսաւատեար մը շա-
 րագրէ : Իրաւ է որ Յօնուկիդիդէսը ջուրի պէս կը
 մեկնէր, բայց Անդիկոյ քաղաքական կուսակցու-
 թեանց փայ վեր 'ի վերոյ տեղեկութիւն մը ու-
 նէր . իսկ արտաքին քաղաքականութեան վրայ՝
 անոր նշոյն ալ չէր ստացեր : Ա երջապէս ականա-
 ւոր խմբագրի մը խորհրդին հետեւելով սկսաւ
 Անդունատանէր անունով հանդէս մը հրատարակել-
 որուն նպատակն էր ազգին այլ եւ այլ իշխանա-
 պետներուն ընթացը . քննել եւ յոյտ առնել :

Լագլէնտին հանճարը ակներեւ կը փայլէր նոյն
 գրութեան մէջ . բայց ի՞նչ տաղնապ եւ տհ ե-
 կաւ վրան երբոր ըսին իրեն թէ 'ի զուր կ'աշ-
 խատի, եւ թէ բնաւ այնպիսի գործ մը չեն խրնդ-
 ընը իրմէ, հապա կը պահանջեն որ մասնաւոր
 կուսակցութեան մը մարդիկը եւ արդիւնքը գո-
 վաբանէ , իսկ ներհակ կոչմինը ինչ խնդիր եւ
 ինչ առաջարկութիւն որ յուղէ՝ դեանէ դեանէ
 զարնէ : Լագլէնտ սկսաւ իր խրատատուին հետ
 աս անիցաւ խնդրոյն վրայ դէմառ դէմ տրամա-
 բանել ու վիճել : Ասկայն իր խորհրդատուն մի-
 նակ կը ծիծաղէր ու կրուէր անոր, որ դարմանալէն

չի դադրիրքանի մտածէ որ համալսարանի մէջմըրացանակ տանող մէկը այնքան անփորձ եւ խակ ըլլայ: Լագլէնտ կրակ կը դառնար տեսնելով որ իբր վարձկան գրադէտմը՝ օտարին դրդմանը եւ թելադրութեանը համաձայն գրիչը շարժելու եւ իր յատուկ համզումը եւ տեսիլը նկարագրելու իրաւունքը փարատելու կը սկզբեն:

Ուստի իր առաջին մեծ նպատակը՝ որ էր հասարակութեան կարծիքը ուղղել եւ իշխել, չե կարենալով՝ ի գլուխ տանիլ, Ապողոնիքնարը ձեռք առաւ, կարկառւն պատմութիւններ՝ կիսմաշքերթուածներ՝ զոր ատեն մը վարժարանը հիւսած էր, կոկիկ եւ վառվռուն ոտանաւորի ձեւով՝ ի լոյս հանեց, եւ ակնկալութենեն վեր իսկոյն ժողովրդեան մէջանուն եւ յարգ ստացաւ:

Են որ ատեն մը աւուր հացի կարօտ էր, ահա սկսաւ ձեռքի վրայ պտըտիլ: Իր վարժարանին բարձրադիր հին բարեկամները դինքը կը հռչակեին բոլոր աշխարհի իբր “ նորահրաշհանջար մը ”, որպէս զի անոր կռնակէն իրենք ալ յարգ ստանան: Ամեն դուռ բաց էր իրեն եւ երկու սեռին ալ ընտիր ընկերութեանցը հանդիսակից կ'ըլլար: Յիրաւի անժամանակին գիսաւոր աստղն էր գարձեր Լագլէնտ, եւ դուռովութիւնը՝ զոր նեղութեան ատենն ալ չէր թողեր, հիմա բարձրադլուխ կը տիրանար չորս դին եւ գերագոյն աստիճանի բարձրանալու կը մռնչէր: Աս յոյսը միշտ վառ էր սրտին մէջ, եւ տակածին լու աեղեակ չէր որ գրական մարդուն կեան-

ըր ինչ վառքի , ինչ դժուարութեանց եւ ինչ
փոշերու վրայ հիմնուած է :

Արականութիւնը մեզի իբր ծաղկաւէտ շա-
փակ կը թժաւի : Ասոյդ է որ եթէ տաժանելի զբա-
զումն մը գեպ յայն դառնանեք՝ սիստիելի զուար-
ձութեան մը կը հանդիպինք : Խսկ թէ որ իբր
պարտաւորութիւն եւ մանաւանդ իբր արհեադ ի
գործ գնենք , առջեւնիս վշալից դաշտ մը կ'ելնէ :
Եւ կայարը անդամ եթէ ումզ ումզ եւ ատեն ա-
տեն ըմպենք՝ զմոյլելի եւ ուրախարար է , խսկ թէ
որ ստէպ ճաշակենք , եւ մանաւանդ թէ որ մեր կա-
մոց գէմ զմեզ ճաշակելու քշեն , դասն , անհամ
և նողկալի կը դառնայ մեր քմաց :

Ապա ինչ ըսենք ան զրագէտներուն որսնց
դրիչը մինակ օրական ապրուստ մը շահելու հա-
մար կը շարժի . վէհ խորհուրդներ , սրտահոս ըզ-
դացումները կը թողան , փցուն , անշահ եւ անկարգ
իրաց ետեւէ կիցնան , իրենց բարձր կոչումը կը մսու-
նան , եւ հանճարնին սնոտի , չնշին եւ մեքենական
պարապումի վարժելով կը հալի , կը մաշի եւ կը
մեանի : Այց մեր խօսքը անսնց չէ որնք փորձ եւ
սահուն գրիչ մը տնին , եւ ահա աս կարգէն էր
նաեւ Լազլէնա : Ասկայն յաւալին ան է որ առջի
յաջաղութիւնը ստանալին ետեւ Լազլէնտ վաս
վարին համեմատառաջ չպնաց : Տնէպէտ եւ թօնէ-
սկիրաստոս կարգացեր էր , բնու Լապրիյերը չեր
ճանշնար , կամ թէ որ գիտէր , անտարակոյս ստ
հետեւեալ առնը աչքին դարկած պիտի չըլլար :
Ա առ տնդամ երբոր հարաւոտ մարդը կը խօսի

եւ մանաւանդ իմաստութեան վրայ կը խօսի ի ի-
մաստնոց վայելելու լուելու ուշ դնել եւ գովել, թէ
որ կը վատիաքին գոնէ իմաստունի կարդը պա-
տիլ ու :

Առ ճարպիկութենէն բոլորովին զուրկէր 】 աղ-
լենա, եւ երբոր գանգատելով իր Ասրուելքարե-
կամին կըսէր, թէ ինչու համար չդանուի զրական
մարդ մը որ Խատիարնի, Բարի եւ Ասուիփատի մը կա-
ցութիւնը ստանայ, կերեւի որ Ասրուելին ստ աք-
ւած պատասխանը չէր ըմբռներ, թէ և **Ան լու-**
սաւոր աստղերը իրենց դարուն մէջնշանաւոր գիտ-
նական ու միանգամայն վարպետ եւ բանիբուն պա-
լատականներ էին :

ԱԱստիթէ որ միտքդդրեր ես լորտերուն մէջ
**փայլիլ եւ գովուիլ, ըստ Ասրուել, շատ կը սր-
խալիս . թէ որ անոնց շուքին տակ բանի մը աեղ
անցնիլ կը ցանկաս, հառաօտի եզիր որ բան մ'ալ
չես ըլլար : Երբէք արքանաւորութեամբդ անոնց
ոչքը չես կարող մանել, հապա գուն ալ մէկուն
պէս հա, հա, հա, ըսէ եւ ներբողմը զրէ, թող
անպիտան երեւի, ան ժամանակը թերեւս յաջու-
ղիս : **Ապաթէ ոչ խորհրդիս անսամ, տպագրիչէդ մի**
հեռանար եւ հասարակութիւնը իբր քու զիսաւ-
որդ երկու ձեռքով բռնէ ու զրիէ : ,**

Աս խորհուրդս ծանր եւ անախորժ եկաւ
Լազլէնտին որ տեսակ տեսակ իմաստերով սկսեր
**էր գիմարանել, բայց Ասրուել կարծ կապեցյան-
կարծ հարցունելով անոր, թէ 】 արտ Պի-ին կամ**
Ա-ին տունը երբ դնաց ճաշի : Լազլէնտ ըստ որ

ինը ամսէ վեր չեն հրաւիրեր զինքք :

— Արծեմ թէ, պատասխանեց Առուել, կամաւ քեզի ժամանակ տուին որ զարմդ ու անունըդ շատը ներկայական է : Իսկ գուն անփրյժ կեցեր ես : Վարիկ ըրէ ինձ, թէ որ բազմածին ըլլալէն կը խորշիս, գիտցիր որ անունդ լիովին անհետ կը մարի : Բայց լորտ Վ -ին առևնը ստեղ կերթայիր եւ հոն ուսումնական ակումբին առաջին գահը ունէիր . միթէ հիմա չե՞ս երեւիր :

— Երբէք երեւելիք շունիմ :

— Աւքեմն կռիւ ըսիր, ըստու Առուել :

— Այս :

— Բայց ինչո՞ւ համար :

— Չնչին վիճաբանութիւն մը ելաւ ծումերոսի մէկ զլիսին վրայ : Բայց Վ - լորտը նախ եւ առաջ յանաբան չէ :

— Վիթէ անօր այդպէս երեսին ըսի՞ր մի :

— Հապա ի՞նչ պիտի ընկի :

— Կարելի է բազմութեան ալ առջեւ :

— Ենշուշաւ . սեղանի վրայ էինք եւ ամեն մարդ ինձ իրաւունք տուաւ :

— Արելի Լազլէնտ, պատասխանեց Առուել, ես քեզի իրաւունք չեմ կարող տալ . հապա կը նայիմ որ պինտ գլուխ մէկն ես : Վ ստահ եղիր եւ հաւատա ինձ որ, բաց ՚ի ուսումնական ընկերութեան մը մէջէ, ուրիշ ուրտեղ որ վայլելուզ զես՝ ՚ի զուր պիտի աշխատիս :

— Բայց ուսումնագէտ մարդ մը . . .

— Եշխարհի մարդ չէ . մանաւանդ . երբոք

գրականութեամբ կ'ապրի :

— Աւրեմն ինչո՞ւ համար ողարսն Օ՞ւ եւ
պարսն Ի՞ւ այնքան բարձր ելեր են :

— Անսնը առանձինս մասնաւոր արհեատ
մը , կամ անկախ հարստութիւն , կամ բարեկամ
եւ կոնակ , կամ քաղաքական տաղանդ ունեին ,
եւ կամ բարլամէնդի անդամէին : Ատկայն լոկ
գրականութեամբ անհնարին է որ խնդրածդ ըս-
տանաս , այսինքն մեծամեծաց բարեկամութիւ-
նը : Տեսակ մը անրջական տեսիլմէ ան որ զմեզ
գեպ իր դուրը կը հրապուրէ եւ հօն մեր բանա-
կան իշխանութիւնը կը կործանէ . մանաւանդ կը
նմանի ան շրջմոլի ոգեկան փայլակներուն որ ու-
ղեղ ճամբէ մը կը խոտորեն ու կը մոլորեն զմեզ եւ
կը տանին մօրուտ եւ դայուոտ անդունդ մը կը
դահավիժեն : Մի մօտիր անոր մահաբեր եզ-
րին : Գրութեամբդ զուարճացուր մեծերը եւ
փոխարէն հովալիր շնորհակալութիւն մը կ'ընդու-
նիս : « Օտառայէ անոնց ու ներեւս ծառայու-
թիւնդ վարձատրեն . բայց թէ որ յանդզնիս
տաղանդդ՝ նոյնպէս Հոմերոսի վրայ ունեցած
թիւր տեսութիւննին երեւան հանելու , ստոյգ-
եղիր որ անվրէպ դքեղ ծովը կը նետեն :

— Ադ ի՞նչ քաջալերական նկարագրութիւն
է , ամսմաւոց Լագէնտ երեսը կախելով :

— Իմ նպատակս է ըստ կարի բուժել ան
քու մոլար համողումդ , որ բուներ կեցեր ես եւ
որով կը մտադրես թէ գրադիտական արժողու-
թեամբդ կարող ես ելնել վերանալաս վտճառա-

շահ, շահախնդիր, շուայլ ու քաղաքական պետութեան մէջ, ուր որ նորեկ աղնուականներ անխափն եւ գուտ մնալու համար չորս դինին պատքաշեր սմքեր, միջին դասը ունայնասիրութեամբ եւ փառամոլութեամբ ուռեր ապականներ են : **Ա** թէ կը յուսաս որ գրադիտին մեղմուկ ձայնը այսպիսի մրրկալից որոտման տտենը լսուի :

Աս էր ահա աշխարհային մարդու մը խրատը գրադիտի մը, որուն խելքը չէր հասներ ասբաններուն եւ վիճաբանելու պատրաստ էր : Բայց մերջապէս լազլէնտ՝ ճարը հատած՝ լոնտոնի մէջ երկար մաշելէն ետեւ ուրիշ դրութիւն մ'ալ հրատարակեց եւ իր փառասիրութեան ոսկեգոյն երազները ցիր ու ցան եղան : Յիրաւի ճարտարահիւս եւ հմտական գործ մ'էր ան, բայց հասարակութիւնը չէր կարդար : Գոռողութեամբ իր բարեկամները երեսի վրայ թողուց, եւ անոնք ալ հարկաւ զինքը մոռցան : Ուստի լազլէնտ նորէն եկած տեղը դարձաւ առաջինէն աւելի թշուառ :

Աս պատմութիւնը արդէն դիտնալով յայտնի է որ լորտ Ա ին վրայ, որ զիս ճաշի հրաւիրեր էր, աղէկ գաղափար մը չունէի :

Կառուտմանս համաձայն տունը դացի եւ բատուգիւ տեսայ որ լորտը ըստածին պէս պարփամիտներով միայն կը շատանար : **Ա** ամս զի կենացօմէջ այնպիսի միամիտ մարդկան բնաւ չէի հանդիպէր : **Ա** ակայն պարզամիտ ըսելով ի՞նչ է իմանար լորտո՞ւ անկարող էի բմբոնել . աս իրաւ է որ

նոյն բառով հշմարդաբան չեր նշանակեր:

Իւաց ՚իլորտէս ուրիշը բերանը չեր բանար: Իւանահիւսը պատմաբանէն կը շրտնուր ու կ'եր կընչեր, պատմաբանը թուաբանէն եւ ամենը մէկէն իմ լորտէս: Ուստի համեղ ճաշմը ճաշակել եւ ազնիւ լորտիս բերնէն ՚ի վար կախուիլ եւ, արտաշնչածը իբր պատդամ՝ ընդունիլ՝ աս էր մի միայն հոգերնին. կ'երեւար որ բոլորն ալ Խարիճին դասը քաջ գիտէին, որ էր չի վայլիլ:

Օ արմանալին ան էր որ իմ ազնուական աղգականս՝ որ քիչ շատ դլուխ ունէր, այնպիսի ընկերներէ համ կ'առնուր: Ասոր բուն պատճառը շատ չանցաւ ակներեւ տեսայ: Ամեն կոչնականները ուշադիր ուկնդիրներ եւ փողակոկորդ ծիծաղղներ ըլլալէն զատ, միաբերան կը խոստովանէին որ լորտը աննման ճոռօմախօս մընէ: Ես պահուն Ոփշլիկօին զարմացողացը վրայ Ուալբոլին ըսածը միտքս ինկաւ. թէ՝ Ոփշլիկօ լեզուն չի շարժած անոնք քահ քահը բարեբաղդաբար կը ձգէին. վասն զի եթէ խօսելուն ըստ պասէին՝ բնաւ խնդալիք բան մը չէին գտներ: Խսկ ան պարոնը, որուն դատուքննական հանճարը լորտ Ա - այնքան գովեց, եւ որմէ շատ բան կը յուսայի, մինակ մէկ խօսք մը գիտէր եւ վարդապետական ձայնով մը ոտէպ կ'արտաբերէր լորտը խօսելու ատեն: Ո՛հ, քանի՞ ընտիր, ո՛հ, քանի սքանչելի:

Յանկարծ քերթողը ստք ելնելով ըսաւ լորտին որ իր հրաւերին ոտանաւոր պատասխան մը

(կէ) (

ունի տալու . ուստի խնդրեցին որ կարդայ , բայց
ինքը ներում հայցելով ըստ :

— Չեմ յանդնիր զան կրկին կարդալ իմ
դէշ ու խորդ ձայնովս ազնիւ լորտին առջեւ , ու
ըստն քաջահնչիւն արտասանութիւնը այնքան ա-
նուն ստացած է լորտերուն ժողովոյն մէջ : Ուս-
տի թէ որ իմ ազնիւ լորտս պատուասիրէ . . .

— Այս , այս , շատ իրաւամբ ըսիր , պօ-
ռացին ամենքը , լորտ Վ - ամեն բանի մէջ յաղ-
թական պսակը կը տանի :

Ենհամբեր կը դիտէի որ աղդականս աս դըժ-
ուարին պաշտօնէն ինչպէս պիտի աղատի . բայց
տեսայ որ բնաւ դժուարութիւն չի ցըցուց , այլ
մանաւանդ աս առաջարկութիւնը իրեւ շնորհ եւ
դատիւ համարելով՝ ստանաւորը ձեռքը առաւ եւ
սկսաւ մեծաձայն կարդալ : Իշանաստեղծը հիաց-
մամբ մնայ եւ ըստ որ իր քերթուածը իրեն ա-
նիմանալի եկաւ , ըստ որում լորտը շատ տղուոր
արտաքերեց : Վան կոչնականք գոհութիւննին
յայտնելէն ետեւ նորէն բաժակիները լցան եւ լորտը
ուրախութենէն կը թռչէր :

— Շատ կը ցաւիմ , ըստ , որ Պլէնտ սե-
պուհը ուրիշ տեղ խօսք տուած ըլլալով՝ կարող
չեղաւ հսու դալու : Ոիրուն մարդ մ'է ան , եւ
միշտ կատակ կամ նոր լուր մը կունենայ ըսելու :
Վան մարդ . գլուխ ծռեցին եւ ես ալ սկսայ մը-
տածել որ Լատրիմին խօսքը ելաւ թէ պէտք չէ
մեծատանց առջեւ փայլիլ :

Ոիւս օրը բարեկամս տեսնելով ամեն բան

պատմեցի անոր եւ ըսի :

— Յիրաւի զարմանալի բանը անէ որ շատ անգամ ուսեալ եւ գիտուն անձինք, որ եթէ փափառքին՝ քաղքին են անուանի մարդոցը հետ կրնան տեսնուիլ, կ'ելեն վար մարդիկներ իւրենց սեղանակից կ'ընեն : Անաւանդ մէկը կը ճանչնամ որ թէ պաշտար եւ թէ ծերակուտին մէջ ատեն մը երեւելի հանդիսանալէն ետեւ, հիմա նախադաս կը համարի իր անպիտան գեղավաճառին եւ անպիտանադոյն դերձակին հետ սեղան նստիլ եւ զռւարձանալ, թէ որ ասոր մարդասիրութիւն կ'ըսեն, խիստ հեռու քշել է առ մարդասիրութիւնը :

— Աիմանամ որուէ ակնարկութիւնդ, պատասխանեց Խարիճ, բայց աս բանիս բուն դըրդիչը մարդասիրութիւնը չէ, այլ անհոգութիւնը : Այնպիսի հիւրերու հետ հաղորդակցիլը չէ թէ սնապարծութենէն, եւ կամ լորտ Այն պէս փայփայում եւ շողոքորթութիւն ընդունելու համար է, հասլա ան անձը իր մտական կարսղութիւնները ժամանակ մը լարելէն եւ յոդնեցընելէն ետեւ, պահ մը թոյլ եւ անդործ պահելու կը խոնարհի : Այս մարդը կը նմանի ան լորտ Աօմբրսին զոր այսպէս կը նկարագրէ Ավեֆտ : « Խօսակցութեան բնաւ ճաշակ չունէր, ու մինակ կարդալ եւ խորհիլ կը սիրէր . իսկ պարապոյ ժամերը տգէտ լուսարարի մը կամ հաւատարիմ ծառային հետ կ'անցընէր » : Խօսքս սաէ որ ամենադիտուն մարդիկը միշտ զիտնական

ընկերութենէ չեն ախորժիք . այլ երբեմն կուզեն հանգչել , ինչպէս որ մենք կը հաճինք հանդիպական զգեստնիս մերկանալ ու անական լայն եւ արձակ լածերու մէջ հանգիստ երերիլ : Բայց միտ դիր որ աս դիտողութիւնս բնաւ լորտ Ա -իդ չելարաբերիր :

— Տարակոյս չկայ , ըսի անոր :

— Մեղի մօտեցող եւ գլուխը ծռողն ալ տարակոյս չունի , ըսաւ Ատրիճ :

Եւ նոյն միջոցին Պ . Պլէնտ , որուն բացակայութեանը վրայ լորտ Ա -կըցաւէր , քովերնիս եկաւ : Ակնածու , խոնարհ , ու պաշտօնասէր անձ մը կ'երեւար . եւ որչափ զարմացայ երբոր Ատրիճ ըսաւ անոր :

— Մի թէ աս օրերս լորտ Ա - բարեկոմիտէրութեան պաշտօնի՞ պիտի համնի :

Բայց զարմանքս աւելցաւ երբոր Պլէնտ աչքը շատ մը քթթելէն եւ ժպաելէն ետեւ պատասխանեց :

— Այսպիսի խօսք մը կը պարտի իրաւ , բայց դեռ դահլիճին մէջ խնդիրը չեփեցաւ որ երեւան ելնէ :

Պլէնտ սեպուհը հեռանալով Ատրիճ ըսաւ ինձ :

— Աս անուշ սեպուհը լորտ Ա -ին հայկերոյթին ներկայ չելափառ գտնուելուն կարծեմթէ մեծ կորուստ մը ըրիր :

— Շատ կը բաղձամդիանալ ինչպիսի մարդ եւ ի՞նչ բնութեան տէր է :

— Յիրաւի ես ալ անգետեմ , ըստւ Լյուրիճ . մինակ աս դիտեմոր շատ մը կանանց պէս աւմենեւին բնաւորութիւն չունի :

— Ուրեմն ինչո՞ւ լրտ Ա - ին աչքին լցոն է :

— Ա ասն զի իր լրաբեր պոչն է , ըստւ Լյուրիճ , եւ հիմայ քեղի հետ վաստ կը դնեմոր անշուշտ այժմէն դնաց անոր վրայ լոած պաշտօնը իմաց տալու (թէ եւ բնաւ լսած չունի) եւ հարցընելու թէ նոյն լուրը իրան է թէ ոռոտ : Տնէ որ լուրը անհիմն է անգամ , գէթ լորտին առիթունի ըսելու թէ ինչպէս աշխարհ մեծ համարում ունի վրան :

— Ի՞նչ կըսես . ուրեմն անոր պաշտօնի հասնելուն խօսքը բնաւ չկայ :

— Եւ ոչ ամենեւին , պատասխանեց հեղնամիտ ընկերոս : Արդէն Պլէնտին տկար կողմը դիտնալովս , որ է ամեն բանի իրաղեկ եւ հասութուիլ . ան լուրը ես հնարեցի եւ արեւը մարը չեմտած՝ պիտի տեսնես որ նոյն ստայօդ տւետիսը բերնե բերան , Պլէնտին միջոցաւը , գրեթէ բոլոր քաղաքիս մշջ պիտի տարածի :

— Ուրեմն ամեն բանին տակէն կ'ելնէ անմարդը :

— Անշուշտ . եւ ասոր նշանաւոր փորձը ունիմ դերմանացի իշխանի մը հետ վարած խօսութենէն :

— Խնդրեմ պատմէ , ի՞նչ է , հարցուցի , աղւոր բան մը յուսալով :

— Անդամմը մը լորտին մէկը , որուն ուղեկից

Էր նաեւ Պլէնտ սեպուհը, գերմանացի կայսրընտիրի մը ապարանքը գնաց, որն որ երեւելի էր կառուցած հոյակապ պալատներուն համար, եւ յուրոց մէկը շատ սիրելուն Գյալքրիդ կ'անուանէր : Պլէնտ սեպուհը առջեւը ելաւ եւ կայսրընտիրը զուարթագին հարցուց անոր թէ՛ մայրաքաղաքին մէջ որ բանը աւելի սիրեց, թէ՛ Գյավորիդան տեսան մի . եւ թէ՛ ճաշակը ինչպէս կը դանէ : Պլէնտ սեպուհը արդէն լսած ըլլալով (թէ եւ բնաւ տեսած չունէր)որ Գյավորիդան անուն չքնաղագեղին մը կայսրնարին աչքին լցան էր, խօսքի տակ չի մնալու համար անշփոթ պատասխանեց զլուխը ծռելով թէ Գյավորիդան ամենագեղ անի կին մ'է որուն նմանը տեսած երբէք չունէր : Հանդիսականներէն ոմանք այլայլեցան : Բայց կայսրընտիրը աս վրիպակին վրայ շատ զուարճանալով՝ Պլէնտին աւելի օգուտ քան թէ վնաս հասուց :

— Ինչ եւ է, ըսի, ան սիրուն սեպուհը պէտք չէիր խաղթընել անհնկ անհիմն լուր մը տալով :

— Տաւաստի եղիր որ դէն չունի : Երանի թէնոր կատակ մ'ալ շինէի եւ տայի անոր, վասն զի օրականը անովկը կրնար վաստըկիլ՝ թէ լուրը եւ թէ կատակը Ա - լորտին հաղորդելով որն որ ուրիշներուն խելքը մասիկ մասիկ կ'առնու ու կը ծախէ, ինքը մատական դրամագլխէ զուրկ ըլլալուն : Ապահով եմ որ Պլէնտ իմ տուած լուրիս վրայ ճաշի նոր հրաւեր մը ստացաւ եւ նորէն դումեստ լոեց :

— Կ՞նչ անգութեա, բոփ բարեկամիս :

— Ենգութ մի . միթէ անգութութիւն է մարդու մը իր կոչմանը մէջ նպաստել . բնտիր բնկերութիւններու մէջ ապրիլը մի միայն նոյն արհեստին համար չէ մի : Աս միջոցիս իր պահարանր ծաղրական զրոյցներով լեցուն է : Ուեպէան եւ Հերիտանին ըստածին պէս կատակ մը բերնին մէջ համհառ չունի : Ատած ելած տունը, ժողովի մէջ եւ ամեն տեղ իր շահուն եւ ուրիշներուն զուարձութեանը համար սերտած կատակը՝ առօրեայ լուրերով կը քշէ թատրոնական ձեւովմը :

— Բնել է որ իր սեպհական արհեստի ատ է :

— Տարտիոյս մի կայ . եւ արհեստի մը զըլուխը դասուիլը պղտիկ արժանաւորութիւն չէ կարծեմ : Ուստի Պլէնտ սեպուհն ալ լորտերու եւ տիկիններու սիրականն է . ընտանիքը ապուշ կրթեր մնացեր է տա յաջողութեանը վրայ, բայ որում Պլէնտը հօրը տեղ կտաւալվածու մը բնեւ դիտաւորութիւն ունեին :

— Կ՞նչ զարմանալի բան :

— Օ արմանք չէ, ըստւ Խարիճ, քիչ աւտենէն պիտի տեսնես որ Պլէնտ աւելի բարձր պիտի թուի : Ա ասն զի իր խօսուն լեզուն եւ անձանձիր ծիգը ամեն կուսակցութեանց մտերիմնեւ ծանօթ ըլլալու համար՝ զինքը մեծադոյն փառաց դադարնեւ պիտի հանցընեն : Խրեն համար ուեւ, Ֆերման, իսնառ չկայ . ամեն գոյն ամեն տեղ աչ-

քի՞ն կ այլավոխի պարագային համեմատ :

— Անշեն եւ ուրեմն որ առջեւդ այնքան կը տրսոց կապող չէր. սյլ մանաւանդ ամօժմահար կը կենար :

— Պատճառը ան է որ արդեն իլիկը ծլիկը գիտեմ : Անկէ զատ՝ աս մարդը նորեն չորես մ'է . եւ չորես մը թէ որ բնական արժանաւորութիւն չունի՝ միշտ սառըիններու հետ աեսնուիլը կ'ախորմի :

“Եսյն պահուն խօսքերնիս կարեցինք՝ մեծահասակ, կարծրադէմ եւ ահաւրկու մարդ մը վըրոյ գալով՝ որ կերպարանքէն ու լեզուեն կարծեա թէ նոյն ինքն ազատախսութեան պատկեր մը եւ ստութեան անհաշտ թշնամին եր :

— Ո՞վ, մի խաբուիր, ըստու Խատրիմ, երբ նոյն դիտողութիւնս անոր մեկնեցի : Աս մարդը ինքզինքնին խաբող մարդկան դասէն է : Անկեղծութեան կողմը կը առաջն, տակոյն ստութիւնը այնքան ընտանի եւ սովորական եղած է անոնց, որ եթէ ճշմարտութիւն քարոզելու անդամփափաքին՝ չեն կարող : “Եսյն պարսնը մնզն ըստու որ երեկ հասաւ հոս, թէ եւ շաբաթ մը կայ հոս է . ըստու որ Բնիքետիլի կ'երթայ եւ կը նայիս որ դէպ ՚ի Օքսֆրու վողոցը կը դիմէ . ըստու որ հանդէսի մը ներկայ գանուելու համար եկերէ, թէ եւ իրօք դատ մը ունի վարելեք . թէ որ սեղանի վրայ մարդագար կերպով մը քաժակդ լեցընելու ներում խնդրէ, պատճառը ան է որ շիշին մէջն ալ բաժակ մը լեցընելու շափ

Դիմի կոյ, ու մետքը՝ պալիք երկրսրդ շնչին առաջի բաժակը ստանալ է : “Եղինակն թէ որ բաժիննեն աւելի գինի ըմպել ուղէ” սրուակը աջ կողմը անցունելու կը նոյի :

Թռէ որ չեմ սխալիր, շարունակեց Հարիծ, ահա հեռուեն մէկը կուզայ որ Պիէնտին հակադարձ պատկերն է . և սատի լու դիտէ : Վիշտահասակ եւ խոժոռագէմանձ մը մեզի մօտեցու Պարզ, մաքուր եւ անպաճոյճ հաջուսար, բարսկ ու մթագոյն գուլզաները, բարձր օդիկը, բոյնեղը ու նեղպասակ գլխարկը, թէ ոչ եղածկան՝ գոնէ ակնածելի կերպարանք մը կուտային անոր :

“Եախ ենթադրեցի որ Կուտերը մ’է . բայց վէս եւ գոռող դէմքը, ձայնին անվրդով հընչիւնը, կծու եւ հեգնական լեզուն իմ առջենթագրութիւնս վանեցին : Ահա նոյն ինքն եր կորուել սրուն անունը արդէն յիշեր եմ : Հարիծ ներկայացուց զես անոր ըսկըով.

— Ա ե իմ աղջականս որ Լ մետոն եկած է իր առաջնին բնաքննական ուսումը կառարելու :

— Խրանի թէ ես ալ տռաջնի լոսրձս ըստէի, քաւ Կորուել, որչափ աղու եւ մեղքահոսքալավարութենէ եւ քանի քանի անդդամներէ Շեռու պիտի մնայի : Վակայն յուսամ որ պարսն Զիմբանինը՝ ինչպէս եւ մնկը վասահութեամբ ումեն բանի չի հաւատար իսկոյն . այլ իր յատուկ ակամքը պիտի զնուէ նայի, նոյն իսկ ականջումը ողիտի լու ամեն բան եւ անկէ ետեւ

— Լ ու, անկէ ետեւ :

— Յայտ ու մեկին է որ անկեշ ետեւ մեծ
մարդկան վրայ քեզի եւ ինձի սկզա պիտի խորհի:

— Միմէ պղտիկ մարդիկը չե՞ս դներ նոյն
դասին մէջ, հարցուց Խտրիճ:

— Ենչուշտ պարտ է դնել. սակայն ի՞նչ
չարկ է զբարանել. արդէն աս մասին իմ՝ գրու-
թիւնս գիտես: Միմէ ամենքնիս ալ տռհասա-
րակ ստահակներու միահամուռ գասակ մը չե՞նք
մի:

— Աօրեղբօրսրդիս եւ ես շնորհակալ ենք
քեզի, ըստ Խտրիճ ծռելով:

— Բայց զատիկը ուր պիտի անցընես, հար-
ցուց Կորուել:

— Լորտ Անդընը պիտի երթամ տեսնելու:

— Խթէ ճշգրտագոյն խօսիս, պոռաց Առ-
րուել, անոր հոյակապ տունը, պատկերները,
ձիերը պիտի երթաս զննելու կը ըսէիր. իսկ նոյն
ինքն լորտը երթալ տեսնելը բնաւ շարժէր:

— Վատրնման բան մը, պըտյբերաւ Խտրիճ:

— Վայէպէս ըլլալը գիտէի. ըստ որում
շատ մը մեծ ու պղտիկ մարդկան վրայ համամիտ
ենք: Եհաքեզի պղտիկներուն պարզմարտթեա-
նը ծիծաղելի ապացոյց մը:

Ես ըսելով լրադիր մը հանեց գրապանէն:

“Եսին լրադիրը կը պատմէր օր մարդ մը պար-
տուց համար գատաստանի կանշուելով՝ ինքզինիքը
արդարացընելու համար աս գիտալ առաջ բերեր
է թէ՝ իր հօրը ասանը մէջ ատենքը դողութիւն
ընելուն՝ արդէն իսխապանի գատապարտուեր եւ

յետոյ կերպովմը աքսոր խրկուեր է . ուստի երկրին օրինաց համեմատ՝ թէ դատ վարելը եւ թէ դատաստանի կանչուիլը կանոնէ դուրս է , թող թէ պարտքը վճարելը :

— Խ՞նչ կ'ըսես դուն աս անդգամին փաստին , հարցուց Ասրուել :

— Խ՞նչ կը մտածես անոր խրատատօւ փաստաբանին վոյ , ըստ Խտրիճ :

— Որովհետեւ փաստաբանի խօսք բացիր , ըստ Ասրուել , անսոնցմէ մէկոն ուղամնութեան եւ առաքինութեան սքանչելի ասլացոյցը ձեռքսունիմ , զոր անվլէպ ոսկեղօծ շրջանակի մէջ պիտի զնել տամ եւ Քրիտանական թանգարանին պիտի նուիրեմ երբոր մեանիմ : Այսկայն հարկ է մեկնել առաջ որ նոյն փաստաբանին հետ պրդտիկ գործ մը ունենալով՝ քաղաքավարութիւն սեպեցի զան հացիերոյթի հրաւիրել եւ խնդիրը բանալ :

Առ ըսելով փաստաբանին իրեն խրկած հաշուեդիրը հանեց որ դրեթէ հետեւեալ կերպով դրուած էր :

ադա. շնկ բնա.

“Ճաշի հրաւերդկարդալուս համար 0 . 6 . 8

“Եղն գրոյդ պատասխանիս համար թէ

պիտի դամ 0 . 6 . 8

Դրեսուն մղոն հեռուէն գիւղատունդ-

դարւուս , առաջարիելուս համար որ աւ-

ուանձին փաստաբանդ թողուս եւ տե-

զը զիս ընդունիս , դոր գուն մերժեցիր 5 . 5 . 0

Երջն միջոցին ժամանակս կորսնցնելուս

ո՞ւ . շիւ . քնա .

Համար

3. 3. 0

Քու առաջ բերած վասաերուդ դէմ

քանի մը նամակներ զբելուս Համար 2. 2. 0

Երեք զբերուդ վճարման Համար, որով

առաջարկութիւններս կը մերժէիր, ա-

մեն մէկուն 6 շիլին 8 բէնս 1. 1. 0

ընդ առենք 12. 4. 4

“ Օ անօթ . թէ որ աս դումարս շատ երե-
ւի, թէ եւ օրինաց Համեմատ է, տասը սոկիին կը
զիջանիմ : ,

Ի՞նթերցովին կը թողում գատելու թէ որ-
շաի խնդացինք աս հիանալի Հաշիւը կարգախով :
Խարիմ անզու գական գտաւ զան . եւ սրովհետեւ-
ըստաւ Հանձարի ծնունդ է, Հարել եւ արժան է, որ
ստակը խելոյն վճարուի :

— Երնդ երը հիմայ աս է, շարունակեց Աս-
լուել, որ գրամը չտալուս՝ վաստաբանը զիս գա-
տաստանի կը կոչէ և միւս կողմէն կը յորդորէ որ
ստակը վճարեմ . բայ որում եթէ գատ վարեմ
աւելի սուզի պիտի նատի ինձ, կըսէ : Եթա ալ ան-
դին իմ յատուկ օրինադիտիս կը գիմեմ որ խոր-
հուրդ հարցընեմ եւ օդնականութիւնը խնդրեմ :
Ուրեմն լորտ և լիփիքս միթէ իրաւունք չունելու
ըսելու թէ աշխիմարներն եւ խորամանկներն են
մինակ որ աշխարհիս անիւները կը գրորեն . ու թէ
որ մարդ մը յանդդինի բայցարձակ ամեն բանին իս-
կական անունը հոչակելու շատ Հաւանական է որ

գոնեն դուրս չելած թառալզլոր բնը են զինքը :

Աս գատանշանակելի անցից տումարին դլու-
խը դրոշմած եմ, եւ քանի շունչս վրասէ՝ համայն
աշխարհի պիտի հրատարակեմ, սրպէս զի անդին
անցնելուս՝ երկրոյ յինքս լուսաւորին :

Մինչդեռ պարսն Ասրուելին ըրածը կը դո-
վեինք, մարդ մը որ թարմ խոտի մը բուրումը ան-
կուշտ ոնքօք կը հստատէր, առջեւնիս ելաւ :

— Ահաւասիկ, ըստաւ Ասրուելին, բնութեան
հեշտութիւնները, որոնք նաև իմու են : «Քանի
ըերկրալիք եւ ընտրելի են քան անստի հաճոյքը
զոր Զեղի պէս պաշտօնակալ մարդիկ կը վայելին :
Ասկայն բազեթաստիկ աղքատը կը շնչէ անարգել
բնութեան կենաւատու օդը : Ե՞րբ արդեօք ժառա-
սիրութիւնը պիտի կշտանայ եւ վերնայ : Աս ըսե-
լով ինդութեամբ սկսաւ կանանչ խոտին վըայ
վեր վար ճեմել :

— Ասրուել ըստաւ ինձ, աթերեւս չդիտցողը
կարծէ թէ աս մարդո Կախոգինեսին պէս ազատ
փիլիսոփայ մ'է ու բոյց Բնչյարաբերութիւն ու-
նի ափառամէրը երջանիկ աղքատին հետ, : Ունէ
որ ստուգիւ աս մարդո չքաւորութիւն կրեր, քա-
նի հարուստ տեսնէր՝ մինչեւ հիմանախանձէն հա-
լոծ էր, ինչպէս որ կը մաշի քանի նշանակիր կամ
պաշտօնական անձնշմարէ : Իր երկարատեւ կեան-
քը անդուլ մոքառմամբ անցուց՝ որպէս զի իրմէ
գերագոյններուն համնի, իսկ հիմա որ աս մասին
յուսակտուր ֆաց, բերնին թոյնը անոնց դեմ կը
թուին : Իր միտի նպատակը Ա ոնտօնի վերինը ու-

կերութեանց մեջ մանել եւ պաշտօն ստանալ էր :
Երբոր յոյսը դերեւ ելաւ, հովաւական անուշու-
թեանց վրայ տեսութիւն մը յօրինեց՝ ցուցընելով
որ իմաստուններուն էն յարմար զուարժութիւնը ան
է . դուրսը գույուն կանանց հետ սէր եւ բնու-
թիւն կը խօսի, սակայն տունը դնալուն՝ իր գեղ-
ջուկ տնապահուին հետ գլուխ գլուխ կուտայ, ու
մինակ անոր բերնին եւ վրայի հոտը կ'առնու, որ
է ձուկի եւ տառեխի (րինկա) հոտ :

Աս հիանալի նկարագրին վրայ քահ քահը
ձգեցինք, եւ Արուել խօսքը շարունակելու վը-
րայ եր՝ երբոր հեռուէն ականաւոր զարմէ ազնուա-
կոն մը տեսնելով՝ կիսկատար մնաց :

— « Այլէ, ըստ Խարիճ, ահա քեզի անձ մը
որ դոնէ լրտ աէլիֆէքսին նկարագրած յիմար եւ
անզգամ մարդկան դասէն չէ : Դուն անդամ՝ կը
խոստովանիս որ եկաղը պատուոյ ակն ու կաշտու-
կերութեան կամ կաշառատուութեան ու իմառա-
մոլութեան կեղաէն անարատ է :

— « Ամս՝ կաշառատուութեան կտորը, ըստ Աղու-
ևլէ, իր գործակալներուն հարցներ . իսկ միւս կե-
տը թերեւս ճշմարիտ է : Աակայն դարձեալ (հօս
բերանը կնճռեց) ուրիշ կողմէ անստղատանելի շե-
րեւիր, թէ որ քաջ զննես :

— Խնչակէս, հարցուց Խարիճ :

— Անոր տիրական մալութիւնը գտիր (թէ
եւ ամուր կը պահէ) եւ շողաբորթութիւն գործածէ :

— Չեմ յուսար որ տանկ զգօն անձ մը բ-
ռած տկարութիւնդ ունենայ, կամ թէ որ ստու-

պիւ ունի , այնքան մեծամիտ ու գոռող է որ յայտնի չընելու :

Խոկ լրտ Վահն գուղութեան պտտճառն ըըած մեծամեծ արդիւնքներէն միթէ չի ծաղիր :

Ասրուել մատը բերնին տարաւ եւ փափսաց :

— Գիտէք որ պատերը նոյնպէս ծառերը անգամ ունին ունին : Ո՞խայն այպրան ըսեմ . գըգւէ անոր ճաշտկը եւ կանանց ախորժելի երեւալու համար ունեցած զօդաւոր ծիրը երը , եւ կը տեսնես ոք Ապատն մը չէ :

— Այսօր քեզի հետ խօսը բնելը անհնարինէ , բաւ Լարիճ . բոլորովին անուղղելի ես . . . եւ անդին դարձաւ :

Բայց որովհետեւ իր եւ մեր ճամբաննոյնէր , սկսանք ՚ի միասին Հայտ-Փարքի մէջ քալել , եւ ՚որ ծանօթիս բերնին թիւնալից փրփուրը քանի նկատէի՝ կը հիանայի : “Ես ուս հուն մարդու մը քսովէ անցանք որ նստարանի մը վրայ բաղմած՝ ուշի ուշով եւ եռանդալիր հաճութեամբ մատեան մը կընթեռնուր :

— Ո՞հ , քանի երջանիկ է ան հեղինակը որ այպրան ցնծութիւն կը պատճառէ ընթերցողին , բայտ ան մարդը նշմարելով :

— “Ես ինքն հեղինակն է կարդացողը , ըստաւ Ասրուել , հեղնական կծու ժպիտով մը , եւ ահա իր տպագրեալ գրութեանը վրայ մինակ ինքը կ’զմայլի . նման է ան հագուած սքուած կնկան որ հայլին մէջդէմքին վրայ կը հիանայ . նայէ , նայէ , ինչպէս ուրախ զուարթ այն երեսը կարդաց , նայէ

ինչպէս հաղարտութեամբ զիրքը կը գոցէ եւ ինչ
պէս արագոտն կը կանդնի ու սրաթուիչ կը ձեմէ ;
կարծես թէ օդին մեջկը թռչուի : Վարդ կը փն-
տրուէ՝ որ գիրքին նիւթը պատմէ : Վակայն կը
ժամանամ որ տպագրիշը երկրորդ տիպը հանելան
շատ պիտի զղջայ :

— Բայց ով են ասոնք , պօռաց Խորիճ ,
քառաձի երեք արագաշարժ կառաց մօտենալը
տեսնելով . բոլորն ալ նոյն նշանագիրը , նոյն ըզ-
գեստով աղայներ ունեին եւ մոլեղին դէպ ՚ի կա-
մուրջը կը քշեին :

— Առաք Փնտ է , լսաւ Առրուել , որն ո՞յ-
քաղքէն դուրս նետուելու համար այնքան հապ-
ձէպ կը շտապի ող անսնողը կ'երեւակայէ թէ պար-
տականները ետեւէն ինկեր կը հալածէն : Բայց
մեծութեան նշան է միշտ շտապիլը : իշխանու-
թեան , պաշտօնի կամ հարստութեան աէր մարդ-
ու բնաւին հանդարտ շարժիլ եւ դնալ չի ոիրեր ,
ինչու որ կարծէ թէ խառնիճաղանձ ռամիւ-
կին մեջ անհետ կը կարսուի : Գեթ այս-
պէս կ'ենթադրեն իրենց պատղամուորը , կառա-
վարը եւ ծառան : Հիմա , խնդրեմ ըսկը ինձ ;
դուք որ վիլխառիայ եք , ինչո՞ւ համար մեծութիւն
կը համարուի՝ քան զհասարակ մարդի կը շուտշուտ
կամ ծանր ծանր շարժիլը :

— Ըստիս , պատասխանեց Խորիճ , ծոնը
եւ վսեմ քայլ մը առնելը շարժողին չքեզութիւնը
եւ մեծութիւնը աւելի կը յայտնէ քանթէ վագ-
պրդելլ :

— Երկու կերպն ալ ծիծաղաշաբճ է, ըստ Առուել, նա մանաւանդ առաջինը : Խոկ հիմա սա լորտ Փ—ն բնաւ պատճառ չունի այսպէս արտօրալու . ուր երթալլը անգամ չզիտէ . դեռ Քալէ համնելին ետէւ պիտի որոշէ : Անկէ զատ կառքերէն երկուքին մէջ իր մարդիկը կան եւ մինչ չեւ խոհանոցի կաղմը հետը կը տանի, ինչու որ ազատ օտարականներէն կը զզուի :

— Ճարուստ եւ պերճ է, բայ խօսք մը նետելով, եւ թերեւս այսպէս ճոխութեամբ եւ ըստայլութեամբ ասպիկը ուրիշներուն օգուտ ընելու դիամամբ է :

— Եալի հարստութիւնը կասկածելի է, պատասխանեց Առուել, վասն զի գեռ մօտերսնոյն լորտը քաղաքագետի մը կողմը թողուց եւ չնչին պաշտօնի մը համար ուրիշին փակաւ : Խոկ իր ճոխութիւնը մինակ իրեն օգտին համար կը վատնէ եւ բնաւ ընկերին շահը երազը անգամ չտեսներ : Ունե որ Ճռովմայի կայսր մը, Անտինինոս մը բւյար, կամ Ազկերիագեսին պէս զեղխութիւն ընելլը դիանար, ան ժամանակներելի էր եւ թէրեւս շուայտութիւնը ուրիշ ձիրքերովը փայլէր : Բայց ախմարներուն կայսրն է, կամ սոկեգոյն թեւեւ բով միջառ մ'է որ բզզալու անգամ կարողութիւն չունի :

Առուելին անաշառ դատողութեանց վրայ կը զարմանայի, եւ Ետրիծ ըստ անոր որ բօլորովին անտանելի դատաքննիչ մը դարձեր է : Աս միջնոցիս աղնաւաղէմ պատանի մը մէր քովին ան-

ցաւ եւ կերեւար որ նսյն իսկ անարձաթ բժիշկի
մը կենդանի պատկերն էր : Անձամբ վայելչակազմ՝
բոյց չուխայէ գզեստը՝ որուն վրայի փոշին թա-
ւեն աւելի էր , երեւոյթին պատառելու վախէն չէր
մաքրեր . վարէն մինչեւ կզակը կուռակուռ կոճ-
կած՝ տարակուսելի կը թողուր աս խնդիրը թէ՝
արդեօք շապիկը մաքուր կամ թէ կոնակը շապիկ
քնաւ ուներ : Կիաամաշ գլամարկ մը եւ պատառուն
վարտիք մը աս Երիաասարդին հագուստը կը կազ-
մին , որմէ կ'երեւէր թէ աշխարհ երես դարձուցեր
էր : Աակոյն վառվուն աչքերուն մէջ այնպիսի
հուր մը կը վառէր զոր մարդիկ անզօր էին մարե-
լու : Վ էս քայլովմը եւ կանգուն մարմնով կը ճէ-
միր , թէ եւ Կորուէլը տեսնելուն գլուխը անզին
դարձուց , չէ թէ ահէն , այլ կը շրտնուր որ իրեն
չմօտենանք . Տեսայ որ այս շարժմանը վրայ նիշ
հար եւ վտիտ այտերը կարմրեցան : Ետեւէն զին-
քը սկսանք նշմարել երբոր Կորուէլ դոչեց կա-
րեկցութեամբ :

— Յօներեւս անհաւատալի թուի ձեզ որ
աս մարդը շահաւէտ պաշտօն մը վարելու խիստ
յաջողէ ու թէ որ կարենար՝ ձեռքի պաշտօնը
ցարդ կը վայելէր : Արդէն ընտիր դաստիարակու-
թիւն մը ստացած եւ գերադոյն ձրից տէր է :
Աանկութեանս գասընկերն է , իրաւ , բոյց գիտեմ
որ պիտինեղանար թէ որ ձեր առջեւը հետը խօ-
սէի : Ա հա հիմա մենական շրջանը կը կատարէ եւ
կարելի է որ առ է նաև իր ընելիքը ճաշը : Եթէ հինգ
ունի ալ ձեռքը առաս , մինչեւ հիմա իրեն նման հինգ

զեց գատարկապորտի հետ բնակած վերնայարկին մէջ ջերմ ընթրիք եւ օղի առնելով բոլորն աւ վատնած էր :

— Ա՞ս է քու գատարկարակեալ եւ հանձարեղ մարդգ, գոչեց Խարիճ :

— Այս նոյն ինքն է, պատասխանեց Կորւել, հազար անգամ բաղդ ըշինած էր եթէ հանձարը 'ի գործ դնէր : Խօսակցութիւնը, թէ որ կամի, այնքան զմայլելի է, միտքը այնպիսի նորանոր եւ բնատիպ տեսիլներով գարդարուն, գըրագիտական հմտութիւնը եւ ճաշակը այնքան ընտիր, եւ բացատրութեան կերպը այնպէս յըստակ եւ գիւրալուր է, որ հարուստ Ա—լորտը տաքեկան երեք հարիւր սակի եւ սեղանը շնորհեց անոր, չէ թէ գատարկարակ, այլ միայն որդւոյն իբր խօսակց ընկեր մը ըլլալու համար :

— Ի՞նչ առթիւ նոյն պաշտօնը թողուց :

— Լոկ ծուլութենէն, պատասխանեց Կորւել, կամ լաւ եւս ըսեմ, հեշտասէր հեղզութենէ մը . թող էապի տակ մանելու ատելութիւնը որ անսահման էր ու գրեթէ անմտութեան եզրը կը հասնէր : Լորտ Ա—ին առաջարկութիւնը ոչ միայն դիպաւոր եւ յարմար էր, այլ կը յուսոյինք նաեւ որ իրեն ալ հաճելի երեւէր : “ Ես պաշտօնին հասնելուն՝ յանկարծ վհատ, անհամբեր, երերուն էակ մը, եւ թէ ինքն իր անձին, թէ ուրիշին ու մանաւանդ աշակերտին տաղտուկ բեռ մը դարձաւ : Տան կերակուրը տղնիւ եւ մարդիկը առնելի էին, ուստի հաւատալիք է որ աս պարտնը

տարօրէն ազատական սղին գոհ բնելու համար
երթայ մօտակայ գինեատան մը մէջվատանաւն ըն-
կերակիցներուն պանիր եւ գարեջուր մէծարէ : Ա
կէ զատ իր պաշտօնին պայմանը , որ էր խօսակցու-
թիւն , կերեւի թէ լիովին ծառեր մէկդի գրեր էր
ըստ որսւմ իր աշակերտք իրմէ եւ ոչ բառ մը լը-
սած էր : Եցրբոր աս կէտին վրայ քանի մը խրատ
տուին անոր , մէսաբար պատասխանեց , որ դեռ
անձը ծախած չէ . եւ նոյն պահուն բարկութիւն
նր՝ որսւն ստէոլ Ենթակայ էր՝ անհնարին բոր-
բոքելով՝ գործ եւ պաշտօն մէկդի նեանց , եւ առ
հա աեսար հիմա արդի վիճակը :

— Ո՞իթէ ուրիշ գործի մը և տեւէ չենկան
հարցուց Ետրիճ , միթէ հարկը եւ պիառյըը զին-
քը սւրիշ պարապման մը չի գործեցին :

— Այս , զինուոր գրուելու :

— Զինուոր մի :

— Այս , զինուոր . եւ ան ատեն Թերեւո
անստվոր խստագոյն գաս մը առաւ ծանր լուծի մը
տակ մտնելով . իսկ թէ որ տարօրինակ կերպով մը
ազատութիւնը չստանար , ոնչաշատ խոյս պիափ
տար եւ նոյն հետայն շատ հաւանական է որ հը-
րացանին բերանը երթար :

— Անգամ մը ինքը պահակ էր զինեատան մը
գրան մօտ . ուր որ երբեմն հրամանատարները զին-
իին զօրութեամբը դրականութեան վրայ իը խօ-
սէին : Անակրէսնին մէկ տունին վրայ վիճա-
բանութիւն բացուեր՝ ոչ ոք կարող էր որոշե-
լու , երբոր աս երիտասարդին հարիւրապեար բառ

որ դիմուոր մը կը ճանչնայ որ իրենցմէ առելի հրմանութիւն ունի աս խնդրոյն վրայ եւ կրնայ շուտով վճռել : Ամենը զարմացան երբոր դրսի պահակը կանչել տուաւ , որ դիւրութեամբ դժուար իրանիւնը լուծեց : Չերկարեմ՝ հետաքրքրութիւննին շատացրնելու համար երբոր իր յաստեկ պատմութիւնը պատմեց , այնքան ունկընդիրներուն սիրոր յուղաւ որ գրամական օդնութեամբ անոր աղատութիւնը եւ արձոկումը ձեռք ծգեցին :

— Աս ալ տեսակ մը հրաշք է , ջշմարիտր :

— Տակաւին են հրաշալի կտորին չեկայ , պատասխանեց Ասրուել : Ես իրը բարեկամ աս երիտասարդին նպատակու գիտմամբ՝ քանի մը անգամ շահաւոր գործեր առաջարկեցի եւ բոլորն ալ մերժեց : Աչքի նկատելով որ թերեւո իսկական պիտոյիցը անկար է համեմի՝ անոր բաւական մեծ բումար մը տալու պատրաստ էի : Իր պատասխանը աս նպաստիս դեմ յիշատակելի է և աքեղի պահէ ստակեդ . միա չունիմ գքեզ պատրելու . ըստ որում արգեն իմ կողատութիւնս եւ յիմարութիւնո գիտնայով՝ նոյն դրամդ հովի պիտի վատնեմ , : Ան առենին իվեր ինչպէս կ'ապրի չգիտեմ : Ուստի մենք ալ ան առածին հետեւինք որ է ; ան մարդիկ որ գիտին եւ ստամացին ծակը երթալ կը փափաքին՝ թող իրենց բնարած մամբովը երթան :

Յիրաւի աս պատմութիւնը սիրուերնիս շարժեց եւ մամառուքի մէջ ինկեր էինք՝ երբոր ու չաղըութիւննին երկու յուսատու եւ աղնիս պահ-

տանիներ զբաւեցին, որոնք Ասրուելին բարեւ տարով անցան :

Ի՞նչ արիւնը տաք եւ ինծի սիրելի պատաշներ են, ըստ Ասրուել :

— Ուրեմն խիստ բաղդաւոր են, ըստ Խարիծ :

— Ստուգիւիրենց ազատափրութիւնը գումեստի արժանի է : Երկուքն ալ վանիր հաց գընելու անգամ կարողութիւն չունին . սակայն երկուքն ալ ազւոք պաշտօններ ունեին ու թողուցին ելան : Մէկը իր տէրը չե սիրելուն համար, միւսը իր գլխաւորին շատ սիրելի բլալուն համար :

— Միշտ անլուր բաներ կըսես, մանաւանդ վերջինին պատճառը հիանալի է :

— Հիանալի . բայց խնդրեմ ըստ ինձ, ի՞նչ ընէ պատանի մը երբոք տէրը մինակ չընդուռ դինը . խեղճը պարտաւորութիւնը ժամանակին խղճահար ճշդութեամբ կատարելէն ետեւ, գլխաւորը դարձեալ դոհ չէր, եւ պոչիպէս առ կին մը իր ամուսինը զենջոկին չուանեն կը կապէս որ չե փախչի : Ոչ ուտել, ոչ ըմակէլ, ոչ քնանալ, ոչ պարտիլ եւ ոչ ծի հեծնալ կընայ՝ առանց նախիր մեծին հրամանը խնդրելու, որն որ ի՞նչ դործի որ պարապի՛ թէ առանձին եւ թէ հրապարակաւ անոր նեղութիւն եւ միշտ տալէն չե դադրիր, իր շոքէն չե զտաեր : Եւ որովհետեւ բանաստեղծական ոգի ալ ուներ, մինչեւ կէս զիշեր արթուն կը պահեր պատանին որ նոր նոր առւներ չինէ եւ շինածն ալ կարկատէ, ինչպէս Ասր-

աւեր որ սովորութիւն ուներ ըսելու թէ Արուսիոց
թագաւորին աղասաւ լաթերը կը լուայ :

— Ա՞հա բարեկամիդ պաշտօնեն Հրաժար-
քելուն պատճառը ինչ էր :

— Աս զործիս մէջ ալինկան մը դաւը կար :

— Ո՞չ, հարկ չէ պատմել, ինչ ըլլալլ դու-
շակեցի :

— Զէ, քու Տակարերութեանդ պէս չէ :
չարունակեց Ասրուել. իմ գեռահաս բարեկամն
մեծ զրադրի մը փոքրիկ զրագիրն էր : Անօր կինը
անդադար կը գանգատէր որ բարեկամն ժապաւեն
եւ մնապս իրեն չի դներ . թէ երբոր սանտուով
զաւկըները պարտէղը ժուռ գալու կը տանին՝ ինքը
անսնց քովշերթար . թէ անուշեղեն շատ կուտէ
եւ թէ ընկերութեան առջեւ շատ գինի կը խմէ
եղեր : Աս զրպարտութիւններուն՝ ամուսինը ա-
պասնց հարցուփորձի կը հաւատար . վասն զի խօս-
քը մեր մէջը մնայ, կինն էր էրկանը պաշտպանու-
հին, կամ ուրիշ կերպով ըսեմ, կինը անոր վրայ
բռնապէս կը տիրէր :

“Ե՞շին միջոցին Լյարիճ խօսակցութիւնը փու-
խելով հարցուց Ասրուելին :

— Անտարակօյս լորտ Բախնտարին հետ ա-
ռաջինին պէս մտերմութիւն ունիս . չեմ կարծէր
որ ան ալ շատերուն պէս իմաստակ ըլլայ :

— Տեսակ տեսակ իմաստակ կան, պատաս-
խանեց Ասրուել, զլուխը որորելով . ինչ կըսես,
անգամ մը խնդրեց որ օր մը որոշեմ տաներկու-
երգով Բառեանում Լյեհասոցանի անուն դրեցիք

քնարերդական բանաստեղծութեանը վրայ գալու
զութիւն մը ընելու համար :

— Վիթէ կարելի՞ է, ըստ Խարիճ, բայց
բնաւ չգիտէի որ ստանաւոր գրող եւ նոյնպէս ար-
ձակ մաւրոտող էր :

— Եւ ոչ ես . բայց էն առաջ պատճառը
գիտէ . եւ ցաւալին ան է որ ես եղայ :

— Օարմանք . դուն բլսու զրդիւը :

— Կ'ոչընեմ, թէ եւանձին մանկիկին պէտ
անպարտ եմ այն մասին : Վախկ ըրէ . հերու
յորդորեց զիս սր Ապաւավարութեան ճշմարիտ բը-
նութիւնն, անունով երկհատոր լոյնածալ գրւա-
ծը կարդամ : Աիրար չկոտրելու համար վերի վե-
րոյ անցայ վրայէն . կարծես թէ ստանան դրդեց
եւ ըսի անոր որ երեւայթին՝ իր հանձարը արձակ
շարադրութեան յարմար չէ : Աւրեմն, ըստ հան-
ձարս բանտհիւսութեան աւելի յարմար պէտք է
ըլսոյ , ապա թէ ոչ հարկէ ըսելոր ամենեւին հան-
ձար չունիմ :

— Աքանչելի՛ եզրակացութիւն գոչեցինք :
Խոկ Ապրուէլ առաւօտեան սլաքները ասոր անօր
նետելէն ետեւ՝ մեկնեցաւ շխտակ փաստաբանից
պրատունը երթալու , ուր որ իր կծու երեւակա-
յութեանը ան համանում ճարակ կար :

— Յիրաւի առմասդրս բա՞ն իսկ Անրակլիք
դէս մ'է , ըսի :

— Վեմնկրիտէսին աւելի կը նմանի : Ա առ-
օրն զի առաջբնաւ այսրան դառնութիւն եւ թոյն
չեր հոսեց բերնէն , թէ եւ դեղ եւ ցասկուտ էր :

Աը յիշեմոք երբորատեն մը մարդկան հետ հաշտ էր, անսնց պէս կը վարուէր, կը հագուէր եւ կը մտածէր եւ ուրիշներէն տարբեր չէր:

— Ով ներգործեց աս փափախութիւնը :

— Յուսահատութիւնը . չէ թէ սիրոյ, չէ թէ փառասիրութեան, այլ բարեկամութեան համար: Տեսաւ որ հինորեայ եւ սրտակից բարեկամը հետը անտրժան կերպով կը վարուի. եւ սրով հետեւ՝ ի բնէ մեծամիտ էր Ասրուէլ, զրէժը հանել կը ջանայ թէ զան եւ. թէ համայն մարդկային աղգրքամահը լով :

— Յուսայի որ այսպիսի մեծ այլակերպութեան պատճառը, որ թէեւ բառ ինքեան անհիմն է, գեթ աւելի վսեմ եւ էական ըլլար: Բայց սկիզբէն պատճութիւնը ինչպէս է :

— Խարիճ շարունակեց: Տեսակ մը Աստիս երնաեւ Ասրուէլ, եւ Աեսարայնման աղատ ծընած, աղատ մեծցած, անոր նման անվէ հեր եւ ձըն մեռային սառնամանեաց դիմագրաւ: Աակայն Աստիսին պէս՝ չէր հանդուրժէր տեսնել՝ ինչպէս որ կը պատճուի՞ և զԱեսար իբր Աստուած, եւ ինքը զինքը իբր թշուառ էակ մը՝ որ գատապարտուի պաշտօն տանել Աեսարայ քանի որ Աեսար՝ ի հրաման զլուխը տատանէր ու: Ա Երջապէս Ասրուէլ եւ իր բարեկամը Գյորդինադոս՝ ի մանկութիւնէ գաւ սրնիեր եւ վարժակից էին, եւ իրենց տղայական եւ բեւակայութիւնը այնքան վառ էր որ Խսիսի ամանց մօտ յաւիտենական բարեկամութիւն պահելու ոխտեւ երդումը ին: Արդէն նոյն ուսմանց

Եւ նոյն նպատակին համար պարապելով՝ աներէմիտ էին նաև որ յօժարութիւննին եւ միտումնին համանման են : Առ սառուզիւ երջանիկ օրեր էին սննդը : Առան զի ոչ անհաստատամատեթեան կասկած մը եւ ոչ փոփոխութեան վախը իրենց սրաին զգացմանցը պարզութիւնը կ'ամպոտէր ու վատահութեան եւ սիրոյ հեղասահ աղբիւրը կը պղտորէր : Յօհէպէտ եւ զբաղումնին եւ զբօսումնին նոյն էին, սակայն իրենց համարուն սեպած բնաւրութիւնը իսկապէս իրարմէ տարբեր եւ ուրոշէր : Ա՞էկը ազատաբան եւ թերեւս անդուսպէր, միւսը գիւրակոր եւ թերեւս կեղծամիտ : Ա՞ն հպարտ էր քան թէ գոռող, առ սնափառ քան թէ հպարտ : Ասրուել ունեւոր՝ բայց բարեկամներ ստանալու կարօտ էր . Պարզիւնադոս անդըրամ, բայց կրնակ եւ ազնուական ծանօթներ ունէր : Վիաղաքականութեան ասպարեզը ՚ի միասին մոտան : Յօհէպէտ եւ Ասրուել ծանր եւ էական պաշտօն մը կը վարէր, իր բարեկամն էր օգուստը քաղող եւ յառաջադէմ կանգնողը : Ամեն մարդէ կը խոստովանէին որ Ասրուել արժանի է առաջ քշուելու, սակայն իր բարեկամը անաշխատ դէս ՚ի վեր կը սրանար : Արդէն նախոնձը սկսուած մէջերնին եւ լասիսի սւխտերը մուցան : Ասրուել երկրորդ ական աստիճանի մէջ մնաց . իսկ բարեկամը պաշտօնակալը եղաւ :

Ահա հոս ամեն յարաբերութիւն լրացաւ : Ասրուելին գերազանցութիւնը ամեն բերան կը նշանակէց, էրուս, բայց անտանելի կը համարուեցաւ :

Առուել Ձարգիւնադոսին անհոգութիւնը եւ անտարբերութիւնը վրան իր նախատինք սեպեց։ Առասակցութիւններու փոփոխութեամբը պաշտօնէից մէջն ալ փոփոխութիւն մտաւ։ Ձարգիւնադոս նեցուկ եւ պաշտպան ունենալով՝ իշխանութիւնը չկորսնցուց նա մանաւանդ Առուելին վըրայօք իրմէ խորհուրդ խնդրեցին եւ Առուել պաշտօնէն ալ դուրս ինկաւ։

Ամեն մարդ զՁարգիւնադոսը կ'արհամարհէր, կը դատապարտէր եւ կատէր եւ զԱռուել կը գովեր, կը յարգէր. սակայն միւս կողմէն պաշտօնէն կ'իյնար։ *Եղին ատենէն 'ի վեր, թէ եւ հասարակութեան առջեւ անուանի եղած էր Առուել, իւրը բնական հետեւութիւն մը լիովին անհոգիցան վրան եւ զինքը այնչափ մոռցան որ անդամ մը, չէ թէ իր անձին, այլ ուրիշին համադ շնորհ մը խնդրելուն, իրեն զլացան։ Բայց մի զարմանար ասոր վրայ, վասն զի առ նկարագիրս մարդկացին ազդին պարագաւոն կարծեցեալ անձանց սովորական եւ առօրեայ զործադութիւններուն մանրանկարն է։ Բաւական է ըսել որ աշխարհ շտեսած՝ թսոյ պատանիք ոչ իրենց ուժին, կամ ոչ ուրիշ մարդկան վրայ վստահին, երբոր տեսնեն։

— Տե՛ս ահաւոր, յւատամ որ լիովին ճըշգրիտ չէ տուած նկարագրութիւնդ, բաի։

— Երանի թէ անհիմն ըլլար, եւ ընդհանուր մարդկան այլ եւ այլ աստիճաններուն ալ չվերաբերել։ Աակայն դուն ալ անշուշտ այնչափ ապուշեսուոր տարակուսիո թէ երբոր պէտք եղած ծա-

ռայտութիւն մը կը կատարես եւ այնուհետեւ անոր հարկաւորութիւնը չի տեսնուիր, ծառան երեսի վը-
րայ կը թողուն եւ ծառայութիւնը կը մտնան : Իսկ
թէ որ առանձին ապրուստ չունի՝ թշուառութեան
մէջ կ'ընկղմի . նոյնպէս Ասրուելին հարստութիւ-
նը բաւական՝ բայց բարեկամներ ստանալու չի բա-
ւեր եւ հետեւաբար այնպիսի զիճակի մը մէջէ որ-
մէ աւելի վախ քան թէ սէր կ'զգան :

— Ըստ ցաւալի է որ անոր բնատուր եւ
զուտ արժանաւորութիւնը աւ եր եւ ապարդիւն
մնայ , եւ ինքը քինով վառեալ՝ դաւնայ հեգնա-
բան ծաղրաղմը ըլլայ . մինչդես . Այսրդիւնադու-
ռը . . . :

— Բաղդին կրնակը հեծեր է , շարունակեց
Խարիճ : Աակայն ի իժը պայծառ օդին դուրս կը
ցայտէ , : Ահա այսպէս կը խորհէր Բրուտոսերք
զԱեսար սկաննելու ելու . նոյնպէս կը խորհի եւ
Ասրուել մինչ տոհմակիցը կը ծաղրէ : Աակայն
սա անդին պտրտողը դիտէ , որ է Ասրոզոն . այ-
լակերպ ծաղրածու գարշելի մ'է եւ որուն քով
Ասրուել բարեհամբոյր կրնայ համարուիլ : Յիրա-
փ որչափ որ Ասրուելանաշառ դատաքնիշ մը կե-
րեւի , ըստ ինքեան ընտւ շարաբան չէ : Աինակ
ընդ հանուր մարդկան դառնութեամբ կ'ակնարկէ .
ակներեւ յանցանքներ , անարժան գործեր կը դըս-
րովէ : Աւստի մէկուն բառձին պէս՝ “իր պար-
սաւը վայրի սադին կը նմանի որ սուրաստը կը թը-
ռի , եւ մարդ մը անոր տէր չկանգնիր , : Իսկ
Ասրոզոն , որմէ կը խրատեմ քեզի որ զգուշանաս ,

ամեն խնդիր եւ վեճ՝ անձնականի կը դարձընէ : Իր ծիծաղը մնհաբեր՝ եւ օճի պէս խոյթել կը ջանայ . բայց արգէն այնքան ծանօթէ է ամենուն իր քառւ , զբարտիչ եւ նախատելի լեզուն որ առակ դարձած է : Աւստի իր բանսարկութիւնը թերեւս զօրաւոր բլար՝ թէ որ էական պայման մը ունենար , այս է ծշմարտութիւն : Եթէ ծշմարիտ խօսելու հարենաք՝ յօժարակամկը խօսէր որպէս զի իր դարանը աւելի դիւրաւ լորէ առջեւըդ , եւ հրապարակաւ կամ աւանձին վրադ բնելու յարձակումը քօղէ եւ զքեզ յանկարծակի բերէ : Եղէկը ան է որ նայուածքը եւ բնութիւնը այնչափ չար , եւ ներքին թոյնը այնքան շատ է որ չէ կարող ոչ առ երեսս ուղղամբութիւն դասել , եւ ոչ կեղծաւորութիւն կեղծել : Ահա այսպէս մերկերէս եւ կանգուն կեցած է իր դարշութեան մէջ՝ հրապարական իրաց բարձրագուշ մասնաւուն եւ ամենէն առանձին մարդու դժնդակ զբարտիչը :

— Ահ ու դողի մէջ ձգեցիր զիս , ըսի : Բայց թէ որ ան մարդուն քսամնելի գէմքը դիմոկ չի լուսացուներ , ինչո՞ւ կը խրատես զիս որ անօրմէ զգուշանամ :

— Մինակ վիակաբս ան է որ քանի տեսնես Մորոզոն խոյս տաս . ինչպէս որ Արլեվլը Ետահոներէն կը վիախչէր , որոնք ճարերնին հատած ծառերէն ՚ի վեր կելնէին որպէս զի դեմք գայուերնին զլիսին վրոյ արոկեն . հաւատի եղիք որ Մորոզոն եւ ոնոյն ինքն Ետահու մ'է : Բայց

աւելի գուարթ նիւթի մը գառնանց :

— Այսօր ուր տեղ ճաշելու միտք ունիս Յ

— Տուն մը ուրոր, կրաենթէ, շատ մը դիւ
տելիք բաներ կան . Եւ յատուկ հրաւեր ունիմ
Ա-ին ընտանիքն :

Ա-ին ընտանիքը՝ իրենց խօսքին նայելով՝

Լ ոնտանի մէջ երեւելի էին առւած պղտիկ բայց
ընտիր հանգէաներնուն համար : Ա-ն կարծէր թէ
Նշանաւոր տնձանց տեսութեան արժանի է, վա-
սըն զի երկու անդամ՝ յատկապէս Փարիզ գա-
ցեր էր վարպետ խոհարար մը ձեռք բերելու դիտ-
մամբ : Այն խոհարարն ան պայմանաւ միայն յանձն
առեր էր քովք մտնելու որ եթէ կրիայ մը եփե-
լու ապարագի՝ ինը հատ խոզ տան իրեն որ ա-
նոնց ջուրին ծովային հրէշը համեմէ : Խսկ Ա-ին
կինը եւս երկանը համամիտ էր, վասն զի տարին
հազար լիրոտ իրեն անձնական եկամուտ ուներ,
բաց ՚ի թատրոնի յատուկ խցիկէն եւ կանգունը
տասը ոսկիի ժաղաւէնէն, զոր ամեն մարդ տես-
նելու կերթար :

Առ պարագայիս Ա- որոշնը էր անսովոր եւ
թերազանց հացկերոյթ մը տալ միմիայն քա-
նի մը մտերիմ բարեկամաց որոց մէջ հօրո կող-
մէն ես նաև կը գտնուէի : Ատկայն ան բազ-
մաջան պատրաստութիւնները ոչ ինձի եւ ոչ
Ա- ելմինկդընի Արքէզին համար էր, որ յօժաւ-
րամիտ խօսք տուեր է, բսին, ներկայ գտնուելու :
Այլ մինակ Արքէզին եւ անոր Լորա դուստ-
ըք քրմնւ հիքն էին որոց առ պատրաստուած պաշ-

տօնը պիտի նուիրվէր : Իմ նրբամտութիւնս իսկ կոյն այսպէս դուշակեց ձաշէն առաջ : Աիրական Վարքէզուհին եւ իր սիրալիքը լորան, որոց Ատիկինը Վփա քաղաքը ծանօթացեր էր, խոստացեր են եղեր որ 'ի դարձին լոնտոն, որունով դեղով այցելութեան պիտի գան իրեն : Վակայն զբաղման պատճառաւ՝ քանի դարձեր են՝ մինչեւ ան օրը խոստումնին կատարելու . ժամանակ չեն գտեր : Տան աիկինը որ հիւրերուն ուշկէկ երեւալուն վըրայ գոյն կ'առնուր եւ տար, բոլորովին երեսը մոխիր դարձաւ երբոր ժամացոյցը ութն ու կէս զարկաւ :

— Տէր Աստուած, յուսամ որ պատահարի մը չեկան, թէեւ երբ Վփա էինք՝ քանի ժամանակահ եւ ճշգրիտ էր Վարքէզուհին : Շահմարիտը աս փափկասուն կանաչըս . . . :

“Ես պահուն դրան աւետարուր զանգակը հընչեց եւ իսկոյն լռութիւնը տիրեց : Ատիկինը մինակ խնդութենէն լեզու կը թափէր եւ կ'ապրապըրէր իր հիւրերէն մէկուն՝ որ քաղքին միլիոնաւորի տէր մարդումը կողակիցն էր՝ եւ զոր մասնաւորապէս Վելմինկդընի գերդաստանը ցուցընելու համար հրաւիրէր էր, որ մտադրութեամբ դիտէ եւ նայի որ Վարքէզուհին եւ աղջկանը նըման գեղանի, սիրալիքը եւ կատարուն էակներ երբէք տեսած ունի : Դրութ բացին եւ Ատիկինը շտապաւ առաջ վազեց որ քարեկամնահիները գիմաւորէ, ամենուս մանաւանդ իմ հետաքրքրութիւնս յետին ծայրը բորբոքէր էր, եւ անշունչ

Դապասէինք : Երեւակայէ մեր հիացումը եւ Ա-
տիկնոջ կոկիծը՝ երբոր տեսանք որ մինակ Վար-
քէզը եկեր եր , եւ աս ընտիր եւ փառաւոր հան-
գէսը (թողինը խոզի ջրին եփած ահաւոր կը-
րիայն) հովի պիտի երթար :

Վարքէզը՝ որ դիրուկի եւ խոշորաձայն մարդ-
մէր , ներում խնդրեց ըսելով թէ կողակիցը աս
մասին անպարտ է լիովին . վասն զի յանկարծ ու-
լանցաւ վրան գալով՝ իր մօրը դքսու հիին հրաւերն
անդամ մերժեր է որպէս զի դուքս ելելով ցուբա-
չառնու :

— Աստահ եղեք , յարեց Վարքէզը որ բո-
լոր օրը կողակիցիս սիրտը հատաւ որ իր Սփայի բա-
րեկամուհին գայ տեսնէ . բայց ի՞նչ օդոււտ :

— Յերաւի անոր անհանդատութեան լուրը
մեծ ցաւ պատճառեց սրտիս , բաւաւ Ա- տիկինը .
բայց սիրասուն որաս ուր մնաց . գոնէ ան հետդ-
բերէիր . յուսամ որ ան եւս ուլան ցաւէ չերկըն-
չեր :

— Ո՞՛ , չէ պատասխանեց մարքէզը . միտ-
քէս բոլորովին ելաւ : Բայց դիտէք արդէն որ այն-
պիսի բարեբուն դուստր մ'է որ երբոր մայրը հի-
ւանդանայ՝ անոր սնարէն քայլ մը անդին չի հե-
ռանար :

Ա- տիկինը սրտին խորէն բաղձաց որ Ա որան
այնչափ մայրասէր օրիորդ մը չըլլար . ու տաղնա-
պաւ մը կրկին հարցուց :

— Մի թէ Ա կըմինկդընի տիկինը անկո-
ղին պառկած է :

— Բառութին անկողինը չէ , միայն բազմութին վրայէն չէ թնտար + ստուգիւ մայր եւ աղջիկ շատ ու շատ կը ցաւին որ կարող չեղան դալու :

— Քակապէտ եւ միշտ բարեսիրտ էին անոնք , ըստ Ա. տիկինը ցաւակիր եւ շատագոյն դիմօք : Բայց չդիտեմ որ աս այլայլութիւնը Ա' արքէզուհիին հիւանդութեան , թէ ոչ անոր ընկերութենէն դուրկ մնալուն համար էր :

* Ես իրիկունը ելայ պարահանդէս մը դացի եւ հոն զով տեսնեմ աղէկ : [Ես ինքն] որան . իսկոյն անոր մօտեցայ եւ ըսի :

— Ուրախակցութիւնս պարտիմ յայտնել ձեզի . վասն զի ներկայութիւնդ մօրդ բժշկութեան նշանն է :

— Ենդիի սենեակն է , ըստ դեռաբոյս կուտանք : Բայց յիրաւի տակաւին շատ հիւանդ է , եւ որովհետեւ բոլոր օրը տունը բանտի պէս մնացի հետը , քիչ մը օդ առնելու համար խնդրեց որ ելնեմ հոս դամ . ի զուր ասպետ մը վնտուելէն ետեւ , ճարը հատած՝ ելաւ ինքը հետս եկաւ , թէեւ շատ տկար է խեղճը : Ատուգիւ շատ անուշ եւ բարի մամա մը ունիմ :

— Եւ հապա Ա. տիկինը :

— Հա , հա , ան մեր սիրականն էր Ափադտնուած ատեննիս : Կատ հարուստ տիկին մ'է , շատ գոհարեղէն , շատ շքեղ զգեստներ եւ ուրիշ շատ մը շողշողուն բաներ ունի : Բայց չդիտեմ ինչէն է որ այս լայնատարած քաղաքս , ուր որ անհամար հրաւերներ ամէն տեղէն կը տեղան

մարդուն վրայ , անհնարին է բարեկամի տեսութեան դնալը :

“Եսպելոյն փափկիիկ տրամաբանութեանը հաւանութիւն տուի : Ի հարկէ , եւնոյն ժամուն իր պարակից ասպետը գաղով զինքը առաւ : Խսկ ես տեղս կեցած՝ ակնապիշ անոր շարժումը դիտելու ատենս՝ Խտրիճ յանկարծ առջեւս կանգնեցաւ : ”

— Այս կարծեր , ըստ նրբամիտ Աէնտորս , որ մինակ դուն աս գեղանի օրիորդին շնորհալի շարժումներուն գետակն կը նայիս : Բայց չեմ հիանար եթէ դուն քիչ մը աւելիկէկ ուշադիր ես անոր :

— Ըիրաւի մնապես շնորհապարտ եմ քեզի որ իմ աս ուշադրութիւնս հետաքրքրութիւնը կը շարժէ : Ասկայն կը խորհիս արդեօք որ ես անոր գեղեցկութենէն սիրահար բռնուիմ : Աչ երբէք : Այնպէս նայելուս մասնաւոր պատճառ ունիմ : Աս ըսելով զինքը հեռաւոր անկիւն մը քաշեցի եւ Ա-աթինոջ տան մէջ անցած գացածը պատմեցի , որոնք ինձի համար ստուգիւ հանելուկ բուին :

— Անհնար է ինձ հաւատալ , ըսի , որ Լորան , ան մեղուշ եւ ուշիմ նայուածքը , ան սիրուն կերպերը , ան շնորհազարդ գեղեցկութիւնը ունենալէն ետեւ անարժան դործ մը ընէ եւ բամ պակը նօսր ըլլայ :

— Խտրիճ պատասխանեց : Աը նայիմ բարեկամ որ դուն տակաւին կէս դար աշխարհէս

Ետեսւ եւ պատճառն է գիւղական դաստիարակութիւնդ : Կայզն ինչ աւելի գիտէ եւ թերեւս կարծիքը փոխեա : Աակայն հարկ է հիմա պատմել քեզ թէ մօր ու աղջկան մէջ ինչ խօսակցութիւն անցաւ, զոր հեռուէն լսեցի, երբար պարակիցը Լորան բերաւ Մարքէզուհիին յանձնեց : Արգէն տեսար որ Լորան Ատեփան Աեպուհին հետ կը պարէր : Աս մարդս քիչ շատ անուանի եւ բարձրաստիճան ինկան մը ամուսինն է որուն հետ կարդուեր էր ուրիշը չիգտնելուն : Ինչ եւ է, Լորան նոյն անձին հետ ակամայ եւ գայթ 'ի գայթ կը պարէր : Մայրը աս բանս դիտելով հարցուց թէ ինչո՞ւ համար այնպէս անհոգութեամբ կը կաքտւէր :

— Աիրական մամաս, ըսաւ Լորան, ինչպէս կուրութիւն կը դասես : Ի՞նչ, միթէ կարգուած մարդու մը համար մազի չափ հոգ պիտի տանէի, գլուխ պիտի բռնէի եւ գանգուրներս աւրէի : Աս հաւասիկ քեզի աղնուութեան նշան մը : Խսկեթէ ըսես թէ ինչո՞ւ համար Ա-տիկինին հետ այնպիսի անվայելուչ կերպով կը վարուին, աս առջի անգամը չէ որ Ա-տիկինին նմանները աս տեսակ պըզտիկութիւն մը կը կրեն : Տարակոյս չիկայ որ Անմինկդընի գերդաստանը օտար երկրի մէջ շատ քաղաքավարութեամբ եւ հսու բոլորովին անտարբերութեամբ կը տեսնուին Ա-ին ընտանիքին հետ : Բայց այսպէս վարուելնուն բուն պատճառը կայ :

— Ի՞նչ է :

— Աս է որ Ա-տիկինը ստորին ցեղէ իջած է :

Եւ հեռաւոր դաւառի մը մէջ սկզբանէ իսկ եւ իսկ
վաճառականուհի մ'էր : Միտղիր եւ մի զարմա-
նար : Լաւ . ճարպիկ հարուստին մէկը , որ յետոյ
աւելի հարստացաւ , աս կնկան գեղեցկութեանը
զարնուելով իրեն կին ընտրեց : Դաւառէն ելան
մայրաքաղաքս եկան ուր որ ամէն բան ունէին բա-
րեկիրթ բարեկամներէ զատ : Ուստի այր ու կին
(երկուքն ալ աս մասին բան բարակ էին) իրենց
կարգին մէջ առաջին ըլլալէն դժգոհ՝ վերին ըն-
կերութեանց երկրորդ , երրորդ մինչեւ չորրորդ
աստիճանին համար հնար : Ի դտան , եւ աս տեսակ մարդ-
կան ոսվորական հնարն է . այսինքն , Եւրոպայի
մէկ ծագէն միւս ծագը թափառիլ , շքեղ ցու-
ցամոլութեամբ մը օտար մանր մունր իշխանաց ծա-
նօթանալ , եւ ճամբու վրայ՝ աշխատիլ քանի մը
ուղեւոր աղնուական հայրենակիցներ եւս շահե-
լու եւ անոնց հետ բարեկամութիւն կապելու :
Խոկ աղնուականները ըստ արժանւոյն կը վարուին
հետերնին : Դուրսը յօժարութեամբ եւ քաղա-
քավարութեամբ անոնց նուերը կ'ընդունին , անոնց
շատ մը քառաձիկ կառաց եւ անհամար սպասաւոր-
ներուն վրայ կ'զմայլին , բայց հազիւ թէ Լոնտոն
կը գառնան եւ ՚ի հարկէ ընթացքն'ն կ'այլայլեն :
Խրաւէ որ փափուկ վիճակի մը մէջ կ'իյնան Վիլ-
մինկդընի ընտանիքին պէս , վասն զի այնպիսի կեր-
պով մը իրենց ուղեկից բարեկամները թոթուե-
լու կը նային որ ոչ բոլորովին վիրաւորին եւ ոչ
հետերնին տեսմուին :

Ընորհակալ եղայ Խարիծին՝ փաքրոգի փառասիրութեան մը դրդիչները ինձ այնպէս պայծառ նկարագրելուն՝ եւ խոստովանեցայ որ իմ վարպետս է մարդկային բնաւորութիւնները մեկնելու արհեստին մէջ : “Ես այնպէս խնդրեցի որ իր հըսկողութիւնը վրաս շարունակէ, դաստիարակութիւնս ուղղէ, որն որ ստուդիւ հօրսնախապաշարմանցը պատւզն էր :

“Ես ժաման մեր քովէն երիտասարդ մը անցաւ որ իշխանադունի մը մարդերէն էր : “Աըկուն եւ վեհերոտ կերպ մունէր եւ ուլիշներուն ուշագրութիւնը գրաւելէն ակնկոր կը սոսկար : Լոիկ եւ դալարուն նստած՝ նայուածքը, դէմքը, կեցուածքը բոլորովին ծանր եւ զգուշաւոր, խորին ակնածութիւն կը յայտնէր իրեն խօսողներուն :

— Աս է պարսն Աւալէն, ըստ Խարիծ, կամ Գևորգ մեպսւհը :

— Այրէք այսպիսի համեստ անձ մը տեսած չունէի :

— Երբէք ասսր նման սնափառ մարդ մը չի դանսւիր, պատամիսանեց Խարիծ : Բուն իսկ իր համեստութեանը վրայ կ'ուռի ու կը պանծոյ եւ աս է ամեն ունայնասիրութենէն էն զզուելին : “Եայէ ամենուն առջեւը ինչպէս կը սուզուկի, սակայն իրօք անձը ամենեն վեր կը դասէ, Շաշի ատեն սեղանին յետին ծայրը կ'ընտրէ, հաւատի ըլլալով որ դադաթը պիտի հանուի . իսկ ճաշէն ետեւ դանէն վերջինն է ելնողը :

— Աւրեմն չես զանու որ թեթեւամիտին
մէկն է :

— Ենդ հակառակին շատ զգայուն անձ մ'է ,
եւ կրնար յարգելի եւս ըլլալ թէ որ ան թե-
րութիւնը չի դասեր : (Ստար տէրութեան մը շր-
քանշան առած է եւ բնաւ չի կրեր : Մահաւանդ
ամօթ կը սեպէ անով երեւիլ :

“ Աորէն Լորան մեղի մօտ եկաւ եւ այնպէս
գեղեցիկ , այնպէս սղուոր հագուեր էր՝ որ վրան
հիանալէն ետեւ՝ դարձայ Լարիծին ըոի :

— Վանի՞ անդութ ես . եւ ինչո՞ւ այնպէս
խստիւ կը դատես աս սիրուն օրիորդը : Լարելի՝
է հաւատալ ըստածդ երբոր կը նայիմ որ անհա-
մար պատանիներ անոր շորս դին շարուած՝ սի-
րակէզ նուերնին ընծայելու կը փութ ան :

— Ենշուշտ . Լորան մարդու առջեւ իր
բնական վիճակին մէջ եւ աննման էակ մ'է . իր
առանձին սենեակին մէջ անգամ կարող է դաշ-
նակին ձայնովս զքեզ թիւթել , իր ձեռակերտ
նկարներովս աշքդ զմայլեցընել , հետդ քիչ մը
դաղղիերէն , քիչ մը իտալերէն , քիչ մը գերմա-
ներէն խօսիլ , ու երբոր կը հեռանաս քովէն այն-
պիսի տպաւորութեամբ կը մեկնիս . . .

— Որ թերեւս վտանգաւոր դառնայ եւ սիրա-
ալս յուղէ :

— Վ տանգաւոր . չէ բայց կրնար ըլլալ թէ
որ պակաս բան մը չունենար . . .

— Եստուծոյ սիրոյն համար , ինչ է ան պա-
կասը :

— Խոելք :

— Օարմանք :

— Ահա մեկնեմ : Ապահովեմ ան օրիորդը օրինակ առնելով որ հնարաւոր է կին մը թերեւս Արանինիին պէս երգէ , Գալքպրէնրին պէս նուազէ , Մէրբանտոտիին նման պար պարէ եւ գարձեալ զուրկ մնայ ան խիստ կարեւոր յատկութենէն ու բարեմանութենէն որով միայն կարող է արժանաւոր կողակից եւ ընտիր մայր Մրջլալ , եւ առ յատկութիւնն է ահա խելք : Լորադ քիչ շատ տաղանդ բառած բանէն ունի . բայց գատողութիւնը թերի է , եւ բնական ու առանինին իրաց խելքը չի հանիր : Լորան իր կեանքը կը վատնէ՝ խորադէտ գաղղիացիի մը բառածին պէ՞՞ ” կեղծադէմ գեղեցկութիւն մը բնատուր եւ պարզ գեղեցկութեան տեղը փոխադրելու արհեստը նորվելու , ” Առագատան մը մէջ բոլոր գիշեր արթուն եւ անձանձիր կը նրատի , բայց պատճուհանը իր գոցէ թէ որ հեռուէն սոխակին գայլայլիկը ականջին զարնէ : Լորան կը մեռնի որ մարդու առջեւ գովիստ լսէ , փայտիայուի , ու թէ որ եխնես յանկարծ հովուական անուշութիւններու եւ առանձնութեան մէջսընած փոխադարձ սիրոյ վրայ անոր խօսիս , փայտկարած երեսդ կը նայի , վասն զի այն տեսակ բաներէ համ չառնուր եւ չի հասկընար : Ա երջապէս եթէ Լորան ամուսին մ'առնու , ոչ սիրոյ եւ ոչ հոգւոյն դրմամբը պիտի ըլլոյ , այլ միայն սովորութեան հետեւելու . վտան չի կը մտածէ

որ ինչպէս մայրը իր հայրը առան է, նոյնպէս
զինքնալ ՚ի հարկէ մէկուն պիտի տան :

Աս հեգնական նկարագրութիւնը ծիծաղս
շարժեց իրաւ, բայց ամենեւ ին չախորժեցոյ, եւ
անոր դէմքանի մը խօսք ըսելու վրայ էի երբոր
տեսայ որ կոմսուհի մը դէպ ՚ի մեզ կը մօտի :
Այնքան վէս եւ ամբարտաւան էր իր գեղեցւ
կութեանը վրայ որ ոչնունի գրեր եին մակա-
նունը :

— Ահա քեզ դիցուհի մը, ըսի բարեկա-
միս, որ կարծես թէ շանթը ձեռքը՝ իրեն դըու-
շողը պատրաստ է մոխիր դարձրնելու : “Եսցէ
ինչպէս առ շրջանիս մէջ ասդիս անդին սիդա-
պանծ ու թեկին ՚ի թեկին կը ձեմէ : Աշուընե-
րուն սրութիւնը վայրենութեան կը համնի . կ'ե-
ռայ ու կը մրկի որ ամենուն աչքը իրեն դրա-
ւէ, եւ անվեհեր՝ թէ մարդ, թէ կին, իշխան
եւ թագուհի ՚ի զէն եւ ՚ի մարտ կը հրաւիրէ :

— Հատ լաւ կը նկարագրես զինքը, ըսաւ
իշտրիճ, գեթ որային կեղծ ու պատիր ձեւերը
շունի եւ առ մասին անկէ աւելի գովելի է : Բայց
որովհետեւ անգամ մը ըսին իրեն որ ակունքը
արքայիկ օձի կը նմանին, հիմա կ'երեւակայէ որ
մէկ նայուածքով կարող է մարդիկը մահուամբ
սատակել : Աակայն բնական համստութեան
շաւղէն կը խոտորի . աւաղ, քանի քանի կը վը-
րիպին ան կանսայքն որ առ ընթացքը կը բռնեն :

— Բայց խնդրեմ, ադ ի՞նչ խստութիւն է
քուկդ ըսի, կես մը սրտմանելով անոր կծու զիւ-

տողութիւններուն , [Թող թէ] Առան սյնքան
շարաջար կառելուն : Աս արդէն վատահ եմ որ
կանայք առ իրիկուն քենէ անուշ խօսք մը պի-
տի չե լսեն . դիտեմ որ կատարեալ մարդատեսց
ես : Լաւ : Բայց միթէ ստուգիւ առ շքեզ կը-
նազարդ երամին մէջ չկայ հոգի մը , չկայ սիրա-
մը , որ գաղտնի քուկդ յուզէ եւ ակնածութիւն
մը հայցէ :

— Այս կայ եակ մը , ըստ եռանդագին եւ
գրեթէ հաւաչելով , ու թէ որ անոր յար եւ նը-
մանը գտնուի մթերեւս երջանկութենէ յուսակը-
տուր շեմ մնար :

— Միթէ ելնեմ սա վալվլուն աստղե-
րուն մէջ վնասուելու ան արուսեակը , թէ ոչ՝ հե-
ռուեն ցաւցընելու ժաժար ես :

— Ելիր որոնէ եւ անշուշտ կը գտնես . վա-
սըն զի մեկ հատիկ է : Աս ալ իրաւ է որ առ տե-
սոկ հանդէմներու մէջ այնքան շինծու խղաղել-
ներ կան որ չգիտցողը հաւանական է որ վրիպի .
բայց , բարեկամ , արդէն անոր անուշ նշոյիք զիս
կայրէ :

— Ի՞նչ , միթէ սպիտամի հագուած է , վար-
դագարդ մաղերը . . .

— Շարունակէ , շարունակէ , ըստ աչքը
զմայլութեամբ կուսանի մը վրայ սեւեռելով :

— Ահա մազերն են խարսեաշ , եւ աննկա-
րելի գեղեցկութեամբ սեւ աշուըներ ունի :

— Ճշմարիտ պիզոս թունտ կը հանես , բայց
շարունակէ :

— Եւ կերպարանը , ձեւը , շարժուածքը
եւ քալուածքը , սրչափ շնորհալիք եւ համբոյը
ու միանդամայն հրապուրիչ եւ հլու են :

— Աքանչելի է նկարդ , դոչեց Խարիճ :

— Իսկ նոյսուածքը բոլոր առձին անուշու-
թիւն տալով ամեն բարեմասնութիւնները կը պը-
սակէ . եւ երբէք տեսած չունէի օրիորդ մը որ-
պյնքան ընտրելի եւ գերազանց ձիրքերու հետ
այնչափ ընդաբոյս պարզութիւն մ'ունենայ :

— Իմ սիրելի բարեկամ , զքեզ զրկելա կու-
տսյ Խզապէլին նկարադիրը այնպիսի վառվւուն
կերպով ընելուդ . ան էակը զոր կը յարգեմ եւ
ուշխարհիս մէջ ամենէն աւելի կարող էի սիրել :
Ես ըսելով՝ Խարիճ որտին խորէն հառաչեց :

— Ի՞նչ ըսելէ կարող է սիրել :

— Այս , կարող էի , բայց չէի ժապհեր : Եւ-
դուկ Լորա , կը նայիմ որ ան միտքէդ թռաւ . քա-
նի որ Խզապէլը տեսար . ինչպէս չի մոռնաս : Ա ան-
զի մէկը բոլորովին կեղծիք՝ միւսը ստուգութիւն
եւ անկեղծութիւն է . ան մի միայն նորաձեւու-
թեան վարպետն ու հայելին է , աս՝ թէ վեհանձ-
նութեան եւ թէ բնութեան անարատ շուշանը :

— Օ անազանութիւնդ ճշգրիտ է ու ազ-
դու . եւ քանի Խզապէլը դիտեմ՝ կը նայիմ որ գո-
վեստէդ վեր է :

— Ատուգիւ կատարուն օրիորդ մ'է . ըսաւ
Խարիճ . կ'երեւի թէ Եւրոպայի վսեմագոյն եւ
փառաւոր գահի մը շնորհն ու զարդն ըլլալու հա-
մար ծնած է . Առեւայն ի՞նչ վեդով պիտի զդայիք]

ինչպէս եւ զջացած եմ, թէ որ անգամ մը աղը
բիւրի մը մօտ, կամ ծաղիկներու եւ դալարագեղ
հովիտներու մէջ պարտիլը տեսնէիր: Ինքը թարմ
ու զուարթուն բնութենէն թարմագոյն եւ իբր ա-
նոր էն սիրական աղջիկը կը թուէր: « Եղին պա-
հուն իր համայն անձը, ինչպէս հիմայ, կենդա-
նութիւն եւ հոգի կը բուրեր: Զկայ աքիս մը այն-
պէս յստակ եւ մաքաւր, շկոյ վարդ մը այնպէս ա-
նուշ: Ենոր մարմանայն համեմատութիւնը Միլտո-
նին սա խօսքը միտքս բերաւ թէ:

« Ինքուշ ոտութները, շնորհ բնասուր,
Փափկիկ հեշտութիւն քեզի են տրիտուր:
Ենոր աչութները եւ շունչը զԱ էքսփիր յիշեցուց
ինձ,

Ակունքդ հրաբուն աստղեր, լեզուդ քաղց-
րիկ օդ են:

Այսին, բարեկամ, ան մենաւոր պատոյտները որ եր-
թեմն կ'առնուր, բնաւյիշողութենէս պիտի չելնեն:

— Իրաւն ըսելով՝ առաջին անգամն է որ ըզ
քեզայդպէս սիրավառ կը տեսնեմ. եւ ան գուժա-
լի խօսքերդ ու իուսուկնեն սիրել, քայլ չեն ժողոհեն, ինչ
կը նշանակեն:

— Ինչ որ կը նշանակեն ան իմացիր:

— Ի՞նչ, միթէ արիասիրտ Խարիճս աս վի-
ճակիս մէջ պիտի տեսնէի. դուն վեհերոտ: դուն
մէկդի քաշուիս եւ խօրհիս: Զես նայիր անդին
որ հանդիսականաց ընտիր մասը անոր չորս դին
առեր են:

— Քայլ ինդքեմ, հորդուց Խարիճ, ճշմա-

ըիտը ըսէ , միջէն կ որային եւ Խղապէլին պաշտօնարկուներուն մէջ զանազանութիւն մը չեն գտններ :

— Դիւրին չե դանելը . վասն զի արագաքուսա ամեն բան նոյն պայմանական քօղին տակ թաղուն է : Աակայն դարձեալ տարբերութիւն մը կը նշմարեմ որ թերեւս ուրիշին աչքին չեղարներ :

— Ո՞րն է ըստ եռանդով մը , իր միտքին համաձայն պատասխան մը յուսալով :

— Խղապէլը , ըսի յարդական եւ բարեմայն կերպ մը կը դասէ մարդկան տռջեւ , կ որան աւելի աշխայժ եւ շատաբան է . Խղապէլին սիրատուներն անկեղծ եւ անձնանուէր կ'երևէին եւ միակ անոր վրայ կը խորհին , իսկ կ որային բարեկամները անոր հետ ժամանակ անցընելսու համար կը խօսին եւ մինակ իրենց վրայ կը խորհին :

— Աիրական բարեկամն , գոչեց Խտրիճ , յիրաւի պատգամի մը պէս կը խօսիս : Ահա բուն իսկ Խղապէլին մօտեցողներոն խորհրդոց անհեղանուննելու եւ անոնց ջերմեւանդ յարդանիքն է որ միտքո գրաւեց եւ սիրտիս մէջ կայծ մը ձգեց : Վասն զի զինքը տեսնելս եւ սիրելս մէկ եղաւ :

— Դուն , դուն այդպէս խօսիս . դուն որ ամենաւն վրայ կը ծիծաղիս եւ մանաւանդ սիրահարներուն : Բայց չեմ կարծ եր որ սէրդ հին ըլլայ , վասն զի ինձ կ'իմացընէիր , կարելի է երկօրեայ կ :

— Տորուան մ'եր , ըստ եւ նորէն հառա-

Հեց :

— Ա՞իթէ բնաւ սէրդ չի յայտեցիր :

— Եւ ոչ կերանքիս մէջ խօսած եմ անոր հետ :

— Ապելի՞ է, ըսի, զարմանքս տանելով :

— Եւ ոչ առջեւը ներկայանալ ուղեցի :

— Ամենեւին անիմանալի են ինձ խօսքերդ :

— Ո՞ի միայն խոհեմութիւն էր իմ, պատասխանեց Խարիճ : “Եակ Խզապէլն իմ հին բարեկամիս Ո՞աբեղի մը քոյր բլալով՝ բնաւ ինձ նման մշուառ սեպուհի մը յարմար չէի գրաներ : Ա ասն զի կ'զգայի որ տեսութեամբ միայն պիտի չի շատանամ, այլ ուրիշ բանի եւս պիտի բաղձանք.քաշեմ. երկրորդ՝ Խզապէլ տակաւին քըսան երկու տարեկան չկայ ու ես եմ երեսուն եւ երկու : Ա երջապէս նկատեցի մանաւանդ որ անոր անուշութիւնը սիրող եւ գեղեցիութիւնը պատշտող շատերը կան . մինչդեռ ես հաւանական է որ ահարիս եւ ատելի կ'երեւիմացքին կարծեցւ եալ մարդատեցութեանս համար, թէ եւ ըստ ինքեան մարդատեաց չեմ : Զէ, չէ, բարեկամ, արդէն ամեն նկատմամբ անյոյս էի, ուստի անոր հետ մտերմանալէն կը խորշէի : Ճշմարիտը ըսելով ասդիս անդին վրան հարց ու փորձ կ'ընեի, ան բարեմիտ գիտաւորութեամբ որ պակասութիւն մը գանեմ եւ գաղտնի սէրս մարեմ. սակայն յաւալին ան է որ վրան թերութիւն մը չգտայ : Աւետարանին անէծքը կը կրե, վասն զի ամեն մարդ գտվեսանի : կը խօսի անոր համար :

Ապրիլյէր երկու դար առաջ մաքդարեաւ կան ոգւով անշուշո դրած է Խզապէլին սրտաշարժ նկարագիրը, զոր կարգալուս այնքան սիրտն յուղաւ որ չի կարգաւելու ուխտ դրի մինչեւ որ ան անձին բնատիպ պատկերը չի գտնեմ :

— Խնդրեմ, ի՞նչ տեսակ նկարագիր է :

— Եթերան դիտեմ, ուստի միտ դիր : Լազարիյէր նտիս Լորամը նկարագրելէ ետեւյանկարծ այսպէս կը ճառէ : « Ան նաեւ քանի մը կանայք որ պարզ եւ բնական մեծաթիւն մ'ունին, որն որ կերպերու եւ շարժուածքի շինայիր, այլ առնոր աղբիւրը սիրտէ կը հսոփ եւ կարծես թէ իւրենց ազնուականութեան բնածին շառաւիլն է : Աս է անշուտք բայց մեայուն արքանառարսոնիւն մը բիւր եւ բիւր առաքինութեամբ զարդարուն՝ զոր թէեւ կը ճգնին համեստութեան քողին տակն ամուր պահելու բայց անոր տակէն կը սահին կը սպրդին եւ աշք ունեցողին ակներեւ կ'երեւին : »

— Հիմա կէս մը հասու եղայ թէ ինչն համար գեղեցիկ սեռին դէմ կը խօսիս . ինչու Լուսային դէմ այնքան միրժրածես, զորն որ ուրիշներուն հետ Խզապէլին գերազանցութեանը կը զուհիս, ինչպէս որ Աքիլլէս իր գերիները Պատրուկիւսին հոգւոյն ձօնեց : »

— Խզապէլ իր գերազանցութիւնը հաստատելու համար զոհերու կարօտ չէ. ու թերեւս զիս առէ թէ որ իմանայ որ ի՞րը գեր ՚ի վեր ըլլալուն ուրիշները չեմ յարգեր :

Այ եակը որուն վրայ գովեստ թափերէն չեր

գաղրենը Խտրիճ, դեպ ՚ի մեջ մօտեցաւ եղբօրը
 թեւին յենած : Բնդհւնուր զդացման մը ար-
 ձագանգը պիտի տամ թէ որ լսեմ թէ անոր
 ազնիւ եւ համբոյր կերպարանքը եւ շարժուած-
 քը արդարեւ Խորայինը կ'արտափայլէին : Մե-
 ծամիտ իսկ խեղճ Խտրիճ յանկարծ ուժէ ին-
 կաւ եւ առջի դիտաւորութիւնը կորոյս : Խւ
 զարմանք չեն : Խնչու որ արդէն Մարքէզին
 հինօրեայ եւ վարժակից բարեկամը գտնուելսվ
 անհնար էր որ առջեւէն անհետ ըլլայ եւ Մար-
 քէզը բնականարար իր քոյրն անոր պիտի ներ-
 կայացընէր : Ծակպէտ եւ արդէն զիրար տե-
 սեր էին, սակայն հիանալի եւ դուարձալի էր
 դիտելն զանզուսպ Խտրիճը, ան որ ամենուս ահ
 ու դոզ կ'ազդէր անաչառ դատման եւ սրա-
 տեսութեանը համար, բոլորովին վհատ, ակըն-
 կոր եւ ամօթապարտ : “Եսյն պարագային յար-
 մար քանի մը աննշան խօսքեր լսելու աաեն,
 զոր ուրիշները այնքան հեշտիւ կը թափեն,
 երեսը կարմրիլ եւ լեզուն թոթովել սկսան :
 Իսկ միւս կողմէն կուսանը աննկուն եւ անխը-
 ռով դէմքով բնահոս քաղցրութեամբը յիշե-
 ցուց Խտրիճին որ արդէն տարբեր տեղ եւ ու-
 րիշ տեսարաններու մէջ իրարու հանդիպած են :
 Խտրիճ նոյնը հաստատեց եւ հովուական ձորե-
 րուն ու Ուենոսի ափանց վրայ քանի մը խօսք պիտի
 յաւելուր, բայց ձայնը մարեցաւ եւ ստուգիւ
 կարծեցի որ հիւանդ է : Վանի զարմանալի կ'ե-
 րեւէր, գոնէ ինձ, որ Խտրիճին անձարակու-

թեան պատճառը նոյն միջոցին սիրոյն անկեղածութենէն կը ծագէր . վասն զի երբէք սիրահար մը առջի անգամ իր սիրուհւոյն առջեւ այնպիոի անշահ վիճակի մը մէջ երեւցած չունէր : Աւստի ուրախ եղայ որ Առարքէզը սկսաւ հեռանալ ապսպրելսվ Խարիծին որ զանց չառնէ հին բարեկամութիւննին նորոգելու եւ երբեմն տուն տեսութեան գնալու : “ Որովհետեւ Աւենոսի տեսարանները կը սիրես , ըստ քեզի քանի մը նկարներ ունիմ ցուցընեմ եւ աներկմիտ եմ որ կը հաւանիս : Արդէն քաջնկարիչ ըլլալովզ՝ եթէ հաւանութիւնդ ստանէք , հաւասարի եմ նաեւ որ Խզապէլ շատ պիտի ուրախանայ , վասն զի ան նկարներն անոր ձեռակերտներն են : ”

Աս խօսքիս Խզապէլին դէմքը անուշ կարմըրուն դոյն մը առաւ եւ իմերբեմն ժպիրհ եւ աւրի հօր եղբօրորդւոյս շփոթն ու պարտութիւնը լրացուց : Աէրն արիութիւն եւ ուժ կ'ընծայէ ու մանց . Խարիծ ընդ հակառակն ունեցածն եւս կորոյս :

Ես սիրոյ վեպիս թելը առ ժամը թողլով էտական եւ ընդհանուր նպատակիս կը դառնամ , զոր , երկրորդ մասին մէջ պիտի յիշատակադրեմ :

ՄԵՍԻ Բ.

Կ՞նչէ Աէր :

Տարփաւոր, նազենի, (քօքէդ) ամուանու
թիւն եւ ուրիշ այսպիսի բաներ որ պատանին
ներու գգուելի են, ու թերեւս քանի մը ծերեա
բու :

Թռէեւ ծեր, թէեւ սիրոյ անյարմար
Գեղոյ ուժն ես դեռ կը յիշեմ .

Ատեն մը սիրտս այրեց, միաբիս հիմայ կ'ազդեյար :

ՏՐԱՑՏԸՆ :

Հարկ կը համարիմ առաջ իմ սիրոյս վրայ
խօսիլ եւ խսստովանութիւն մ'ընել հոս, որով
թերեւս ամօթապարտ պիտի երեւիմ, սակայն
ծշմարտութիւնը չի ներեր զայն քօղարկել :

Միթէ ընթերցողը պիտի զարմանայ (չի
զարմանար թէ որ մարդկային սիրտը կը ճանչնայ)
երբ լսէ՝ Խարիծին խորհուրդներուն միտ չգնե-
լով՝ Լորային սէր կապելս : Անշուշտ իմ Մէն-
տորս առանձին գործով գուրս էր գացեր եւ 'ի
դարձին զիս սիրոյ խորվիրապին մէջ գտաւ :

Ի՞այց ես ալ ըսելիքս ունիմ : Ազդէն հօրս
մահուանէն ետեւ հօրեղբայրս նաեւ մեռնելով
հարստութիւնս կը կնապատկերէր . իսկ Վ ելմինկ-
դընի գերդաստանը անդադար զիս իրենց տունը
կը հրաւիրէին : Իմ այցելութիւններս Լորային

Հաւանելի՞ էին թէ ոչչէի կարող իմանալ : Ա՛եւ
ըեւի որ զիս բաւական կատարուն չէր գտներ .
թէեւ միւս կողմէն անյոյս չէր թողուր : Բայց
ինքը անժերի նաղենի մ'էր ու ասկէ ամեն բան
կ'ակնարկի : Վարունակ ժողովիլ , շարունակ տես-
նուիլն ու օրիորդին յուսատու կերպերը միտքս
գրաւեցին : Տակաւին հազիւ թէ քսան երեք
տարեկան էի ու անոր կարթին որս ինկայ : Ետ-
քիծին խրատները , զոր նախապաշարմունք կը կար-
ծէի , բոլորովին մէկդի դրի : Վասն զի ա-
ռանձինս կ'ըսէի թէ “ Այսքան իրենին յարեր
է որ իմինիս բուն արժէքը անկարէ տեսնելու ” , և
Վերջապէս կատարեալ սիրով սկսեր էի վառիլ :

Ով որ բան մը գիտէ , պիտի գիտնայ նա
եւ որ այսպիսի վիճակ մը բնաւ կայուն սկզբան
մը չի հետեւիր : Աէրն ինչպէս կը ծնի եւ ինչ-
պէս կը մարի հասկընալու համար , ոչ բանակա-
նութիւն , ոչ խոհեմութիւն , ոչ նախատեսու-
թիւն եւ ոչ զննութիւն կ'օգնեն . թէ եւ անհը-
ռաժեշտ կը թափ կ'անցնի , ինչպէս որ յանկարծ
կը ծագի : Աարճ ըսեմ , վերլուծութեան բովին չանց-
նիր , թէեւ նկարադրելը հնարաւոր է : Եսալ
մեջն նկարադրելու պիտի ջանամ :

Ի՞նչ կ'ըսէ Լապրիյէր : “ Աէրը անմտա-
ժեր կը ծնի բնաւորութենէ կամ տկարութե-
նէ ” : Յժէ որ այս այսպէս է , միթէ մեղապարտ
եմ Լորան սիրելուս : “ Գեղեցիկին մէկ նշոյլը
կարող է մարդ սիրահար զսպել եւ լծել ” . եւ նոյն
հեղինակս կը յարէ թէ մինչդեռ բարեկամու-

թիւնը ծանը ծանը կ'արդասաւորի եւ բազմարդիւն տարիներու կարօտ է կատարելութեան հասնելու , սիրուն դէմք մը՝ կամսիրուն ձեռք մը կըբնան իսկցյն լիրալիր սէր աղդել : Աակայն զարմանք է որ Աապրիյէր չէ լրացուցեր իր խօսքը աւելցրնելով թէ՝ ան սիրատու սիրուն դէմքին կամ ձեռքին աղդումը քանի տեւէ , աղդ եւ նըրատ անտես կ'առնուին եւ մանաւանդ կը զայրացընեն , եւ թէ՝ որովհետեւ երերուն սիրոյ վրայ կը խօսի , կընայ դադրիլ առանց առթի , ինչպէս որ յանկարծ ծագեր էր :

“ Ինչպէս ակնարկ մը կը վանէ , նոյնոպէս կըրնայ ստեղծել ” :

Աակայն ինչպէս , ե՞րբ , ի՞նչ աստիճան ըոտեղծուիլը եւ ո՞րքան շուտ եւ ինչ առթիւ մարիլը՝ բնադետները , բարոյագետները եւ իմաստասէլք չեն հնարեր լուծելու : Աւստի ոչ միայն տարօրէն այլ եւ տրամաբանօրէն վճռել եւ հասու ըլլալ անհնար է թէ ի՞նչ տեսակ հիւթէ , ո՞րպիսի բարակթելերէ յօրինուած է անոր սատայնը : Ինչպէս թեթեւ , քանի՞ տկար , քանի՞ հզօր կ'երեւի , որքան անհնարին եւ ի՞նչպէս դիւրին է քակել խորտակել : Աամիկըրէ Առոմեօն* որ սէւը կանուանէ ,

“ Բան մը որ նախ յոշնչէ գոյանայ ,

Օանը եւ հեշտ է , ՚ի զուր միշտ հնհնայ ,

Ենձեւ վիրապ՝ որ շէն շնորհ ցոյց տայ

Աապար թրթուր , հուր , ջուր , շոգի փայլուն ,

* Ըերարիբին մէկ ողբերգութիւնը :

Իքուն ւ' արթուն՝ եթեր՝ սահմանն անհօւն,, :
 Օձ որ սիրոյ էութիւնը սահմանելու հա-
 մար տրտմալի Ոռոմէօն այսպէս կը ասնջուեր,
 ուր մնաց ես : Ուստի խնդրով տեսական մասը
 մէկդի թողլով՝ բունիսկ գործնական փորձերու
 դառնանք , ինչպէս որ Պաքօն բնական իմաս-
 տասիրութիւնը իրական փորձառութեամբ հաս-
 տատեց :

Առաջին հարցումն աս պիտի ըլլայ . աերն
 ինչպէս երեւան կը հանուի : Ես հարցումն թէ
 եւ նախապէս ընելս բնական է , սակայն սատա-
 նայ նազենիի մը սիրոյն յայտարար նշանները քըն-
 նելու համար չէ , վասն զի անոր բնութիւնը նոյն
 ինքն Պաքօն անզօր է զննել , թէ եւ սնդիկին
 բոլոր յատկութիւններուն եւս տեղեակ ըլլայ :
 Եւլ մի միայն անփորձ պատանիի կամ կուսանի
 կ'ակնարկեմ , որոնք շատ անդամ 'ի նանիր կը
 ճգնին թագուն պահելու սիրոյ անզուսպ իշխա-
 նութիւնը որմէ այնքան կ'ախորժին :

Այրական անձի մը անակնկալ ներս մտնե-
 լուն՝ կամ միայն անոր անունը լսելուն օրիորդի
 մը կարմրին՝ իսկայն գաղտնիք մը , որ թերեւս
 տարիներով անյայտ պահուեր էր , երեւան կը
 գնանէ : Խակ անդամ մը սիրայօդ զոյգ մը ընկե-
 րութեան մը մէջ առանձին եւ անտես սրտակցե-
 լու վրայ էին , երբոր յանկարծ ընդհանուր խօ-
 սակցութեան կանգ մը գալով՝ իսկոյն ձայն ձուն
 կտրեցին , շուտարն ու շփոթ առին զիրենք՝ ամօ-
 թահար եւ նշաւակ մնալով ամենուն առջեւ :

իւն որ անվըդով շարունակէին խօսքերնին՝ ներքին զգացումնին չէին մատներ :

Աւրիշ նորահաս կուսան մը ինքն իր անձին մատնտուն եղաւ՝ երիտասարդի մը երաժշտական տաղանդը գովուելու ատեն՝ ըսելով միայն թէ՝ ստուգիւ շատ ընտիր կը նուագէ, սակայն այն քաջագոյն եւս : Հարցին որ երկրորդ այնը ո՞վէ . գոյն առաւ տուաւ եւ վարանմամբ ծանօթ գեռահասակ զինուորականի մը անունը թութովեց : Ամեն մարդ իսկոյն հետեւցուց թէ զերար կը սիրեն եւ արդարեւ վերջը ամուսնութեամբ նոյն կարծիքը ստուգուեցաւ :

Դարձեալ օրիորդ մը՝ որ աս մասին աւելի բաղդաւոր էր թէ ոչչգիտեմաս կերպով սէրը բերնէն փախուց : Ա'երեւի որ երիտասարդը անվըստահ էր օրիորդին սիրոյն վրայ . ու թէ եւ ինքն իր սէրը բաւական նշանակերէր, երբէք ուղղակի յայտնած չէր : Առաւօտ մը վարդ մը շնորհեց կուսանին եւ հարցուց անոր ազնուութեամբ : “ Մի թէ անուշ չէ աս վարդս : Օրիորդն ուրիշ բանի ակնարկելով՝ համեստութեամբ պատասխան տուաւ : ” Հարցմեր ես . բուն իսկ հօրըս սիրածն է : Աւելորդ է ըսել որ զիրար գըտան :

Դայց այս բազմադիմի նիւթիս մէջ ըրած էն տարօրէն գիւտս աս եղաւ որ, չէ թէ միայն սէրը երկու հոգիի մէջ կրնայ գոյանալ, յարատեւել, տանջել, կտմ մարիլ եւ կրկին ծնիլ, այլ եւ սիրականները նոյն միջոցին կրնան անծանօթ ըլ-

լու իրարու :

Իրաւ է որ Աստրիծին փորձը եւ օրինակը աչքիս առջեւն ունէի, բայց անոր սէրը թէեւ ծածուկ, անյայտ չէր + ուրիշնկարագրութեամբ մը ըսածս հաստատելու եմ:

Միրպէլ զՄիլմնդը տեսաւ պարտհանդէսմը : Գևեղ եւ Նորհանունէր հոն, եւ Միրպէլ հիացաւ մնաց անոր վրան, թէեւ բնաւ առաջուց չէր տեսեր, եւ ոչ անունը գիտէր : Երիտասարդը սկսաւ անոր հպիլ, քծնիլ, սամսարիլ, ամեն շարժումին աչքը տնկել նայիլ, քայլին հետեւիլ, շրջպարին (վալց) բոլորը կամ գառապարին (քատրիյլ) անել բաւղին մէջ ետեւէն իյնաւ . Ուր որ Միլմնդ տեսնուի, հոն եւ Միրպէլին աչքը, որ փալվլուն էին, կը թռին ու միշտ ակնածութեամբ օրիորդին կերպարանը, հասակը, ձեռքը, ոտքը կտիկ կտիկ կը զննեն : Վարդէն ակներեւ էր որ Միլմնդ յաղթանակը, եւ արդարեւ արժանաւոր յաղթանակ մը, կը տանի եւ Միրպէլին սիրտը կ'որսայ: “Եսյն պահուն պատանին տեսնալուն որ իր լուին նուերը ընդուանելի է օրիորդին, սիրտ եւ յոյս կ'առնու : Իսկ օրիորդը քանի անոր ակնարկին տակը կ'իյնայ, աւելի աշխայժ եւ գոյն կ'ստանայ, ոտուընելն աւելի հովաշարժ, կերպերն աւելի շնորհալի կը գտառնան քան թէ երբ ուրիշ մը նկատէ զինքը : Ահա աչուընին իրարու կը հանդիպին : Ծնեթեւ սարսուռ մը, թեթեւ այլայլում մը կը մատնէ օրիորդին կերպարանը : Երիտասարդին հետապնդին

ական ժպրէսութ Ենէն խորչելու կամ թերեւս ծրատ-
ժելու համար, իը դաւանայ, կը հեռանկայ եւ սրա-
հին մշկ անկիւնը կը քաշուի : Անդին պատանին
կը սրտմտի, չի նայիր ալ երեսը՝ այլ ուրիշի մը
իը գի մէսէ հետք կ'սկսի իյնալու ծիծաղնը : Բացց
ինչ ժբուտ, սիրար Միլմնդն է առեր ։ Կորէն
Միլմնդ կը տանիի յաղթութիւնը : Ա ասն զի
քովէն անյնելու առեն կը առեսնէ որ Միրպէլի-
րեն կ'ակնարիէ հատկինալու համար թէ արդ-
ոք աչք մը կը նետէ իրեն թէ ոչ : Կը տամար-
դին ըրածը անխօհնմութիւն էր. վասն զի իսկոյն
յայտնեց որ անտարբերութիւնը շինծուէ, եւ կրինա
կ'պատիժը կը եց միւս կողմէն : Այսպէս թէ եւ
զիրար չեն ճանչնար դեռ, եւ ահա արդէն տի-
բահարական կ'իւր սկսէր էր, որուն վերջը, ըստ
սալորականին, աւելի մերժիւ կապէլ էր երկու
սիրահարները :

Միլմնդին նախանձը շարժելու համար

Միրպէլին ըրած փորձը, ինչպէս որ ըստ, վր-
անգաւորեր, վասն զի նոյն դաւր շառաւնակելն
առանց օրինրդին նայելու անհնար ըլլակով նոյն
միջոցին որ կը կեղծէր թէ ինելը ու սիրար ու-
րիշն առւերէ, աղջիկը ամորիսազած նաղին թե-
լը կարեց եւաւելի ամսեղութը լուն շատ պրզ-
տիկ ձղեց :

**Արաւ է որ ամա անցքերը լուելեայն կը դառ-
նային, բայց ովկ' կը նայ սւրանալ որ արգէն ու-
րը, այս բաղմակինը սէրը կը տիրեր անոնց
մէջ կատարածը միւլը սմառվածէց : Աջը իրար**

առ առարմացան , բնականապէս առաջին մըն-
ջիկ տեսութիւննին մեկնեցին եւ ամսէ մը ա-
մուսնութիւնը ամեն բան պատկեց :

Ամսէ մը + որշափ շուտ , պիտի բախու : Ըստ
չըսուիր թէ որ իմ ծանօթ ուղղամիտ իրբոնտա-
ցիի մը խօսքին կը հաւատաս : Աս եր Տէրմաշ՝
որ առաջին անդամ Ճառուտին տօնավաճառի մը մէջ
տեսաւ , մեծարեց , հետք պարեց , եւ միւս օրը՝ նոյն
օրիորդին հաւանութիւնը ստանալէն ետեւ , քա-
հանացին գնաց պատկուելու : Վահանան դէմ
կեցաւ , սատանան մէջ բերաւ . անմանել ու մէ-
կէն սիրելը փորձութիւն է , ըուաւ : Աակայն Տէր-
մաշ աս ոլսրուտ խրատին միտ չգնելով պա-
տասխանեց :

— Խռողութիւն շնորհէ , Տէր տէր , խրա-
տրդ լսելու պարտաւոր եմ , բայց հին է . ու չես
գժարիր թէ որ լսեմ որ քմացս անախորժ ըլ-
լոլուն՝ աս մասին իմ զիտաւորութիւնս խորհուր-
դէդ վեր կը գտասեմ :

— Ինչո՞ւ համար , հարցուց քահանան :

— Ան պատճառաւ որ սէրն առջի տեսօքին
կը բռնկէ ու կերէ օղիի պէս . իսկ հին սէր մը՝
կտրած եւ տաիպ դարեջուրի կը նմանի :

Աըդէն ըսինք որ սիրոյ ծնելուն եւ մարե-
լուն պատճառը հազիւ հազ ըմբռնելի է : Բայց
երբոր տեսնենք որ նուազելու վրայ է , ջան ՚ի
գործ դնել պէտք է որ բաժանումը վայելուչ
կերպով կատարուի : Աամսն զի թէ եւ հնարա-
սոր է որ սէրը թեւաւորի մեկնի , դարձեալ տե-

դը յարգական զգացումնը կը թողու : Խրաւ է որ ծանր վիճակ մ'է սիրական էակեն բաժնուիլը , սակայն կամացուկ մը հեռանալին աւելի ընտրելի է քան թէ նոյն առթիւ աղմաւկ եւ փոյնասուն հանելը : Ատուգիւ միշտ պիտի յիշեմ վառվուն գաղղիացի մարքեզի մը սրտաշարժազր , որ , թէ եւ խենդի պէս կը սիրեր իր սիրուհին , կերպով մը անկէ պաղեցաւ : Անգամ մը տունն այցի գնալուս հարցի թէ « Ք . տիկենին հետ ի՞նչ ջուրի մէջ է սէրը :

— Ա՛խ , մի հարցրներ բարեկամ , սէրերնիս ամենասսկալի բարեկամութեան գարձաւ :

— Արձեմ թէ առ ալ ատելութեան պիտի գառնայ , ինչպէս որ սէրը շատ անգամ :

— Կը սխալիս , բաւ , այնքան սաստիկ սէր չեմ զգացած վրան որ զինքը առեմ :

Հաս պատառխաննը իմաստով լի է եւ սիրոյ կնճառտ խնդիրն այնքան կը պարզէ ու կը լուսաւորէ որ զան իմաստաեր բնմթերցակիցն երուս ուշադրութեան եւ բնորոշութեանը կը թողում : Ատիայն գարձեալ մարքեզին բարեկամութիւնը վայելութիւն պահանջած էն աւելի շտեւեց եւ ասով կը հաստատաի Ոխոշֆուրօխն բսածր :

« Ինչո՞ւ համար կանայք բարեկամութեան այնքան ախորժակ չունին . զասն զի անհամկերեի երբ արդէն սէր զգացած են » :

Ի՞սոյ հաստատի՞ է ուրիշ գաղղիացի մը երբ կըսէ , « գարունը մէկ է տարւոյն մէջ » : Խակ Անդուհուկ ԱՅ ... » :

զանակներուն վիռվտսոթիւնն առակ դարձած է։
Եւ շատ մը քարուններ ունինք։ Արելի է առ-
նոր համար է որ մենք այնպէս անհեթեթ-
եւ անհաստատ ենք սիրոյ մէջ։

Ըստ կը ցաւիմ որ խօսքս զիս Առոյէս
Հեռացուց։ Ակայն ոէքը համայն պարագա-
յութ, այնպիսի ծարքալից գաշտ մ'է՝ որ անհր-
անարէ մարդուս ուղիղ շանդիմը հետեւիլը։ Ուն-
չունիր թէ որ քիչմը կանգ առնունք, քիչմը ծա-
ղիկ հաւքենք, քիչմը հոսուտենք եւ ճամբէն շե-
ղինք։ թէեւ քիչմը ուշկէկ՝ բայց գարձեալ նր-
պատահնուս կը հապնինք։

Երդ՝ կրկնեն պիտի խօստավանիմ որ Եւ-
րիծին խրաները սրային նկարը սիրուէս չի վա-
նեցին. սիրոյ մէջ զլիսկվայր ինկայ։ Փակ օրի-
որդը աս բանսդիմելով վարմանքը վոխեց, եղի,
եղիէ ցուրտ, ատո գարձաւ ինծի հետ։ Արրա-
մբառութիւն եւ յանդիմանութիւն բանի չեկան.
սիրավտու սիրուս մերժեց. անագորոյն քրիստ-
հին սիրահարժ պաշտօնիր անդդայիկեցաւ։ Ա սս-
տահ եւ հաւասար եղայ լիովին, առանց պատ-
ճառը դիսնալու, որ Ա որբան չի թէ մինակ կար-
գուած մարդու այլ եւ ինծի համար անդամ սիր-
ուր, թունա եւ գանդուրը առեղէն չի հաներ։
Երդորեւ պատիժս գտայ ամեն խորհութիւն ա-
կանջ գողելուկ. բայց ցաւալին ան է որ բաւա-
կան արիսութիւն չունէի սիրոյ շղթաս խորբա-
կելու. այլ կարծէի թէ անկէ հեռանալով միայն
ագռասում կը դաւեմ։ Ա ովասէն մասնամ եր-

որ Եշտրիճ ուղեւսրութենէ դասնալով՝ ինձ օդ-
նութեանը համաւ : “Եալս զիտաւսրութեանս
զօրութեամբ գեմկեցաւ բնատիպ պատճառի մը
համար ,

— Զէ , չէ , բոխ պէտք է որ հեռանամ ,
զինքը ալ չի տեսնելու ոպայմանաւ :

— Աւելի լաւ կ'ընես թէ որ աւելի մօտիս
անոր :

— Ի՞նչ . սիրտգ կատակ կ'սւդէ :

— Բնաւ , մաիր անոր տուտն ին տակ , կապ-
ւէ , սրակն զիսէ անոր նայուածքը , ակնարկէ ,
զննէ , անոր միտքին խորը մտիր , հսն գրուածք
կտրդաւ , երեսին ջպարը սրբէ , գուն գործէ որ
իր ներքին խորհաւրդք , ծածուկ զգացումները
դռւրս ժամփէ :

— Լաւ . ի՞նչ օգտատ ունին , բոխ մամբ
սալով :

— Օգուտն ան է որ անով աչքու պատով
մշտչը կը պարտաի :

— Անհնարին է :

— Անդիւտ դարման , վասն զի սիրածդ
հիմա Լորան չէ , այլ ուրիշ բան մը :

— Ի՞նչ բան :

— Լոկ գիմակ մը , զօր եթէ խզես հանես
գեմքէն՝ իմկայն կը դուժիս . միախիր ու կը կորու-
ւին ; վասն զի սիրուն նկարը մինակ կը ճանչնաս ,
իսէ թէ որ մնաս ու անոր իլիկը ծլիկը վինտուես ,
ի՞նչ աեսուկ էտկ բլալը ան ատեն կը համկընաս :

— Անապատկոյու հեռաւսրութեամբ դար-

մանս . . . խօսքս կտրեց ըսելով :

— Տեսապէս իրաւ է , բայց 'ի մասնաւորի բոլորսվին անհիմն է կարծիքդ : Ա ասն զի հեռուելն առ աքինութիւններու գանձ մը պիտի երեւի Լորան աշքիդ . բայց մօտեցիր , պաշտրէ , մրշակէ , փակիր անոր եւ վլխաղակդ իսկայն կր գրանես : Ա ակայն կարելի է որ չես փափաքիր սխալդ գինտուել եւ ելքաննկաթիւնդ ձեռքէ հանել՝ կուրութենէ բուժուելով :

Ա տու զիւ շատ բարկացեր էի , եւ զայրոյթն տւելի առաւ զիս երբոր Խտրիճ շարունակեց այսպէս :

— Բ ո՞իր որ Լորան ատեն ատեն սէրդ կը հրահրէր , տարակոյս շկայ որ կ'ընէր եւ նորէն կը բռնկէ զքեզ թէ որ ուրիշ նորբնծայ մը գտրանին մէջ չէ բռնած : Աներկմիտ եմ որ սիրոյ նու էրդ կր լսէ , սիրահոս լեզու էդ 'ի վար կը կախաւի յօժարամիտ . այս կը կախուի , գեթ տաս ըսպէի շափ : Բայց թող անգամ մը ուրիշ լեզուանի , գեղադ էմ , կարմրայտ եւ սեւամօրուս մարդ մը անոր մատենայ , իսկայն ըսածներդ կը մոռնոյ :

Երբէք Խտրիճ այսքան գժաբան եւ անտառնելի երեւցած շուներ ինձ : Ա ակայն ակամայ խրատին միտ գրի : Երբ թէ բանս գործս հատեր՝ սկսեր էի Լորային ետեւէն իյնտալ : Ուէ հայրը եւ թէ մայրը ու թէ ինքը սիրալիր բնողունելու թնան մը կը ցուցընէին ինձ , թէեւ եսնոյն սիրաշարժ գիտաւորութիւնը շունեի : Քանի մը շաբաթ սեռու Շահումը և ակնալէն

տեսէ՞ տեսայ որ Ա ռիմին խօսքը ելաւ : Ե ո-
 րան հրաշակերտ մեքենայի կտոր մ'էր , երե-
 սովորկ ու փալփլուն : Բայց իրօք նան-
 բասէր , ինքնահաւան , ունայնամիտ եւ անզգայ
 էր , եւ բանասիրութենէ , անկեղծութենէ : ու
 բնտրոզութենէ զուրկ : Ա երջապէս Լ որան զԱռ-
 լէնտ գտաւ , հարուստ ազնուականի մը կառսեր
 որդին , որուն քառսուն հազար լիրս պարտօր
 հայրը վճարեր էր : Ոչոյնտ տտեն մը վասնած
 դրամին եւ կնամնլութեանը համար նշանաւոր
 անուն մը ստացեր էր եւ հիմա նոյն անունին
 շուքովը միայն կ'ապրեր . որովհես եւ թէ գրա-
 մէ եւ թէ սէրէ ինկեր էր : Աս ինքնահաճ սիրուն
 պատանին տտեն մը սիրոյ լճակին մէջ առագաս-
 տալիր եւ անզեկ կը նաւարկէր . իսկ Լ որան նա
 եւ նոյն տեսակէն ըլլալով՝ իր վնատրոածր գր-
 ատ . եւ անոր սէր կապեց , շատր՝ անամնսին շի
 մնալու վախէն : Ճշմարիտը , թէեւ Ոչոյնտ եւ-
 րեսուն եւ հինգ տարեկան էր , բայց հրապու-
 րիչ եւ անդիմադրելի : Ճապիրհ ու միանգամայն
 սիրային նայուածք մը ունէր . գլուխը կամաւ կոր
 կը բոնէր ու կիսբաց մեղսյշ աշութներէն թեթև
 նշայլ մը կը հոսէր միշտ : Կարճ բաեմ . Լ որան զին-
 քը կատարուն Էակ մը գտաւ : Խրաւ է որ լիկուն
 ու կոշտ դէմք մը կ'ընծայէր , բայց որովհեաւեւ
 երեւելի էր բազմաթիւ կիներու հետ իյալ եւ-
 նելուն համար , Լ որան մեծ պատիւ կը համարէր որ
 այնպիսի անձի մը սիրոր գրաւեց : Ամուսնութեան
 օրերը հառան . Ոչոյնտ գեա պարտք ունէր , զոր հայրը

չուզեց ճանշնալ Եւ որդին ժառանդութենեւ հաւ-
նեց: Ա իլմինկդընի լըրան ալ աղջիկը տալու մար-
ժեց: Լորա եւ Ոսլէնայ յանկարծ կարդուե-
ցան . ինչպէս . անհնար է ըսել: Ուոլէնտ ծախ-
քին հասնելու համար թուղթ խաղալ սկսաւ , եւ
ունեցած ապրուսաը վրայ տալուն՝ ուրիշն հաշ-
ւին կը խաղար հինգ սակի օրական առնելով: Երբ
որ Լորան իր սեպհական լուսաւորութիւնը կու-
րոյս եւ իբր փետառած սիրամարդ անշուք մնաց ,
օտար բազդաւոր անձերու լուսովը ս սաւ շողալ:
Օրէրա , պարահանդէս , պարտէդ կերթար ու-
ղեկցութեամբ որ Եւ է գլթասիրա եւ աղնիւն-
րիտասարդի որ կը ցաւէր Եւ կը մխիթարէր դլա-
րան , իբր եղիւելք եւ առաջին սիրոյնահակը

Աս քնքուշ Լորայիս պատմութիւնն առար-
տելէն ետեւ թող իմ վրաս խօսիմ: Տակաւին
պեռահաստկ էի , ու դեռ կանանց հետամուռ:
Վրանի որ աղատ մնացի , թռչնի պէտ ծաղկէ-
ծաղիկ կը սաւառնէի առանց մէկուն վրայ դադար
առնելու փուշէ վախնալու համար: Տեսած ակ-
ջիկներէս ոմանք անուշ էին ի տես , բայց ուրիշ
անուշութենէ զուրկ: Ոմանք ուշիմ եւ բանիքուն
էին , այլ յատկութիւն չունեին . ոմանք յան-
դուզն , բայց ծածկամիտ եւ հնարագէտ: Ես
ալ սկսայ թեթեւամիտ քառնալ ու թեթեւուն եր-
բեմն անիրաւ: Բայց միթէ իմ սիրաւ էր միայն
սիրայ յեղախտիս թիւնը կըսլը , ուրիշներուն վը-
րայ ալ այնքան չուտով կը ներդործէր ինչպէս
անտութիւններու մըջ: Առողջիւ ինչ ուրը Եւ

թէ ոչ մեծ թագաւորութիւն մը: Աակոյն կը շըւ-
ւարէի մտածելով թէ՝ ինչո՞ւ մի եւնոյն էակը, ան-
հատ ժամանակի մէջ, թէ զմայլելի եւ թէ
զզուելի, թէ գրաւիչ եւ թէ ան գոսնելի գտունայ
առանց առթի: Աը նայիս որ կին մը այդուն մօտ
կը մեկնի պարահանդէսէ մը բաղմահոյլ անձնա-
նուեր գերիներու թագուհիի պէս. իսկ միւս օրն
արթնալուն եւ ոչ ստրուկ մը քովն ունի:

Անշուշտ կածկածս փարատելու համար իմ
պատգամներէս մէկուն դիմեցի որ է Բարք, եւ ան
ալ գիտցածս ըստ, թէ՝

Տես հոյլ նկարներ՝ մի եւնոյն կուսանին
Բաղրման իրար աննման՝ բոլորն իբր սուրբ թուին:
Դաեւ անձրեւ չի դարձած՝ շուտ կայուն ամպ
մը ընտրէ,

Աինստ բունէ մի թողուրնոյն ժամուան Անդին*է:
Ոմանը սիրոյ իմաստափառելունէնը (մի խըրտ-
նիք աս բառիս) փորձ փորձեցին զննելու եւ կ'եւ-
րեւի որ միաբերան աս վճիռս տուին թէ պատա-
հարի դործն է աւելի սէրքքան թէ ընտրութեան:
Աւստի եթէ այն կերպով կը ծագի, ըսել է թէ
նոյնապէս եւ կրնայ անհետանալ: Աս իրաւ է որ
օրիորդի մը նայուածքը, ձայնին հնչիւնը, կամ
սիրալիր թնտուածք մը կարող է իսկոյն մարդու
մը գլուխը դարձընել եւ սիրտը գրաւել: Իսկ
թէ որ սիրուհին այլակերպ տեսիլ մը յայտնէ;

* Տիանան, ոբսորդութեան աստուածուհին,
աս անուամը եւս կ'անուանուի, որ է Գելոս կըզ-
զին մէջ լեռ մ'ուը որ ծնած է:

ժպտելու տեղ ճակատը կնճռէ, մեկնելու ատեն
անոր ձեռքը շատ ուժգին կամ շատ մեղմիկ սեղ-
մէ, կամ լիտի բան մը ընէ, կամ անյարմար բառ
մ'ըսէ, կամ գէշ արտասանէ, յանկարծ նոյն մար-
դուն սէրը կը պաղի :

Ի՞արեկամներէս մէկը սիրուն գուսանուհիի
մը գեղին այնքան հարուեր էր որ, թէեւ բու-
լոր գիշեր ձայնովը զմայլէր, անոր գաւառական
առողանութեանը վրայ բնաւ ուշ չէր դրեր : Ո՞իս
օրը իսկոյն թռաւ գնաց օրիորդին՝ սիրոյ նուերը
մատոյց : Ի՞այց ետ դառնալուն սրտմտեր եւ պա-
ղեր էր օրիորդէն . վասն զի հարցուցեր է եղեր
իրեն թէ՛ ծինով սէյէրէ գացե՞ր է :

Անդամ մը՝ ես ալ մեղաւորս կ'ապաշխա-
րէի ամենասիրուն ֆրորիորդին պատկերին առ-
ջեւ : Ա'զմայլէի անոր ձեւին, կ'զմայլէի անոր գըլ-
խուն եւ մանաւանդԱ անտիկեան կերպով մազերը
շխտկելուն, կ'զմայլէի պարզխօսութեանը, կ'զմայ-
լէի պարելուն եւ ճշտութեան որով ոտուըները
գայթ'ի գայթ' երաժշտական չափին համաձայն
կը սահէին : Ա'ինակ ոտուըներուն վրայ չէի հիա-
նար, ինչու որ երկարատուտ շրջաղգեստիկը բոլո-
րովին գոցեր էր : Աս զմայլութիւնս շատ մը իրի-
կուններ տեւելէն ետեւ՝ յանկարծ անցաւ, հը-
մայական տեսիլն աներեւոյթ եղաւ, երբ առտու-
մը նոյն օրիորդին այցելութեան դացի : Ո՞չ,
այն ի՞նչ այլակերպութիւն էր : Գիշերուան հը-
րեշտակի նման էակը անշնորհ եւ շլստի մէկն
էր գարձեր : « Աստած էր, եւ նստուածքը անշահ »

ոսքը կ'երեւար, զոր թէեւ փողիլուն եւ ահ-
րիծ մէտաքսեայ գուղպանէր ծածկեր էին, լոյն
ու ծուռ էր, ու բոլոր մարմնոյն շնորհը աւրեր էր
ինքը շեղակի եւ ծուռ նստելուն :

Դուրս պտոյտի ելնելու կը պատրաստուէր,
եւ գլուխը դրած գտակը տձեւ ու այլակերպ բան
մ'էր . իսկ մի հարցըներ ինչ զզուելի սեւագոյն
ու եռանկիւնածեւ շալ մ'էր առեր կրնակը, որ բո-
լորովին մարմնոյն շէն շնորհը ծածկեր ու, հա-
մեստութիւնը՝ որ կնկան մը էն ընտրելի գեղն
ու զարգն է, անհետ եղեր էր անոր ներքեւ :
Ա երջապէս տեսայ որ մած զանազանութիւն
կայ երեկոյեան օրիորդին եւ առաւօտեանին մէջ:
Գու գիշերը թագուհի մ'էր, իսկ առտուն սե-
նեկապանուհի մը . ան ալ խիստ թափթրփած
տեսակէն :

Ուստի յեղամտութիւնս աս մասին անօ-
րինակ բան մը չէ մարդկան մէջ, ինչպէս որ վեր-
ջը հասկըցայ, եւ զարմանքը պէտք չէ պատճա-
ռել համակրութիւնը մի միայն գեղեցկութեան
վրոյ չի հիմնագին :

Ահա նորէն զարնուեցայ Երիշապէթ ա-
նուն օրիորդի մը, որ ինէ երես դարձուց դըս-
դուիշանխոհնեմութիւն մը գործելուս զոր պատ-
մելու պարտաւոր եմ: Երիշապէթ Լորա կուռա-
նին շափ գեղանի, խելքով անորմէ վեր էր, եւ
այնչափ կտրող կապող չէր: Բայց տակաւին չէի
գիտեր ան դովեստին արժէրը, զոր Բորբ կը
նուինէ ուսի, էակի մը համար հառաջենիս ա-

ուանց վրդովումի եւ այլայլութեան տանող կնկան :

Ատեն մը Ատրիծին միջոցաւ Խղապէլին հետ մաերմացայ : Օտրմանալի բան մ'էր տեսանելը թէ ի՞նչպէս ան ժամանակին կանայքը առիւն քրտինք կը թափէին որ նոյն կնկան անուանը մուր քսեն : Ամենէն միամիտը կրնար ըմբռունել աս ատելութեան ներքին պատճառը . բայց ես յանդէպս ուղղամտի կարգ անցնիլ փափելուս պատիժս առի :

Որովհէտեւ լսեր էր Խթիղապէթ առ Խղապէլ մտերմութիւնս, շատ անդամ հետո կ'իյնար եւ զիս կը խայթէր կծու խօսքերով : Օրին մէկը շատ աղաչեց որ Խղապէլին վրայ ունեցած կարծիքս անոր յայտնեմ : Աս տիմար ապուշի պէս պատասխան տուի թէ՝ կատարուն տեսուական պատկերն է դեղի, շնորհի եւ բարեսրութեան : Աս խօսքին՝ արիւնը երեսին զարկաւ . ու դեռ ես պատճառը կը փնտուէի ու ան բոլոր զվին հաղորդակցութիւնը կտրեց ինձի հետ :

Աս իմ ապշութեանս բուժք դոնելու շատ ժամանակ անցուցի : Աշխարհ ճանշնալու ետևեկի, իրու, բայց ոչ առանձինս եւ ոչ ուրիշներուն համար հետազոտութեանցս վորձը եւ արդիւնքը ՚ի զործ կ'ածէի : Ամթռչուն ընկերներէս մէկը (թռչուն՝ զի դեղանի սեռին չորս դին տարմատարմ կը թռչուանք, ինչպէս թրթուրները ճրտդին բոլորը) շատ յօժար էր (յօժարէն վեր չեինք ելներ) սէր կտապէլու սիրատեսիլ Խն-

տէ մարին հետ , որ իր գեղին վրայ չափեն աւելի համարում ունէր եւ դրւի շատ կը բռնէր : Օրիորդին առ ընկերս ուրը աւելի եփելու բարեսէր գիտմամբ օր մը երիտասարդին ինձ մտերմաքար բրած գովեստները խնաէմորին բարեմասնութիւններուն վրայ՝ բառ տռ բառ կրկնեցի անոր :

— Իւաւոկան գեղեցիկէ ան , ըսեր եր ինձ , բայց մի միայն գեղը աչքիս առջեւ ծանր կլիւ ճը չունի : Խմլտանգս անոր մտական արժողութ ենէն է :

— Խ՞նչ . բաւական գեղեցիկ մը , գոչեց խնաէմոր , ու բերնէն ուրիշ ձայն չելաւ : Այսկայն անկէ հետէ սկսաւ պաղ ու ծուռ աչքով նայիլ բարեկամիս վրայ , որն որ չոքիտէր ու ես ալ չեի համարձակէր մեկնելու թէ՝ օրիորդին անհեթեթ վարմունքին եռւթիւնը հաճելի գործ մ'ընելու եւ անգիս եւ ուղղամտութեանս անտեկնկալ պտուղն էր :

Եհա այսպիսի կարեւոր խնդրոյ մը վրայ զրելու ատենս առիթ գտայ քննելու ծանրակրշիու բան մը , որ շատերուն եւ մինչեւ ուշիմներու աչքին չի զարներ եւ թերեւս սնուտի եւ անշան կը թուի : Ոչէ՞ որ խնդիրը լոկ սիրոյ մասին բլար , թող թէ ան սէրը , որուն նպատակին է ամուսնութիւն , դարձեալ հաւատալուն է որ խիստ թեթեւ , սին եւ նանիր պարագաներէ կախում ունենայ այնպիսի ծանր վիճակ մը : Ենդամմը տեսայ որ նշանառք մը ետ եղաւ : Ոչէն պատանին անսոզիւտ , աղնուածին , նորահաս ,

Հարուստ եւ սիրաբոյրէր : Ա ամն զի օրիորդին բարեկամներէն մէկը խայթեր էր զինքը ըսելով թէ ի՞նչպէս կատուի մօրթէ թաթաղան հաղնող մը էրիկ կ'ընտրէ իրեն : Ի՞այց մարգիկներու բաղդը իրարու շինմանիր : Ուրիշ երիտասարդ մը եւ լաւ ու ոչ միայն առաջինին տեղը բռնեց, այլ եւ նենդամիտ հակառակորդէ ազատ մնաց : Անակ արժանաւորութիւնը սա էր որ շատ աղօւոր կը կապէր իր փողպատը եւ շատ աղօւոր կը հաղնէր իր փեղոյթը :

Ո՞հ, ամուսնութիւն, յաջող կամ անյաջող, աւազ, ի՞նչպէս մազէ կախուած է լրումըդ . փշուտ է ան ճահճան որ զմեղ քեզի կը տանի : Աակայն ամեն կանայք ոչ խղապէլին եւ ոչ Պէլինտաին կը նմանին : Առջինին վրայ այլուր պիտի խօսինք . իսկ թող Պէլինտան օրինակ ըլլոյ ան գեսաբոյս գեղանի օրիորդներուն որ իրենց իշխանութիւնը շարաչար կամ բրռնապէս կը գործածեն : Ի՞ո՞նութիւնը շատ մը գիւցազուններ բնաջինջ ըլլաւ, եւ որ մեծն է՝ աս պարագայիս մէջ նախակարգ կուսանի մը տունը եւ ապառնին աւրեց : Պէլինտաին սիրահարեր էր մեծանուն եւ ազնիւ անձ մը, որուն թերութիւնը էր միայն այրիսւթիւնը : Իսկ օրիորդը գեռաբոյս՝ եւ յԱնդղիա մէկ հատիկ էր պարու մէջ : Եսյնպէս էր եւ սիրահարը հասակի եւ պարու մասին : Աստիճանաւ բարձր էր օրիորդը, բայց ըստակ մը չունէր . պատառանունէ զուրկ իրաւ, բայց Խոեսասին պէս հարուստ էր տղան : Այսպէս եր-

կու կողմէն ամուսնութեամբ երջանիկը լլալու հարկաւոր պայմանները գտնուելէն ետեւ՝ ովք կրնայ երկմտիլ վախճանին վրայ : Աակայն եկու նայեսր Պէլինտան վէս ու բռնաւոր էր եւ այրի եւ րիտասարդին խօսքիազ տալէն ետեւ, ոտք կու խեց որ առջի կնիկէն ունեցած երկու սիրուն զաւակներն ազդականներուն զրկէ, որպէս զի ամուսնական հանդսառութիւննիս, կըսէր, չի վրդովի . տղան խնդիրը մերժեց ու սէրը բարկութեան դարձաւ : Խոհ Պէլինտա՝ հիմա որ պառաւկէկ աղջիկ մ'է՝ ահ ու վահ քաշելով մինակուկ կ'ողբայ թէ որբան վտանգաւոր բան է բաղդը քէնցընել անիւրաւ բռնասիրութեամբ : Ան դէպքս, ինչպէս որ սովոր է, ամենուն բերանը ինկաւ, եւ աս վճիռը տուին որ, թէ օրիորդը եւ թէ մարդը դատապարաելի են, եւ երկուքին ալ վարձքը կատար : Աասին զի մեկն ու յայտնի է որ երկուքին ալ սիրտը ճշմարքտ սիրով չէր վառեր : Պէլինտաին ուղեղը իր սովքին վրայ եւ երիտասարդին բիբերուն մէջն էր : Խոհ ասոր ալ միակ արժողութիւնն էր քսակը, որով օրիորդին երեւակայթւթեանը կը տիրէր :

Ծաէպէտեւ մարդկան բնաւորութիւններու քիչ շատ բանիբուն գտայ, տակաւին կիներունը հասկընալու համար այբ ու բէնն էի : Ուստի անկարելի էր առ անձինս մեկնել բարեկամիս մէկուն սիրահարտկան պատահարը : Ան երիտասարդը հողի կուտար կ'առնուր եւ խելքը կը թռէր օրիորդի մը համար : Անպակաս էին դանգատ եւ

միմաւնջ բերնեն՝ անոր անորոշ վարմաւնքին վրայ ։
Եսայց յոյս ծնաւ սիրտը յանկարծ երբ օրիորդին
հայրը, որ տաեն մը սիրոյն էր քաջալեր, միտքը
փոխեց եւ հաւանութիւնը մերժելուն վրայ միայն՝
օրիորդը սկսաւ անուշ աչքով նայիլ եւ երիտա-
սարդին ժմտիլ : Աս զարմանալի կը թուի, թէ
եւ ստոյդէ : Ի՞սայց աւելի հիանալի կտորը անոնց
ամսւանութենէն եաբը իմացայ : Այս է, սիրահա-
րըն եւ աղջկան հայրը այնպէս վարուելու իրենց մէջ
առաջուց որոշեր են եղեր : Ո՞իթէ աս եղելութիւ-
նըս Ո՞ոշֆոքօին սա դիտողութեանը վկայու-
թեան շիգա՞ր :

“ Աիրոյ մէջ ստէպ մարդուս երջանկութիւ-
նը շատ բաներէ անգէտ ըլլալէն է քան թէ գիտ-
նալէն : ”

Իմ զննութիւններս աս անհատնում նիւ-
թիս վրայ երբ կ'ընէի՝ ուրիշ բնաւորութիւն մը
ճանչցայ, որ Ը էքսբիրին նկարագրած մէկ անձին
պէս կընանք “ ծերունի սիրավաճառ մը ” կոչել :
Ո՞իշտ ամսւրի եւ միշտ սիրոյ խայթը այնպէս սիր-
ար կը մաշէր, որ տասն վեց տարեկաննէն սկսեալ
մինչեւ վարժառունը կանանց մէջ կը ճոճէր ու կը
քծնէր անդուլ : Ը ատերը, որ հիմա թուներ
ունին, անտրմէ բոհ բոհ ու սիրոյ լեզուն լսեր են.
Բայց ոմանք այնչափ անշնորհ, եւ ոմանք այնպէս
սարսափելի տգեղ են՝ որ նոյն անձին համար խօսք
կը դառնար թէ կապիկ մը եթէ կնկան հագուս-
տով առջեւը գնեն, տնոր անգամ կը սիրահարի :
Աս գիտնալով, մանը աղջիկները երբ անոր մօտե-

Քալը առեսնէին՝ վրավառուքը ու վասքուսը կ'սկսէին :
 Առեպետ ոչ ոք պզտիկ կամ անցոյս կը թողուը
 զինքը, ան դիտմամբ որ եթէ աւելի արժանաւոր
 նշանած մը տաջեւը չելնէ, ձեռքին տակ պահուա
 նի անձ մը զանուի, զոր 'ի հարկին, նաև լուս ըլլաց
 բաելով էրիկ ընէ : Բայց ան մարդուն վրայ ալ վրաւ
 տահին անխոհեմութիւն էր. վասն զի սոյն ծերու-
 նի սիրավաճառս որչափ որ կրակ ու բոյ նոյնչափ
 ալ անհեթեթ ու փոփոխամիտ էր : Կրաւ է որ
 իր կրակն ալ չի վառած կը մարեր : Անասիրուա
 թիւնը քանի բռնէր, ընծաներ կ'ուղարկէր, ո-
 րոնք շատ անգամ գիրք էին, վրան իր ճեղի-
 նէին անունը ոսկեգիր տառազրած : Անգամմը
 գիրքը չի նուիրած, սէրը փոխեց, հնգն է մի :
 ուրիշին նուիրելու պատրաստ է, թէ որ չամը-
 նար կաղմարարէն եկած հաշուեգրին մէջ աս տու-
 զըս կարդալու : “Ա” աքրուհի անունը փոխելով
 տեղը “Արուհի դնելուս համար տասը շիլինկ ու
 կէս :,, Անչ եւ է գարձեալ կարուս էն կատար-
 եալ սիրահարէն վար չէր մնար . աղու ոտանա-
 ւորներ կը շինէր եւ երբէք խօսկապ մը չէր տար .
 պատճառը՝ ոէր կ'ըսէր կ'անցնէր ու կարդուելու
 հարկաւորութիւնը բնաւ չէր զգար : Այսուսը
 կ'առնուը զիս քանի մատածէի թէ ուր կ'երթայ
 իմ զիմակս թէ որ աս բնգհանուը սիրավարին
 հետեւիմ, որուն շատիզը բռնելու վրանդին մէջն
 էի : Ան եօթանասաւն տարեկանի մօտ էր ու կը
 հազուէր կը սգուէր, կը պարեր եւ տանց այ-
 սի անուշ ակնարկներ եւ խօսքեր կը նետէր կը

Նիկներուն :

Աակայն մինչեւ հօս մարդու եւ կնկան բը-
նաւորութիւններու նկարագիրներու թեթեւա-
միտ եւ անկայուն վիճակի անձերու սեպուելով՝
թերեւս ըստի որ անոնք ամուսնութեան էական
պայմաններ չունենալուն միայն գժրադդ եղան .
ուստի ես ալ աւելի ծանր եւ հաստատամիտ
մարդիկներու կը դառնամ, նախ բնաբրոն դնե-
լով, որ ցարդ ծիրանագոյն էր նիւթս, իսկ ասկէ
ետեւ կապտագոյնի պիտի փոխուի :

Ոճէստուտ մեծանուն եւ աննման գիտ-
նական մ'էր աշխարհի վրայ, նոյնպէս եւ Աս-
քասին յիւր կանացի սեռին : Գիտնականը գի-
տութիւններու լոյս եւ լեզուններու ոջի տուաւ :
Այսաղթ տրանաբան, երեւելի յունախօս եւ ահն
ու գողն էր Գամպրիծի համալսարանին մըր-
ցող հետամուտներուն : Խակ Ասբասին՝ յետա-
գէմ չէր մնար անորմէ, շատերուն առջեւ եւ
մանաւանդ զինքն իր աչքին անոր հաւասարը
կը սեպէր : Խր մտաւոր կատարելութիւնները շատ
մը թերութիւնները կը քօղարկէին . վասն զի
որչափ գիտուն՝ նոյնչափ տգեղ էր Ասբասին .
գնա ալ հասկցիր : Աակայն գիտնականին աչքը
չէ թէ նիւթական սյլ մտաւորական գեղեց-
կութեան էր, եւ ապուշ մնաց երբ առատու մը
օրիորդին խուցը մտաւ, եւ տեսաւ որ Տէր
ողորմեա, Պղատոնին Գէօտօն (Հոգի) անուն
գիրը ձեռքը առած զմայլութեամբ կը կարդար,
ինչպէս որ շատ երիտասարդներ Պօքաղիօին զուար-

Ճալի վեպերը կը կարդան : Գիտնականը անսոր
իմաստութեանը մաս խածաւ , մանաւանդ երբ
օրիորդը կնճռու խնդիր մը լուծելու համար պա-
տիւ ըրաւ անոր , խորհուրդին գիմելով : Ի՞սո-
լոր համալսարանին մէջ անոր հաւասարող քիչ
կը գտնուի , կը սեր . եւ նոյն ատենէն սկսաւ սի-
րոյ աչքով նայիլ օրիորդին : Եւ արդարեւ ի՞նչ
զմայլելի բան է մարդուս , առանձնութեան մէջ
այնպիսի ընտիր ընկերու հի մը վայելելու , որուն
լծակցութեամբ՝ դիր եւ թուղթ անգամ վեր-
նան՝ դարձեալ գրական նիւթ եւ խօսք պա-
կաս չեն ըլլար , քանի որ իրենց գլուխն է զըս-
քատուն : Միւս կողմէն որբան անուշ է անոր
հետաքննին միտքին նպաստել եւ զան ուղղել :
Ուստի գիտնականը սկըր յայտնելուն՝ օրիորդին
ընդունելի գտաւ , եւ մեղսու ամիսը գրաստան մէջ
անցուցին : Ափսոս , աւելի ընտրելի կը լլար թէ
որ Պրայտն անցընեին . վասն զի նպաստելու . եւ
միտքը ուղղելու դիտաւորութիւնները բոլորովին
ունայն ելան : Եհա կուին ու վէճը փրթան
մէջներնին . գիտնականը կը վրփրար , կինը մըս-
մար , եւ որսվհետեւ նոյն վէճերը ընազիտա-
կան անել շըջանի մէջ կը դառնային , ոչ սկիզ-
բը կրնային գտնել եւ ոչ վախճանը : « Աախ վի-
ճարանութիւնը սկսաւ գերբնականութեան բուն
խէլ բառին նշանակութեանը վրայ , որուն հիմն
է ձեւ , կերպարան : Աս վիճէն անհնարին գտո-
նութեամբ տասն պատուիրանըներուն մէկ քանի-
ին անցան , ու կը ալ ու բոց դարձան երբոր յուշ

նական բառի մ'արմատին սառադաբանութեանը
եկան , եւ ծեծիուելինմայց երբ բանակոիւը ե-
րեւին թուոյն զլորեցաւ : Ա երջաղես այլ ու-
կին զատուեցան եւ գիտնականին կարեկից բա-
րեկամերը աս լուելով ուրախակից եղան անոր :

Ահա աս եր սիրտմաշուք ամուսնութեան մը
առաջին օրինակը : Ը ապ չանցաւ ուրիշ մ'ալ-
պատահեցաւ , որ թէեւ առաջինին չափ ծան-
րակշիռ չէ , անոր պէս գժբաղդ եղաւ : Ո՞ի-
րանուա օրիորդը շատ խելք՝ բայց քիչ ստակ
ունէր . իսկ Գարիգորը շատ ստակի տէր՝ բայց
գդումէր : Ամեն մարդ իրարու յարմար կը գա-
տէին , ինչու որ աղջիկը տղան կրնար լուսաւո-
րել , տղան ալ աղջիկը հարսացընել . փորձը ը-
րին , բայց ձախորդ գնաց : Օրիորդը կը հեծե-
ծէր խենդի մը հետ կարդուելուն վրայ . երի-
տասարդը կը արտնչար որ լիտի մ'իրեն կին ը-
րաւ : Իրաւ է որ չի զատուեցան իրարմէ , ոյլ
հանդէս եւ խնջոյք պասր անոր կ'ընէին եւ նոյն
միջոցին կինը էրիկին դէմունեցած քամահրան-
քը չէր պահեր . նոյնպէս էրիկին ալ կնկանը դէմ
ստելոյ թիւնը :

Վարելի է աս օրինակիներէս խրատցւած՝ բա-
րեկամիս մէր , որ վիլիսափայութիւն ծծէր ,
բնասէր , խոհական ու ծանր էր , որոշեց ընկե-
րուհի մը առնուլ որ սիրովը պարապոյ ժաման-
զինքը սփոփիէ , դիմագրութեան ողի չունենայ
եւ մանաւանդ խօսքէն չելնէ : Ուստի գեւաբոյա
որդանոր առաւ , որ ինչպէս թարմ նոյն շտփոք-

րուն էր : Ար վասիաքին համեմատ օրիորդք բան մը
շգիտէր եւ ինքն ալ պատրաստ էր անոր դաս տա-
լու : Ահա նայէ, ան սիրավառ եւ ծանրազլուխ
էրիկը դասատու մը դարձաւ, եւ զուարթուն փոք-
րիկ կնիկը անմտագիր աշակերտու հի մը : Ի հար-
կէ մէջերնէն սրտակցութիւնը վերցաւ, վասն զի
մէկը շարունակ կը հրամայէր եւ գերազանցու-
ցութիւնը կը ցուցընէր, միւսը դլուխ կը ծռէր եւ
կուրօրէն կը հնագանդէր :

Աս բարեկամն կը բարկանար որ երբէք կինը
դասատութեան տեսն առարկութիւն մը չը-
ներ որպէս զի առիթ դանէ իր դիտութեան
համբարը հեղեղիպէս զլուխը թափելու : Ոկր-
սաւ տեսաւթիւններ գրել, որ կնկանը անիմա-
նալի էին, գրականական ծաղիկներ քաղել որոնց
հոտը կողակցին չէր գորեր : Արաւ, որ մը միայն
ի՞նչէ թուաբանութիւն հարցուց եւ էրիկը յու-
սով լցաւ . իսկ երբար այն հարցման վրայ սկր-
սաւ սկզբնական տեղեկութիւններ՝ տալ թռայիք
եւ տեսաւ որ կինը կը յօրանջէ, բալրովին մէկ-
դի թռողուց դատատուութիւնը ու երկուքնին ալ
յետին թմբրութեան մէջ ընկղմեցան : Ան ա-
տեն հասու եղաւ, բայց շատ ուշ, որ բանի-
բուն Բաելէյն իրաւունք սւնէր ըսելու թէ և Ան
կինը որ բաւական կարողութիւն կամ յօժարու-
թիւն չունի իր էրկանը հակամիտելու՝ խիստ ան-
համ էակ մը պիտի ըլլոյ :

Պակացն անշուշտ Բաելէյն այս իր տեսիլը
կը փոխէր թէ որ Յ. կոմառչէն տեսնէր : Ան

տիկինը այնքան չարաջար կիշխեր իր էրկանը , որ
կոմը ալ սկսաւ ուրանալ որ մարդս ազատ կամք
ունի : Ծառար հացկերոյթի երթար , ահա ծա-
ռան ետեւէն կը հասներ ու կըսէր , “ Տէր իմ ,
տիրուհիս կը խնդրէ որ շատ գինի շիմես , վասն
զի քեզի կը վնասէ : ” անդէս մը գնաց , նորէն
ծառան : “ Տէր իմ , տիրուհիս ըստաւ որ զլուխդ
չի կըթնցընես , պաղէ , մազդալ քիչ : ” առա-
պարակ մը գանուեցաւ ուր որ ձիբնթաց կայ եւ
կոմը հոն սովորաբար փեղոյրը կը հանէ , ահա
ծառան տոջեւը կը կանգնի . “ Տէր իմ փեղոյրդ
հաղնիս , թէ ոչ ես կը բռնեմ գլուխդ կը գը-
նեմ , այսպէս հրաման ունիմ տիրուհիէս : ” Ծառ-
որ աս խնամքը կամսուհին սիրոյն յայտարար նը-
շաններն են , կոմին հարցընելու է : Վակայն քաջ
գիտեմ որ երբոր կինը մեռաւ , գերութենէ ազա-
տուածի պէս գնացնոյն իրիկունը իսկ իր տանը գեղ-
նագոյն վարագոյրներ ունեցող սենեկին մեջ պա-
կեցաւ , ուր որ ստէպ պառկելու փափաքեր էր կոմ-
սուհիին սղջութեան տաեն , եւ կոմսուհին ալ
ստէպ սաստկապէս արդիլած էր : Եցրոր անոր մա-
հը իմացաւ , բերնէն առջի ելած խօսքը սա եղաւ .
“ Ե՞՛հ , ալ աս դիշեր դեղին խուցը պիտի քնա-
նամ : ”

Ուրեմն զարմաննը է թէ որ աս անյարմար տ-
մուսնութիւնները աչքս վախցուցին եւ կնկան մը
լուծին տակ իյնալու յօժարութեունս վրայ պաղ-
ջուր թափեցին : Ալ Ասրուներ եւ ոչ երեկոյեան
աստղեր ունեի , որոնք առտուն դուրս կ'ելնեն :

Վասածեցի որ ամսուրի մնալը խիստ ծանր քան չէ : Միւս կողմէն փառասիրութեան խայթը սկսեր էր սիրտս բանել : Աս առթիւ փշոտ խնդիր մը միտքը բնկաւ թէ արդեօք փառասիրութիւնը սիրոյ կը յաջորդէ , թէ ոչ այնքան բռնակալէ որ իրեն գահակից ոչ եզրայր կ'ուզէ եւ ոչ քոյր :

Անտարակոյս ան մարդիկը որսնց հոգին անշագ փառասիրութեամբ մը ուռեր էր , նոյնպէս եւ բեւելի եղեր եին իբրեւ կնասեցք : Խնչպէս Անտար , Պոմալէոս , Հենրի Դ . եւ Լուի ԺԴ : Անթիւ ժամանակակիցներ , թէ թագաւոր եւ թէ պաշտօնեայներ աս բանիս լիապէս կը վկայեն : Բայց ամենուն օրտին մէջ չէր վառեր ան մաքուր սէրը որուն վրայ կը խօսինք հոս : Խրաւ է որ չեկայ մէկը որ այնքան փառասէր եւ այնչափ սիրով բորբոքած ըլլայ որչափ Անտոնինոս : Ան էր որ կը նկան մը , Ալեօպատրահն համար բոլոր աշխարհ կորոյս , եւ կորուսելուն գոհ էր : Ոչ Անտար եւ ոչ Աղեքսանդր այսպիսի բան մը կ'ընէին , եւ ահա կը տեսնենք օրինակ մը երկու մեծամեծ կիրքերու նոյն սրտի մէջ նոյն ուժգնութեամբ եւ նոյն ժամանակի մէջ ալէկոծիլլ :

Բայց սրովէ աշխարհիս յաղթող եւ համբուրի մը համար կորուսանող կայսեր մը վարժունքը մեզի պէս հէտ համբակներու բերանը չէ ինչեր քննելու , ուր մնաց թէ յանոր հետեւելու : Վեր խնդիրը աւելի որոշ եւ անզարդէ : Այսինքն , միթէ մեծ եւ ճշմարիտ սէրը նոյն տատիճանաւ եւ նոյն ատենի մէջ կընայ զուգընթաց քալել մէծ եւ ,

Ճշմարիտ փառասնիրութեան հետ :

Պարտաւոր եւմ խոստախոնելու որ աս խընդիրը որոշելը իմ կարողութենէս վեր է : Խօնէս պէտեւ Քրոմիլել, Ասկչլիէօ, Ուիլեամ, Պօլինպորգ, Ուալբոլ, Չեզար եւ Բիդ, որոնցմէ եւոչ մէկը սիրոյ նահատակ եղաւ, Ենտոնինոսին պէտ կը գրգեն ըսելու որ անհնարին է սէրը փառասիրութեան հետ միաբանել :

Մի զարմանար թէ որ Պօլինպրօքին պէտ մարդը սիրոյ անհաղորդ կը սեպէմ, թէ եւ կանանց էր : Խնչպէս որ ամեն բանի մէջ հոգւով մարմնով կը նետու էր, նոյնապէս եւ դեղեցիկ սեռին անդադար պաշտօն կը տանէր : Առկայն բուն իսկ սէրը չեր դդար, ան սէրը զոր Խարիճ կը տածէր որտին մէջ վանդի կոշտեւյետին ծայր հեշտառէրեւ շուտյա էր : Ա՛չ, այսպիսի մարդ մը երբէք կարող չէ սիրել :

Եհաւտսիկ քեզ անկեղծ եւ ճշմարիտ սիրոյ օրինակ մը, եւ թօղ աս ճշմարտութեան փորձաքար մըլլայ ան երիտասարդներուն եւ օրիորդներուն որ է երեսատկայեն թէ կը ոիրեն : Երկարագործի մը գեռաբռյս աղջիան վրայ է խօսքո՞ որ ստատիկ սէր կ'զգար իրմէ վեր մէկու մը : Եհա այսպէս կը գրէր իր մտերիմ բարեկամու հւոյն :

" Եւյն, սիրելիս, արշալուսին հետ կ'արթը լննայի որ անոր նախաճաշին թարմ հաւկիթներ վնասուեմ : Պարտիզանին չեի թօղուր, այլ ևս ինքնին ձեռօքս անոր ճաշին համար գետնաւխնձոր հողէն կը վորէի հանեի : Ենի աս բանս

շդիտեր', եւ ոչ ես կ'իշխեի ըսել թէ ինչպէս
կ'աշխատեի իրեն համար : Բայց զանի այնքան
կը պաշտեի որ ան աշխատանքը քաղցր էր որը
տիս եւ երանի' թէ յաւիտեան նոյնպէս տես-
ւէր : »

Եւ աղոր այսպիսի ջերմուանդ սէր եւ անկեղծու-
թիւն մը թմագուն մնացին, եւ այն երիտասարդը շե-
մացաւ, որն որ գեռ բնութեան հարազատ կուսան
մ'որսնէ եւ թէ երեւս երբէք այնպիսի մէկը հոգին պի-
տի շդտնէ, մինչդեռ օրիորդը որ անանկ գը-
րելու կարողաթիւն ունէր, եւ որուն կարմրուն
այտերը խորշ խորշ եղած՝ ու աչքին լոյսը մա-
րած՝ մենական կեանք մը կը վարե, փոխանակ
այն զմայլելի սիրակցութիւնը վայելելու որուն
համար ստեղծուած էր հոգին :

Աւրեմն ասկէ ակներեւ չերեւիր որ տիեզերական
բանահիւար* իրաւունք ունէր երբ սէրը անուանեց
« Աստղիան անհարազատ որդին, զոր խորհուր-
դը յլացաւ, մաղձը երկնեց եւ յիմարութիւնը
ծնաւ : Աս կոյր րգեղ տղան որ ամենուն աչքը
կ'առնու վասն զի ինքն ալ չունի : », Պիտի ը-
սես, ընթերցող, որ աս ըստածը կատակ է ու միա-
այն թեթեւ ու անկայուն սիրոյ կը յարաբերի :
Խաւ ուրեմն, բարձրադպին սիրոյ օրինակին դառ-
նանք որ անկեղծութեամբ, պատուվ, զշէեւ
րով, անձնանուիրութեամբ լի է : Ահա այսպիսի
սիրոյ նկարադիրը քիչ մը վարը պիտի տամ : Խակ
կը նայինք որ նոյն բանասանեղծը աւելի ընալիք

* Ըեքսբիր :

աճով զմայլելի . եւ ճշմարիտ սէրը կը սահմանէ
այսպէս :

Պէտք է որ ըլլայ հաւատ եւ պաշտօն,
Պէտք է ունենայ , ցնորք եւ անուրջք ,
Պէտք է կիրք պէտք են իղձք եւ կամք ,
Յարատեւ ըլլայ , պաշտող երկիւղած ,
Համբեր , անհամբեր , հլաւ ամօթխած ,
Եղին իսկ սրբութիւն , նոյն իսկ խաչ :

Ոչ որ աս ըսածք տարօրէն երեւի , ահա
փորձն ու օրինակը Խտրիճին ու Խղապէլին վը-
րայ կը տեսնենք : Ասոնց վրայ կըկին խօսելու
խօսք տուի . եւ անկէ ետեւ աս հմտական եւ
մանրաքնին տեսութիւնս պիտի լրացընեմ :

Կարծեմ թէ պարսհանդէս մը թողուցինք
զանոնք , ուր որ Խղապէլին եղբայրը զԽտրիճք
անոր ներկայացուց : Աս երկու անձինքը որ ա-
տեն մը զիրար քաջ կը ճանշնային առանց խօ-
սելու , վերջապէս դէմառ դէմեկան : Երկու-
քին կերպարանքին վրայ ալ գաղտնի այլայլու-
թիւն մը կը տիրեր , որուն պատճառը՝ իրենք
անգամ՝ ուր մնաց թէ ուրիշները չէին կարող
ըմբռնել :

Խնչպէս որ արդէն պատմեցի , առենոս գե-
տին եզերքը իրարու հանդիպեր եին : Այնպիսի
վայր մը՝ որ հին յիշատակներուն համար նշանա-
ւոր է եւ որոց նորագոյնը եւ աւելի սրահար-
ժք պիտի յաւելունք հիմա : Աս կը գտնուի հո-
վուական եւ սիրուն Ախղպատէն , որ թէեւ մայ-
րաքաղաք , սքանչելի տեղմէ շրջականերուն

գեղեցկութեանը, բուրաստաններուն եւ պղպջուն
առուակներուն համար : Խսկ ներսը բաղնիքները,
պարահանդէսները, երաժշտութիւնը եւ ընտիր
ընտիր ընկերութիւնները զուարձալի էին : Ահա
հոս սկսաւ անսնց առաջին ծանօթութիւնը, թէ
որ ծանօթութիւն կրնայ համարուիլ : Աւելորդ
է խօսիլ նոյն տեղին ակսարաններուն վրայ, սա-
կայն անօր ճեմելիքն են եւ միշտնուիրական պի-
տի մնան Հատրիճին եւ Խղաղէլին յիշողութեա-
նը մէջ :

Ահա հոս նախ զիրար տեսան, երիտա-
սարդը սկսաւ սիրել եւ օրիսրդը անոր սէրը դի-
տել : Իւ դիտելէն ուրիշ բան չէր ըներ : Ատ-
կայն առ ուշադրութիւնը՝ միթէ երիտասարդին՝
որ քանի զան տեսնէր հոգի կ'առնուր՝ ուրա-
խութենէն էր, միթէ անոր ջերմեռանդ ու լոին
նայուածքէն, կամթէ Խղաղէլքանի հեռանար
վրան տիրող արտմանթենէն էր, կամթէ հօրեղ-
բօրորդիխա այրական պարզ եւ ուշիմ լարմունքէն
էր, որմէ յայտնապէս կ'երեւէր ազնիւ եւ մե-
ծանձն մարդ մ'ըլլալը . ի՞նչէն էր՝ որոշելը թեւ-
գժուար է, բայց այս իրաւ է որ Խղաղէլ ան-
կողմերը ժուռ եկող հասարակ այցելուներու հը-
րոսին մէջ, զ Հատրիճ առանց տեսնելու չէր կա-
րող անցնիլ :

Արդէն Հատրիճ տասն հինգ օր կար որ հոն
էր եւ աղջիկ մը չէր գտած, որուն դէմքը գեթ-
երկու անգամ դիտէ, կամ բացակայ եղած ա-
տենը մուած է որ այնպիսի աղջիկ մը կայ աշխար-

Հիս մէջ : Շշմարիս սիրով վառ հոգի մը ից
 սիրուհին զատ մէկուն աշխ չունենար : Ա-
 մենքն ալ անհամ, դռեհիկ, անկարեւոր անձինք
 կ'երեւեին իրեն, կամ թէ որ կարեւորաթիւն
 մ'առնուին, ան պատճառաւ էր որ իրերդիծական
 հոգին, զոր արդէն նկարագրեր եմ, անոնց մէջ
 ճարակ գտնէր : Ստուգիւ ան բազմաթիւ կնիկ-
 ներուն եւ աղջիկներուն մէջ դիտողութեան ար-
 ժանիներ եւս կային, սակայն անհետ եղեր եւ-
 ին շատ մը հապարակ, պճնասէր, բիրտ կամ
 բարձրակոչ, անվայելուչ, նենգամիտ կամ ժպիրհ
 կանանց եւ օրիորդներուն մէջ, որոնք իր ճաշակին
 չէին գար, թէպէտեւ կը նայէր ու կը ծիծաղէր
 վրանին : “Եղինակէս հան կոմներու կոմսուհիներու
 եւ ատեն ատեն մինչեւ իշխանուհիներու դունդ
 մը կար, բայց ամեն բան ամայի եւ անապատ կ'ե-
 րեւէր մեր դժկամակ անդղիացիին, որնոր եթէ
 առաջուց ուխտ ըրած չըլլար երբէք չսիրելու,
 քանի որ միտքը դրած կատարուն եւ տես-
 լական գեղեցիկութեան չէր հանդիպեր, անշուշտ
 այնպիսի ուխտ մը հան կ'ընէր : Աւ իրաւի ալ
 նոյն ուխտը նորոգեց եւ բոլորովին յուսահատ
 մնաց թէ կին մը կրնալու է երբէք իր սիրաը գը-
 րաւել : Բայց թէ որ Խարիճ այնքան գեգ,
 գատաքննիչ, աղհամարհոտ, եւ կրնամ ըսել,
 վատառողջ չըլլար, սրտին վրայ կեցած սեւ ամ-
 պը փարատելու կը ջանար : Իր աչքին՝ գեղեցի-
 կը գեղեցիկ չէր, ու վայելուչը վոյելուչ, այլ
 գեռահասը տարւօք, զուարթը տրառւմ կը

գտներ : Այս սեւամաղձութիւնը բոլորովին զինքը կը տանջէր :

Երբոր առ վիճակիս մէջ քսան անդամ էր որ աշքէ կ'անցընէր ժուա և կող հազարաւոր կանանց այն սովորական գէմքերը , այն անլի կերպերը , այն աննշան եւ թացիկ կոտրտուիլները , ի՞նչ այլայլութիւն , ի՞նչ բերկրութիւն զգաց երբ յանկարծ աշքին սիրալիքը անձ մը , կամ աւելի ճշգիւ բաեմ , աեսիլմը զարկաւ , որն որ ոչ միայն վայելսոգէմ , այլ շնորհալիքը ազնիւ եւ բնական էր : Ասու կատարելութիւններն այնքան կը տիրէին անոր վրան , որ Խարիճ կարծէր թէ երբէք ոչ աչ առի , ոչ երեւակ այութեանը եւ ոչ երազին մէջ այնպիսի օրիորդ մը տեսեր էր : Տռէպէտ եւ անոր հայրենիքը , անունը եւ ի՞նչընտանիքէ րլալը չփիտէր , սակայն որու վրայ որ րլար՝ եթէ շեն շնորհ , բարեսրտութեան ոգի եւ մեծանձնութիւն տեսնէր , պիտի սիրէր Խարիճ անվլէպ , եւ ահա յանկարծ Խղապէլը նկատելով միայն սիրտը յուզաւ : Չեմրաեր որ Խղապէլօրիորդը բարձր հասակ , վսեմ գէմք , հրամայական կերպեր կամ հրապարիչ կերպարանը մ'ունէր , շէ . բայց համբոյր եւ շնորհափայլ նկարն առջի տեսքին ամենուն ակնածութիւնը եւ բզմայլումը կը գրգռէր : Հոգւոյն անկեղծութիւնը երեսին վրայ կը փայլէր , ու թէեւ համեստութեան պատկեր մ'էր , սակայն պարագային այնպէս ազնուութեամբ կը վարուէր եւ կը խօսնէր որ կ'երեւէր թէ բնութեան եւ կատարեալ

գաստիարակութեան պատողն էին ազատ վեհ եւ զգայուն հոգին , անուշ բնութիւնը , եւ արժուն ուղղադատ ու լուսաւոր միտքը :

Աս պարագայիս մէջ օրիորդ մը ազնուատո՞չմ , բարեբուն , կամ գաստիարակեալ եւ բարեկիրթ բլալ պէտք էր յանդէտս , որպէս զի իր գերազանցութիւնը ամեն կերպով միւս ընկերուհիներուն վրայ ցուցընէր : Եւ պառողիւնոյն օրինակը ցուցուց Խզապէլ , որուն հոգին աչքերուն մեջ կը կարդայիր , եւ որչափ որ խիստ պարզօրէն հագուէր էր , իր բնական շնորհքը եւ վայելլութիւնը այնպէս կը շողայինք օղին տակէն , որ իր ամեն մէկ նայուածքը եւ խնդրուածքը մեծասիլտ եւ կիրթօրիորդի մը գրոշմը կը կրէին :

Խտրիճ այս բանս իսկոյն դիտեց , եւ ինքը Միլտոնական բլալով՝ առանձին սկսու գոչել :

Ճաէեւ այդպէս ծպտեալ ,

Արտեսնեմ պատեսոյ կայծեր ոչ աչքերէդ հոգին ԱՇ , Արդատեան աշխարհէն գտա դուն :

Առկայն ինչպէս որ բոի , Խզապէլ բոլորովին անտարբեր եւ անդէտ էր բրած տպաւորութեանը , և միայն զի Խտրիճ չէր տագնապէր այլ զուրիշներն ալ , որոնք նախանձը կը շարժէինքանի տեսներ որ օրիորդին հետ խօսելու պատիւ ունին : “Ասյն միջնցին բոլոր ունեցածը կը զոհէր թէ որ անսուց կարգը մտնէր ու շատ դիրին էր ընելլը թէ որ հոն իր բարեկամներուն մէկուն դիմէր : Բայց այլայլութիւնը ոյնքան առեր էր , որ կամ առ հնարս մոտցաւ , կամ շփաթութիւնէն շարքեւ :

լու եւ խօսելու ուժը հատեր էր :

Խաղիմին զգացմունքը այնշափ խորաւնկ էր որ շատ մը օրեր, ինչպէս որ կ'ըսէր ինձի, մոքի եւ սրտի այլայլութիւնը եւ վրդովը անհնարին կը տանջէին զինքը : Օրիորդին եւ իր կացութեան տարբերութիւնը եւ ուրիշընկերական անհիմնը կտամունքներ գրեթէ զինքը յուսակտուր թողեր եւ անոր հետ առառութիւն ընկլու համարձակութենէն զրկեր էին : Ասոյց աս արդելքներով եւ անդը առելի կը բորբոքէր, օր օրի կաւելնար : Աստու, կէս օր եւ իրիկուն ժուռ գալու կ'ելնէր բաղնիքները պատող բազմապայտ եւ հովանաւոր անտառները, սիրութ թունաի մէջ որ արդեօք կըրելին կը տեսնէ՞ ան էակը որուն վրայ հոգի տար : Վեճ աս մասին փափաքը կը լնուր : Ա ասն զի օրիորդը ան բազմագոյն անտառային հանդարտ տեսարանէն ախորժելուն, իր առանին գործերէն աղատելէն ետեւ գուրս կելնէր պարտելու :

Ուր որ գտնուեր Խզապէլ, անվրէպ եւ Խտրիճ, աս ակնածու եւ եռանդալիր սիրահարը (վասն զի ստուգիւ սիրահարեր էր) առջեւը կ'եւնէր, թէ եւ անխօսուն էր աւ երկչուր : Անկարելի էր որ Խզապէլ անոր այլայլութիւնը շինչմարէր եւ սրտին խորը շի կարդար : Ուստի կամ ին՛չան սրտին մէջ գաղտնի նախատեսութիւն մը կայ որ որ իրեն ազդ կ'առնե ուրիշի մը համակրութիւն աղդելը, թէ եւ երկու կողմէն խօսք մանցած չըլայ, եւ կամ նախասահմանութիւնը այնպէս կը վճռէ . սրնէ շդիտցուիր . սակայն այս միայն

ակներեւ էր որ Խզապէլ իսկոյն զգաց որ դշտ-
րիծը անհամար մարդիկներու մեջ առանց հշտնա-
կելու պէտք չէ որ անցնի : Առաւուր ու բախն սրբ-
տակցածիւն մը սկսակ տիրել մէջեր ին : Անտառ-
րակոյս Խզապէլ զիտէր Խարիճին ով բլալը , եւ
ականջին հասեր էր անոր համբաւը իբր բանադէտ
եւ մարդկային բնութեան անաշխատ գտաւըննիւ-
մը , սակայն դեռահաս բլալուն եւ իր գտատիա-
րակութեան համեմատ ստեղ գուրս չենելուն՝ ա-
նոր հանգիպած չուներ :

Օքէպէտ եւ Խարիճին բնտանիքը ասաիճա-
նաւ աւելի ստորին էր քան զԽզապէլինը , սա-
կայն ազնիւ բնաւորութեամբը անոնց բարեկա-
մութեանը կարող էր արժանանալ : Անհաւանդ-
թէ անգղեացի բլալով՝ առ հեռուէն հեռու տե-
սաւթիւնին հոն՝ ոչմիայն զարմանալի այլեւ խոր-
հրգաւոր բան մը կ'երեւէր : Աս պաղ վարմունք-
նին Խզապէլին համակրութիւնը իր լոիկ սիրահա-
րին վրայ աւելցուց , ու որչոփ որ ծանօթ եւ բա-
րեկամ իրեն հետ տեսնուելու . կամ խօսելու եւ
սանդ եւ փափ ք կը ցուցընէին , ինքը անտարբեր
կը կենար , անսնը աչքին առջեւ իրը ստուեր կ'ե-
րեւ ային եւ բոլոր խելքը ու սիրար ան հեռակաց ,
ուշիմեւ խորհրդաւոր անձին կը թուեին :

Այսպէս առանց զիտնալու կամ զիտման ,
այլ միայն յուսահասութենէ կամ խնարհու-
թենէ ստիպեալ Խարիճին բո՞նած բնիթոցքը ու-
ելի իրեն յաջող գնաց քան եթէ արձակ հաւ-
մարձակ Խզապէլին հետ տեսնուեր եւ ուրիշներուն

պէս կօտրտուելով անոր առջնորդը սէրը յայտնէր ի
Խարիճ՝ Ա խզպատէն անցուցած ժամանակը, եթէ ոչ երջանկագոյն, կենացը էն նշանաւոր թուականը կը համարէր : Հաղիւ թէ ան անուշ էակը սկսաւ սրտին տիրել, Յանիքունիան ինչ ըսելէ մոռցաւ. վասն զի բոլորովին անով կ'ըբաղէր : Քաէ մինակ մնար, թէ բազմութեան մէջ, թէ անտառներու, ուր որ Խզապէլ իբրյաւ երժահարս մը, եւ թէ Գանգէսի մէջ, ուր որ իբր թագուհի մը, աչքին կ'երեւէր անոր չքնաղնկարը : Աս պարագայիս խիստ յարմար դայ նա եւ Խարիճին վլհճակին, գդալի Անժէլին ըսած խօսքը :

Աստուած, երբ խորհիմ եւ աղօթեմ, իմ հովալին բալիր բառեր լսեած,
Արինչ հոգիս, առանց ձայնս լսելուն
Խզապէլիս սրանայ անդէն :

Խարիճ որ ոչ օրիորդին հետ խօսած էր եւ ոչ ինքը գիտէր անդամ որ անոր ծանօթ է, սուդի մէջ ինկաւ երբոր ան Ա խզպատէն թուղուց դնաց : Բաղնիքը, ժուռ գալու ուեզերը ուսկէ Խզապէլ անցեր էր, թէեւ անշէն մնացին մեկնելովը, առաջուան պէս անհամ տաղտկալի չէին 'ի գար աչքին, ամեն մէկ անցը, նոտարան, հովանոց, պարտէզ, լիճը կարապներովը, ծաղկաւէտ եզրներով առուները, ամեն տեղ ան կիւսին անուշ յիշատակները կը բուրէին, որուն գաւաղունը՝ միակերպ եւ սգալի աեռարան մը յանելութեմ գարձուց, ու թէեւ նոյն տեսաւ

բանին վրայ թեթեւ մշուշ մը կը տիրէր, դարձա
եալ արեւուն նշոյլները հսն կը թափանցէին :

Խղապէլին մօրեղքօրորդին, պարոն Արանտա-
րէլ, որուն խոստացուած էր օրիորդը եթէ տր-
ղան անոր սիրառ գրաւելու կարողանար, միան-
գամայն Խատրիճին մտերիմ բարեկամն էր : Խա-
րիճ չի կրցաւ համբերել եւ անորմէ իր զգացմունքը
պահել, իմացընելով նաեւ որ զան սրտին խորը
սիրտի թաղէ, քանի ոֆ չգիտէր թէ օրիորդը ի՞նչ
պիճակի մէջ կը գտնուի : Աս բնաբանը դնելէն
ետեւ, իր յիշատակները ամփոփեց եւ օրիորդին
վրայ այնպէս դրեց : Աս չեմ կարող լոին անց-
նիլ այն դրութեան վրայ, վասն զի վառվառն,
զգայուն եւ անկեղծ սրտի մը բղխումն է : Աիրտս
ելաւ երբ զան կարդացի, եւ որ աւելի ցնծալին
է, նոյն տպաւորութեամբ լցաւ եւ ան անձը որմէ
Խատրիճ սէրը պահելու կը ջանար : Ահա աս է դր-
ռութիւնը :

“ Խմ անքուն դիշերներս եւ երազային օրե-
րս սրտիս սփոփում չեն բերեր : Արթուն կամ
’ի քուն՝ մէկ հատիկ երազ, մէկ հատիկ տեսիլ,
մէկ հատիկ յիշատակ ունիմ : Այս է ան սիրուն
էակին նկարը, ան շնորհալի վայելութեան կեն-
դանի պատկերը : Թռէ կարդամ, թէ զբոսնում
եւ թէ ժուռ գալու ատենս, ուր որ գտնուիմ
միշտ աչքին առջեւն է : Թռէ որ ծովու վրայ ծր-
փամ կամ անտառներու մէջ թափառիմ, ամեն,
ամեն ուրեք Խղապէլ կը գտնեմ. ան իմ միակ ըն-
կերուհին : Խայց աս երեւակայական է . ես իսչ

կականը կուզեմ, որուն պակսելով՝ աս հեշտալի վայրերուն զլխաւոր գեղեցկութիւնը կը պակսի : Աս ժամուս որ տերեւախիտ եւ հովանաւոր անտառներու մէջ ճեմկ'առնում, թերեւս ուրիշներուն աչացը բիւրաւոր անգոյ յաւերժահարսունք երեւին, բայց ճշմարիտ յաւերժահարսը հոս չէ որպէս զի զարդ եւ զուարժութիւն պարգեւէ : Աը լսեմ սոխակին բայց ոչ անոր ճայնը որ սոխակինէն բիւրապատիկքազը է :

Ա երջապէս այն վառվառուն հոգին որ ծաղկանց բուրմունքը կ'աւելցընէր, ծառերն անոր տեսքին նորափթիթ բողոքներ կը ծլէին, այն կենդանի յաւերժահարսը հոս չէ, այլ իր հեռաւոր հովանոցը թռաւ : ,

Ո՞վ կրնայ հաւատալ որ աս զիրս՝ մարդուս բնութեան ահարկու քննիչին, երկդիմի պատճառներուն թշնամիին, մի միայն շնորհք եւ առաքինութիւն պահանջողին, զարոնք գտնելու յուսահատեր եր աշխարհիս մէջ, վերջապէս ծանր եւ հատու կատրիմին գրչէն ելած ըլլայ : Այս պէսէ ահա բուռն սիրոյ զօրութիւնը :

Կատրիմ վախճանին եւ փափաքին հասաւ : Պարահանդէսին ատենը կաղապէլին ներկայանալէն ետեւ՝ մարքէզին հրաւերին վրայ ստէպ տուննին կ'երթար կուդար : Ամառը մօտ եր ու նորքէն ընտանիքը առենոսի կողմերը գառնալու միտք ունէին : Կ'նչ բերկրութիւն զգաց կատրիմ մէջ, երբ մարքէզը անոր ուղեկցութիւնը խնդրելուն վրայ կաղապէլին աչքերը անիմնալի ու գ

բախութեան լուսով սկսան վառվոիլ : Խսկոյն պատրաստութիւնը եղաւ . տասն հինգ օր չանցաւ նորէն Ա եզպատէն եկան : Խսկ քանի ամսէն , օրիորդը՝ որսւն գեղեցիութեան եւ սիրոյն հետանսւշութիւննալ կ'աւելնար օր օրի , կը գիտէր որ Խտրիճը իր թեւին տակը , առաջուան պէս լոիկ : յուսակտուր եւ տխուր չէր , այլ խօսուն զուարթ եւ երջանիկ սիրահար մ'էր դարձեր :

Ես յիշատակարանիս մէջ անոնց սիրոյն վրայ մանր նկարագրելը աւելորդ կը սեպեմ : Ասդէն Խտրիճին զգացմունքները յայտնի էին . իսկ Խզապէլին համար այսքան բունը միայն , որ երբ երիտասարդին ոիբոր , անոր անսասան եւ ջերմեռանդ սէրը եւ զայն գաղտնի պահելուն պատճառը հասկըցաւ , լիովին բացաւ ինքն ալ իր հոգին անոր եւ տուաւ : Խսկ մարզեզը երիտասարդին խելքը , աշխարհային ծանօթութիւնը եւ ազնիւ բնաւորութիւնը գիտելով՝ շատ յարմար գտաւ իր քրոջը զգայունի , վեհանձն եւ անկեզծ բնաւորութեան : Թէպէտեւ գիտէր որ տղան ականաւոր եւ ունեւոր չէր շատ , բայց իրեն գլխաւորապէս ուղած բանը անոնց սրտին անքակտելի համաձայնութիւնն էր : Աւսաի իր քրոջը եւ Խտրիճին մէջ այս սրտակցութիւնը ի՞նչ աստիճանի մէջ ըլլալը ստուգելու համար , ուղղակի Խտրիճին չիկրնալով գիմել , Վանտրելին օգնութիւնը ինդրեց : Վանտրէլ արդէն օրիորդէն յոյսը կրտրած՝ իրին էութիւնը յայտնեց եւ Խտրիճին գրած գիրն ալ ձեռքը տուաւ : Խոնարհութիւնը

մէկդի գնելով առ վերջինն ալ առ Խզապէլ սնուացած հինօրեայ սէրը եւ փափաքը մարքէղին հազորդեց : Խսկ մարքէղը իրքրոջը դիտաւորութիւնն հասկընալու համար երբ Աշտրիճին դրած դիրը աչքին առաջը դրաւ, Խզապէլ ուրախութենէն սկըսաւ արասուք թափել :

Աս բաներս Ա իղզատէնքաղքին մէջկ'անցնէին : Ուստի զարմանք են թէ ար Ա իղզատէնը նուիրական հող մը կը սեպուի : Բայց միթէ Աշտրիճ եւ կինը գոհ, երջանիկ եւ իրարու արժանի եղան թէ ոչ, հետեւեալ դիրէն կը հասկըսվի, զոր ամուսնութենէն վեց ամիս ետքը գրեց ինձի : Այնքան գովեստիւ եւ զմայլելով խօսեցայ Խզապէլին վրայ՝ որ նոյն գիրը, իբր այս յիշատակագրիս վերջաբան՝, պէտք է որ հսս անցընեմ :

“ Խզապէլիս կերպարանքը դիւրազգած կընկան մը պատկերը կ'ընծայէ : Ա ինչդեռ ծանր՝ իր կերպարանքը տրտումեւ ախուր կ'երևի . սակայն մէկ բոպէի մէջ կընայ այդուն պէս զսւարթուն դառնալ : Ա ինչդեռ զուարթերես՝ (ինչպէս ընդհանրապէս է) քան զԱ ուսայս եւ քան զԱ ստղիկ կը գերազանցէ : Բարութեան, անմեղութեան եւ երջանիկ առաքինութեան զուարթութիւնն է այն, որոնց ամենքը մէկ հեշտալի եւ զեղածիծաղնայսւածք մը միայն կը բովանդակէ : Այսպիսի նոյսուածք մը առաքինի խնդութեան տրուած է, որ ակնարկած առենք զմայլելի գարուն կը ծագի, կամ լաւ եւս, սքանչելագոյն ամառ, վասն զի կատարելագոյնն է եւ նոյն խսկ,

“Վ երսնական ամսուները չունին այնպէս ծառ
զիկ : ”

“Ո՛վ երկնային զօրութիւն ճարտասանու-
թեան , որուն ձիբքն է յայտնել սրտին՝ սրտի ճա-
քաղցրադոյն զգացմունքները , դու օդնէ լեզուիս
որ նկարագրեմ բուօք իմ սէրս եւ զմայլումս այս
ընտիր եւ նաղելի էակիս վրայ , ո՛ Տէր , ո՞վ գի-
տէր արդեօք որ ես պիտի ապրիմեւ ըսեմ , ահա
իմս է աս էակս : ”

Գիլտին ‘յիշատակարաններուն առ երկու
մասը աւարտելէն ետեւ՝ կ'սկսի ճանապարհոր-
դութիւն ընել , անձամբ դիտելու , իմանալու եւ
յիշատակագիրելու նպատակաւ թէ՝ արդեօք եր-
ջանիկ թէ ոչ դժբաղդ մարդիկ շատ են իր հայ-
րենեաց մէջ : Իր խուզարկութիւնները առ մասին
տեղական են . ուստի ընդհանուր կարեւորութիւն
կամ մերազնէից իսկական յարաբերութիւն չունե-
նալուն՝ անոր ետեւէն իրը թարդման գնալուզանց
կ'առնում :



ՀԵՄԵԹՈՅ ՏԵՂԵԿԱԹԹԻՒՆ

ԱՆՌԱԱՑ ՎՐԱՅ ՈՐ Ի ԳԻՐՍ

ԷՏԻՍԼՆ. ՞Օ՞նաւ 1672ին, մեռաւ 1719ին։
Ես անգղիացի մատենագիրս երեւելի է իր ընտիր սճոյն, յատակ ճաշակին, ազատական տեսութիւններուն եւ ազնիւ պատցանցը համար։
Իբր բանահիւս, Ապարան անուն ողբերգութեամբ
Բասինին կարգը կ'անցընեն զինքը անգղիացիք։
Խափսըն՝ լեզուն յղիեց եւ ազնուացուց եւ
տէրութեան պաշտօններու մէջ մտած ելած է։

ԱԱՐՈԾՓԱԽՔՕ. ՞Օ՞նաւ 1605. մեռաւ 1673։
Ես գաղղիացի մատենագիրս չատ նկատմամբ
մարդուս ընդհանուր բնութիւնը ճանչնալուն վըրայ նշանաւոր եղած է, ու Աստիք անուն գըրսուածքը ամենուն ծանօթ է։

ԱԱՊԻՒՑԻՐ. ՞Օ՞նաւ 1644. մեռաւ 1696։
Թէսովիրաստոս յոյն մատենագիրը գերազանցեց
իր Բանառութիւնն անուն գրութեամբը, որուն
մէջ իր ժամանակակից մարդկան բնութեան եւ
ընդհանուրին վըրայ վարպետ գրչով եւ իմաստալի գիտաղութեամբ շարադրելէն զատ՝ ամեն մէկ տողին մէջ ազատասիրութեան եւ իմաստասիրական ողին կը յայտնէ։ Բանառութիւնն չուշնին հաւասար մը եւ ոչ ազդի մը մէջ։

ԼՈՐՏ ՀԵԼԻԹԱՔՍ. ՞Օ՞նաւ 1661. մեռաւ 1715: Վիշ շատ երեւելիէ իբր քաղաքադէտ: Ակովտիան Անգղիայի միացընելու օդնեց եւ զրամական բարեկարգութիւններ հաստատեց Աննա թաղուհին ժամանակը: Այսքան իբր բանաստեղծ երեւելի չէ, որչափ որ այնպիսիներուն քաջալեր եւ պաշտպան գտնուելովը:

ՀՕՐԵՍ ՌԻԱԼԲՈՒ. ՞Օ՞նաւ 1718. մեռաւ 1797: Առողերդ Ռւալբու նշանաւոր քաղաքադէտին որդինէ, թէեւ շատ գրուածքներ ունի, բայց երեւելին Ծաղկական նիւթին է եւ այս մասին Անգղիացւոց Աղդէրը կը համարուի:

ՍՈՒԻՖԴ. ՞Օ՞նաւ 1667. մեռաւ 1745: “Ելշանաւոր եւ անուանի է աս անգղիացի եկեղեցական մատենագիրս հեգնական գլչին համար, որով մեծ աղդեցութիւն ստացաւ իր ժամանակը: Մտաց սրութիւն, ոճի դիւրութիւն եւ ընտրութիւն, հնարագէտ հանճար մը եւ անրսապառելի զուարձախօսութիւն անոր սեպհական յատկութիւններն են: Աըլէվլըրէ ուղեւորունիւն անուն այլաբանական գրութիւնը, զոր հայերէնի թարգմանած է Տէր Գաասպարեան արգոյ Աարդիսը, Աստիֆդի գործերէն էն երեւելին է:” ԲԵԼԻՑ. ՞Օ՞նաւ 1743. մեռաւ 1805: Այս անգղիացի աստուածաբանը շատ անուանի է, Ականոնի ժաղանականութեան եւ բարոյականութեան եւ Բացայութեանունիւնիւնիւն է ու բարոյականութեան անուն գրուածքներուն համար: Աս վերջնին մէջ ընտիր եւ տրամաբանական ոճով վիստաեր եւ վըս

կրոյութիւններ յառաջ կը բերէ ցուցընելու համար որ Վարիստոս սառւղապէս աշխարհ եկած է, եւ Յօսվմաս Բէյն անդղիացի նշանաւոր տատուածեանին Բառնականութեան դար անուն գրուածքին դէմ կրնայ համարուիլ:

ԹՈՒԿԻԴԻԴԻՑԻՍ. **ՕՃՆԱԸ 470. Ք. Ե:** Յաց էն երեւելի պատմիչն է: Խր Պիլողանեան աշտարեբազմին պատմութիւնն ընկ անուններու եւ արկածներու ցամաք նկարագրութիւն մը չէ, այլ հեղինակը անկողմնասէր եւ հետաքննին աչքով ու իմաստասիրական ոգբույզ ամեն դիպուածոց աղբիւրը եւ պատճառը քննելով՝ այն դարսն հողին կը ներկայացընէ:

ԹԷՌՓՐԵՄՏՈՒՄ: **ՕՃՆԱԸ 371. Ք. Ե:** Երեւելի էր աս փիլիսոփան իր գեղեցիկ եւ ճարտասան լեզուին համար, ուսկէ անունը տուածէ (Արկնային խօսող): **Ըատ գրուածքներ ունի,** եւ իր վարժապետին Արիստոտէլին շաւիզը բռնեց: Բարոյական նկարագիրները նշանաւոր են, որոնք Լապրիւյերին գրքին օրինակ եղան:

ԲՈԲԻ. **ՕՃՆԱԸ 1688. մԵՌԱԸ 1744:** Անդղիայի առաջին կարգի բանաստեղծներէն մէկն է: **Ըատ մը գործերուն մէջ էն երեւելին,** Տեսութիւն ի մերայ նարդոյ քերժուածն է: Արդիծական գրուածքներուն համար Պուալօին կը հաւասարեն, բայց անկէ շատ վեր է: Հոմերոսին Եղիտիանը թարգմանած ունի:

ԹԻՇԼԻՖԻՕ. **ՕՃՆԱԸ 1685:** Լուի Ժ. ին

երեւելի պաշտօնեայն, թէեւ իրօք երեսուն տարիի չափ ինքը տիրեց Գաազղիայի վրայ երկաթեայ գաւազանովմը : Գաազղիայի զօրութիւն, ազդեցութիւն եւ փառքը աւելցուց, ազնուականաց գուողութիւնը իչեցուց, համալսարանին հիմնադիրը եղաւ եւ մատենագրաց քաջալեր :

ՇԵՐԻՏԱՆ. ՞Օնաւ 1751: Աս իրանտացին նշանաւոր է մանաւանդ. իբրեւ ճարտասան : Բարձամէնդին մէջ բաւական ազդեցութիւն բանեցուց աղաւախօսութեամբը : Ա երջի տարիները խաղի եւ զեղլսութեան տուաւ ինքզինքը եւ թշուառութեան մէջ մեռաւ :

ԴԻՌԴԻՒՆԻՍ. ՞Օնաւ 413 Վ. Ա: Աս յոյն փիլիսոփան որ լապտերը ձեռքը կէսօրին մարդ կը մնառէր օր մը, որ Աղեքսանդրին ըսել տուաւ ։ Եթէ Աղեքսանդր չըլայի Գիոդինէս կը բադաձայի ըլլալ, կը նմանէր մեր օրուան թափառական մենաւորներուն՝ որ ցուպն ու թաօն ՚ի ձեռին, վերմակը կռնակնին, եթէ ոչ տակառի՝ գետնախշտի փոսերու մէջ կամ շիրիմներու վըրայ կը բնակին :

ԿԱՏՈՆ. Առաջին կամ Պարսաւիկանաւաւաւը, ծնաւ 234 Վ. Ա: Խրչարքաշ եւ անբիծ բարուցը համար այնքան նշանաւոր էր որ հոռվմայեցիք իր արձանին վրայ փորագրեցին : “ Առ կատոն ուղղիչ բարուց : ” Միւս կատոն, իր թոռան թոռն է որ հասարակապետութիւնը Անարայ հարուածին տակ կործանելուն վը-

ըայ ինքզինքը սպաննեց :

ԱԼԿԻԹԻԱԴԻՍ. Փոփոխակի հայրենեաց թշւ-
նամի եւ տղատիչ, անուն ստացած է աս աթե-
նացի զօրավարը մանաւանդ գեղեցիութեանը եւ
զեղին եւ գիւրափոփոխ բարուցը համար : Ապար-
տա՝ չարքաշ սպարտացի մը, Պարսկաստան դը-
նաց հեշտասեր եւ մոլի արեւելցի մը գարձաւ :
Հոն թունաւորեալ մեռաւ :

ԱՆԱԿՐԻՑՆ. Աս քնարերդակ բանտհիւոր
որ 560 մք. Ակապրեր, անուանի է շնորհալի եւ
ներդաշնակ բանաստեղծական երգերուն համար :

ՎՈԼԴԻԲ: «Օճաւ. 1694. մեռաւ 1778 իւ :
Յոմանց կիսաստուած մը եւ յայլոց գեւմը կը
համարուի : Աս ընդհանրական հանճարը Պաղ-
զիսյի գրականութեան թագաւորն եղաւ իր ժա-
մանակը, ու ընդհանուր մարդկային աղջին թէ
լուսաւորութիւն եւ թէ վնաս հասոյց : Իբր բա-
նաստեղծ, պատմագիր եւ մատենագիր զըեթէ
առաջին գահը կը բռնէ . իսկ իբր իմաստա-
սէր՝ երբեմն այլոց արձագանքն եւ երբեմն հեղ-
նողն է : Իր ժամանակի Դւրսպայի նշանաւոր իշ-
խաններուն հետ թղթակցութիւն ունէր եւ մեծն
Գրետերիկոսին ալ դասատուութիւն ըրած է :
Ուստի անոր շինած ոտանաւորները սրբագրելուն
կ'ակնարկէ Գիլտին՝ անոր աղտոտ լսթերը կը լը-
ւար ըսելով :

ՀԵՐԱԿԼԻԴԻՍ. «Օճաւ 500 մք. Ա: Անի-
րաւութիւն կրելով՝ լեռ մը քաշուած կ'ապրեր
աս փիլիսոփայն : Ի ընէ տրասում եւ մաղձուռ

ըլլալուն՝ անդ ագար մարդկային թշուառութեանց վրայ նայելով կը դթար եւ կուլար, կըսեն :

ԴԻՄՈԿՐԻՏԻՑԻԱ. Օճնաւ 490 մ. Ա: Ասաւ թենտցի փիլիսոփայն Հերակլիդէսին ներհակ պատկերն է : Աեր ու խումի տալով ինքզինքը մարդուս խենդութիւններուն վրայ կը ծիծաղէր եւ կը ծաղրէր :

ԿԵՍԱՐ. Օճնաւ 100 մ. Ա: Երեւելի աշխարհակալ, ատենաբան եւ քաղաքագէտ, հետքզհետէ Ապանիա, Գաղղիա, Անդղիա, Լագիպտոս եւ Ասիա մեծամեծ յաղթութիւններ տանելէն ետեւ, Հռոմ մտաւ իբր ինքնիշխան տէր աշխարհի : Բայց անոր աշխարհ դողացուց՝ քանի մը հանրապետներու սուրբին տակ ինկաւ ծերակուտին մեջ : Անոնց մէջ կոյին Ասսիոս եւ Շրուտոս, յորոց վերջինը շատ սիրելի էր Աւարոյ :

ՊԵՅՖԷՆ. Աս անդղիացի անուանի իմաստասէրը ծնաւ 1561 ին. մեռաւ 1629: Ասիւ քաղաքական ասպարէզ մտաւ ու մեծամեծ պաշտօններ վարեց, եւ յետոյ թշնամիններուն զըրպարտութեանցը չի դիմանալով ինքզինքը բոլորին զիտութեանց նուիրեց, որոնց իր հանձարին զօրութեամբը նոր լոյս բերաւ : Ինքնէ հայր գործնական փիլիսոփայութեան, որուն նրապատակն է հին եւ մտածին գրութիւնները սաքի տակ առնել եւ բնութեան գործողութիւնները դիտել համեմատել եւ հիմնական ու պարզ հետեւութիւններ հանել :

Գ. ԲՈՄՎՀԵԼ. **Օճաւ 1599:** Անդղեայի երեւ-
և լիյեղափոխութեան նշանաւոր հեղինակը, Ապ-
րոլս Ա. Թագաւորը զվաստել տուող եւ հոն հա-
սարակապետութիւն հաստատող կրօնամոլ, հան-
ձարեղ, հնարագետ մարդն է :

ՊՈԼԻՆԿՊՐՕՔ. Աշանաւոր է իբրքաղաքագետ
եւ իմաստակեր : Գրեթէ շարունակ անկանոն եւ
շուայտ կեանք մը անցունելու տաենքը, քաղաքա-
կան եւ գրագիտական գործերէ ետ չի մնաց :
Խարձը հանձարի եւ վառվուուն երեւակայու-
թեան տեր էր Պոլինկպրօք, սակայն հաստատ
եւ ուղիղ շաւիղ մը չի բռնեց իր բնթացքին մէջ :

ԶԷԴԱՄ ԿՈՄՍ. **Օճաւ 1708 ին:** Անդղե-
այի առաջին կարգի քաղաքագետներէն մէկն է :
Երբ կառավարութեան սանձը ձեռք ձգեց, երկ-
րին գրամական վիճակը, հասարակութեան բա-
րօրութիւնը զարգացընելու տշխատեցաւ : Ա-
մերիկացւոց անկախութեան պատերազմին դէմա-
մեն միջոց բանեցուց Զէդամ, բայց ՚ի զուր : Ա-
հա ան ատենն էր որ Պոլս և Պլաք Անդղեայի
էն եղեւելի ճարտասանները փայլեցան բարլամէն-
դին մէջ եւ Զէդամին դէմ մաքառելու կարող ե-
ղան :

ԲԷԴ. **Օճաւ 1759.** Զէդամին երկրորդ որ-
դին է : Երեւելի է առ Գաաղղեայի եւ Անգլիայի Ա-
բոլեսնի դէմ բոլոր Եւրոպա քաղաքագետ հան-
ձարովը դղթելով : Ատեպ իր Ճիղը ՚ի դերեւ Ե-
րաւ, սակայն վերջապէս Աարօլեսնի անկման մէծ
մէսամիշ պատճառ եղաւ, թէեւ ինքը չի տեսու :

Անգղիայի ազգային պարտքը ասոր ժամանակը
քանի դնաց մեծցաւ, ու հիմայ ահաղին գումար
մ'է, որուն շահը միայն տարին քսան միլիոնն լիրա
սթերլինկ կը կտրէ :



